

## ԱԾԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ

ՈՒՂԵԽՈՐՈԽԹԻՒՆ

ՀԱԼԱԽՈՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹԵԱՆ

Ի ՊՈՆՏՈՍ ԵՒ Ի ՓՈՔՐ-ՀԱՅԱ

Փ. ԵՒ ԵՒԳ. ԿԱՒՄՈՆ ԵՎԲԵՐՑ

(Հայուսական բարեկամության համար)

—

Հ. Կողոնիս եւ Նիկոպոլիս Հայոց:

**§ 25.** Կարա-Հիսար (Պտկ.): — Կարա-Հիսար հին Կողոնիս է (Colonia): Այս նշյանցումը, զոր Ռամսէյ առաջարկած էր<sup>1</sup>, կը հաստատուի բիւզանդական արձանագրութեամբ մը՝ զոր հոս ձօնած է “Կողոնիս գրունգարոյ մը” (ծօօսուցարուս Կոլոնիաց, արձ. թ. 355): Բայց աստի որոշ յիշատակներ յաւերժացած են տեղայոյ յոյն հասարակութեան մէջ՝ որ իր 150 տուն է<sup>2</sup>: Հոս դեկ. Յին կը տօնեն Ս. Յովհաննու Լուակեցի (ծ Հիշչատուց) տօնը, որ Կողոնիս եպիսկոպոս էր 481 եւ 490 տարիներուն մէջ<sup>3</sup>: Աստուածածնի յոյն վանքը, որուն հիմնարկութիւնն անոր կ'ընծայեն, տակաւին կանգուն կը մնայ քաղաքէն երկու մլոն հեռու Հայերէն յորջորջանօքս Միջրամագ: Ու խտաւորները խուռնընթաց կը դիմեն հոն Օգոստոսի վերջերը, պատուելու համար Ս. Կոյսին հրաշագործ մէկ պատկերը քարայրի մը մէջ՝ որ եկեղեցւոյ փոխուած է, եւ որ Կուլատ-Սուի (Coat) վերեւ քարաժայուին մէջ փորուած է:

Թէպէտ եւ լատիներէն անուն կը կրէ՝ սակայն պատմութեան մէջ քաղաքս կ'երեւայ միայն բիւզանդական կայսրութեան հաստատութենէն ետքը: Առաջին անդամ յիշատակուած կը գտնենք Ս. Բարալէն, որ կը յիշ զանի իրեւ ամէն յաճախագնաց ճամբաներէն հեռու հաստատութիւն մը<sup>4</sup>:

Բայց որչափ ալ մեծ ծանրակշռութիւն չենք կրնար տալ Պրոկոպիոսի պատմած աւանդութեան<sup>5</sup>,

<sup>1</sup> Ռամսէյ, Պատմ. Ալխ., էջ 57, 267:

<sup>2</sup> Կիսէի (Աս. ՏՏԿ. Ա. 779) Յունաց համար տուած թիւ՝ իր 1650 հոդի՝ ամփանցուած կ'երեւայ: Կոյսի մասնեալիքին համամատ՝ ամբողջ բալար՝ 11.700 բնակիւ ունենալու է:

<sup>3</sup> Յայսմառուբրները այս տօնը կը գնեն Գեկոս, Յին, յին եւ Յին (Հմմա. Յայսմ. Կ. Պոլսոյ, Հրա. Delehaye, էջ 277, 41, 286, 1, 288; 54), Գեկոս: Յին օրը նաև նաևնակեց ինձի Կարա-Հիսարի Ս. Զօրավարի (ուն Հօջութանիցու) եկեղեցւոյն քահանան: — Մրրցա վարքը՝ զոր յօրինած է Կիսէի Սկիւթովումեցի (Act. SS, Վացիս, Գ, էջ 16) կ'ըսէ թէ սեպակուպու եղաւ Կողոնիս կուռած քարայրին (τῆς Κολονίας λεγομένης πόλεως):

<sup>4</sup> [Այսինքն՝ կ'երեւայ հայ-տաճկուառն Մարտիման խառնակ մէն մը:]

<sup>5</sup> Թուղթ ձևի մաքջան ձոփաւուած տօն ծծեսումենաւ ուղարկած Կոլուանա: — Հմմա. թուղթ ՄԻԼ (Migne, սիւն 836) էն էշչաւագ տիւ Ազուրնաւ բերաւու (Հայաստանի ծայրը հաստատուած):

<sup>6</sup> Պրոկոպի, Պատմ. Յին, Գ, 4, էջ 253 (Հրա. Բոն քաղաքի):

որ Պոմակոսի կ'ընծայէ ասոր հիմնարկութիւնը, հաւանական է սակայն թէ արդէն Հռոմայեցւոց ժամանակ որոշ շափով կարեւորութիւն մ'ունէր. վասն զի Colonia կը գտնուի Ուաւենականին ցանկն մէջ<sup>1</sup> որ հին քարտէս մը կ'օրինակէ, եւ Հայաստանի մէջ կայանաւորուած “թեւ կողուիսացոց” (ala Colonorum) թերեւս կը կազմուէր՝ գոնէ մասամբ՝ իւր հողաբաժնէն առնուած նորաւուշ զինուորներով<sup>2</sup>: Այս տեղ աւան մը հիմնելու պատման եղած է անտարակոյս պաղեղի մօտակայ հանքերուն շահագործումը, որոնք ամէն ժամանակ ալ քաղաքիս բարգաւաճանքն ապահոված են, եւ որ այսօր ալ սովորաբար կը յորջործուի “Հայուն-Լուս-Հայուն-Հայուն” այսինքն՝ “Պաղեղի Սեւաբերդոց”: Արդ պաղեղի արդէն Պաղենիսի ատեն Պանտուածուէրէ<sup>3</sup>: Կրնայ ուրեմն ենթադրութիւն թէ Կեսարանին հոս ալ կայմակերպած են ինչպէս յամահի ըրած են ուրիշ տեղեր, հանքային շըջան մը (metallum, “մետաղք”) որ անկախ էր դրացի յոյն քաղաքներէն, եւ թէ իւր Կողոնի (Colonia, “գաղութ”) լատին անունը կը ծագի իւր լատինական վարչութենէն:

Ինչ ալ ըլւայ այս կարծիքը, Կողոնիոյ բուն նշանակութիւնը կը սկսի Յուստինիանոսէ, որ նոյն տեղն առաջնակարգ բերդաբաղաբ մ'ըրաւէ<sup>4</sup>. Եւ միջին դարու ինքնակալաց տաեն բարձրացաւ ամ բողջ բանակաթեմի մը գլխաւոր կենդրոնավայրի աստիճանին: Նշանաւոր քաղաք մը մնաց նաեւ Սեւ Ըսկեանց եւ Օսմանցւոց տաեն. վերջինքս քաղաքս առին 1473ին<sup>5</sup>: Եւ այսօր ալ նիստ է գաւառապետի մը (Հայ-Բառարութք)<sup>6</sup> եւ 2000 երդէ աւելի բնակիւ ունի: Իւր փողցիկներն՝ որ լերան կողնի վեր կ'ելլեն, աւելի գեղանկարչական են քան

<sup>1</sup> Աշխ. Ռաւեն., էջ 97, 2 (Հրա. Pinder եւ Parthey):

<sup>2</sup> Noitit. Dignit, Or. XXVIII: Ala prima Augusta Colonorum, Chiaeae (Թիւ առաջին Ա-բառարական կողոնից-ոց, է Քէտա-): Գունդը մասնակցեցաւ Աղբիանու տաեն Հրեւ գեր մզուած պատերազմին, եւ Ըսկանոս կը յիշէ “հէծելակունդ” որոյ անուն էր Կողոնացիք (Էլլոյ ղ ծնօմա Կալունչ) Կապակադովացւոց գնդերուն մէջ, հմմա. Ciehorius, է բառագիրս Pauly-Wissowa, է բանին Ala, 1238; Ramsay, Studies in the Eastern Rom. provinces, p. 171. — Երեւն Բերբինդ (Böcking, է Ճանօթութեան Notitia գրքին, Ա, 427) այս անունը կապած էր Կողոնիոյ անուն հետ: Ասոր հակառակ Ուստարլինդ (Ritterling, է Wiener Studien, 1902, Festschrift f. Bormann, p. 120) կը պաշտպանէ թէ Colones պղագրական կամ աշխարհագրական անուն մը չէ, այլ սովորական րաս մը: Միայն թէ նորեւս Ասորիք գտնուած արձանագրութիւն մը 75 կամ 80 Յ. Ք. ատրիւն նուրիսած է անձի մը՝ “Բանակութիւնի հիւնական կողեղից-ոց” (στρατοπεδօρχήσαντι ուռեաւ Կոլուան): Ան մէն Dittenberger, Orient. inser., 425 = Inser. r. Rom. pert. III, 1144): Հսոս Խօսք չի կրնար ըլլու պարզ զարբազի (colones, առաջք զօրաց) զօրավարի մը մասին: Տիտղոսին ծագումն անորուշ կը մնայ:

<sup>3</sup> Պղինիս, Բն. Պատմ. Ալ, 52, § 184:

<sup>4</sup> Պրոկոպիոս, անդ:

<sup>5</sup> Gelzer, Genensis der Themenverfassung, p. 102 (Հայ թրգ. 54-55):

<sup>6</sup> Արխանէր, անդ, էջ 208 եւն: Համա. Le Strange, Lands of the eastern caliphate, p. 147.

թէ շքել. բայց իւր շուկան շատ բանուկ է, եւ  
նոր հնձուղին՝ որ կարա-Հիսարը կիրատնի հետ կը  
կապէ, երկուքին մէջ բաւական մեծ առեւտուր  
մը վառ կը պահէ: Կարա-Հիսար կ'արտածէ՝ բայց ի  
իւր հանքերուն արդիւնքէն, նաեւ զանազան բեր-  
քեր իւր մրգաստաններուն՝ որ զինքը կը շրջապա-  
տեն, եւ իւր արտօրէից՝ որոնց քաջարերութիւնն  
ձմռոներուն խստոթեանց ալ հակառակ՝ համե-  
մատական դիւրակիեցութիւն մը կ'ապահ հովեն իրեն:

Քաղաքիս հնախօսական կարեւորութիւնը  
չնչին կ'ըլլար, եթէ չպարծենար այն բերդավիլ, որմէ  
առած է իւր անունը: «Կարա-Հիսոր», թերեւս  
թարգմանութիւն մըն է յունական Առաջօχաժշրու  
(Սեւբերդ) անուան, որ ԺԱ դարուն կ'երեւայ Մի-  
քայէլ Ատտալիացւոյ քով<sup>1</sup>, եւ որ կամաց կամաց  
մոռցընել տուած ըլլայ Կողմնիս պաշտօնական ա-  
նունը, եթէ միայն թուրք եւ յոյն անուանց նոյ-  
նութիւնը զուգագիպութիւն մը չըլլայ՝ տեղեաց  
արտաքին երեւութէն առնուած: «Բէրգը», կը  
բանէ ամբողջ գագաթը մշտագոյն կրաքարէ կրտե-  
ացեալ Եւռաղանգուածի մը, որ մամրապատ-  
է, եւ որուն խարիսխը մէկ մղնէ աւելի շրջա-  
պատութիւն ունի: Քաղաքէն վեր յիսուն մետրի  
չափ կը բարձրանայ, եւ հանդիպակաց կողմնէն  
կ'իշխէ երկու հարիւր մետրէ աւելի՛ Շէհէր-Սուի  
խորունկ հովտին վրայ: Բերգն ելլել կարելի է  
միայն նեղ շաւզէ մը, որ քարաժայսին մէջ  
կտրուած է եւ որ տեղ տեղ սանդղց կը փո-  
խուի: Խւր գահավէժ զառիթափը, զոր պատմա-  
գիբք մատնանիշ կ'ընեն<sup>2</sup>, կրնար գիմանգրաւել  
սանդղայարձակմանը բերդն առնելու ամէն փորձի  
Այս բարձրութեան մէջ (1600 մետր) խիստ  
կիշման ալ, ուր ճիւնը գետինը կը ծածկէ հոկ-  
տեմբերէն մինչեւ մարտ, կը պաշտպանէր այս  
գիբքն երկարատեւ պաշարման մը գէմ. եւ այսպէս  
գիբքաւ կ'ըմբռնուի թէ Բիւղանդացիք այս տեղն  
իրենց պետութեան ամենագիսաւոր ամուրներէն  
մին ըստած էին: Կը կրկնե՞ք բերդն իւր կարեւորու-  
թիւնն առաւ Ցուստինիանու ձեռօք, որ՝ ինչչպէս  
կ'ըսէ Պրոկոպիսու, վերանորոգեց զայն ակա ամբողջ  
հզօրութեամբն<sup>3</sup>. եւ ապա հովապէս միջնին դարս  
նթացքին մէջ ալ շատ անդամ մեցուեցաւ եւ

1 Πιαμαδέκη τη θιασοποιίθε καν ζωακτιώτας φημί. Αζκα.,  
εξ 267: — Ήμερ. Βισσαλ., εξ 125, 6 (Γριφ. βισλ φωληρή)  
τοῦ Μανδοκάστρου φρούριον εἰς ἓρα τῶν Αρμενιακῶν  
τόπων ἐπὶ λόφου κείμενον ὑψηλοῦ καὶ δυσκατεργάστου.  
(Πειρετρή αιμηροցερέ μήν ζωγκακιανωց αιριαփայրներէն,  
սարձր եւ գուարառակի լերան մը վսայ. հմտո. Ակիլլէցէ,  
εξ 679, 16): Ήωλιան նշանակիլու երթ թէ Ηկիպացէլ յաճախ  
կը գործածէ Κολόνεια (Կողոնիա) αնոնց (εξ 78, 16 եւ.հ.)  
Աւասի պէտակ կը սայ ընդունիլ թէ Սկեմբերդ նախ միացն  
ամηρոցին αնοնցն էր եւ յետη φοινικινցուեցա. բառակն ա.

<sup>3</sup> Πριήνη, αὗται ἀνεσώσατο δυνάμει τὴν πάσαν.

Նորոգուեցաւ<sup>1</sup>: Արակամար զբան մուտքին վըայ  
զետեղուած զինանշանի վահանիկ մը կը կրէ տա-  
կաւին երգդլուխ արծիւն՝ որ հսու իշխող որեւէ  
մահմատական իշխանի մը զինանշանն էր<sup>2</sup>: Մաս-  
ժամանակներս ալ ապաստանարան եղած էր մահ-  
մետական բնակչութեան մէկ մասին<sup>3</sup>, որոնց խար-  
խուլ տնակիները տակաւին յեցած են աւերուած  
թանձր պարիսպներուն:

Սակայն՝ Պրակապիսի բասածին համեմատ՝ Յուստինիանոս միայն վերականգնեց արդէն գոյութիւն ունեցող՝ բայց անխնամը լքուած բերդ մըս Հաւանօրէն անիկայ արդէն երկիրիս վաղեմի ժամագուրներուն ապաստաններէն մին էր: Սրակամարդ դուռ մը՝ որ բաւական նոր ժամանակի շենուածքը մըն է տափարակ աղիւաներով՝ մասսամբ կը ծած հէս սանդզյ մը մուտքը, որ քարաժայուհին մէջ կը խորասազուի (Պատկ.): Փողանցքն՝ որ չըստ մեաբ բարձր է եւ երեք մետր լսյն, այսօր խցուածք է վլաստակներու շեղակուտալ. սակայն տակարին կարելի է իշնալ իբր սանդզյ երեսուն աստիճան: Այս ալ ջրամբար մ'իջեցնող այն փասլու զիներէն մէկն է, զորոնք Պոտոտոսի ամեն հին բերդուն մէջ գտանք, եւ ասի՞ կարծենք՝ կ'ապացուցանէ Կարա-Հիսարի բերդին ալ հնութիւնը

Այսօր կանգուն մնացած մասերէն ամենաաշխանն է, որչափ կ'երեւայ, ութ անկիւնի մնձ աշտարակի մը՝ որ գլեկին արեւմտեան ծայրը կը բարձրանայ (Պահկ.): Իւր պատերը մէկուկէս մեարէ աւելել թանձրութիւն ունին, եւ ներս կը մացուի կամարայարկ գոռնէ մը, որ՝ զինքը շրջապատող մասին նման՝ շնորհած է խնամով համահարթուած վիմաքարերով: Ները կը նկատենք տակարին սանդղով մը հետքերն՝ որ վերի յարկերը կը տանէր:

Բիւզանդական մատուռն ալ մասամբ պահուած է, բայց ասստիկ աւերուած. սակայն տակաւին կը զանազանութին մատուան կողակն ու նաւին պատերը, որն էք՝ ինչպէս սովորութիւն էր կաղմուած են արտաքին երեսէ մը և ն'երքին կորիդէ մը<sup>4</sup>: Կանոնաւոր կարգածով արտաքին

<sup>2</sup> Երկդլեան արծիւր Փոքր Ասիայ մջ կը գանուի  
արդէն Համաց (Հետիխ) Խորպանդականութիւն փայ ի բո-  
զազ քեզ եւ Էցիւկ: Կրնանք կնքագիտառկան այս Խոր-  
դրանշանիս պատմութիւնը քննել չեն Քաղեաստանէ  
սկսեալ մինչեւ Գերմանիայ կայսրները՝ անցնելով Ժ.Պ. Դարու-  
թուքը ման Էկքրներէն ալ, հմտ. Perrot, Histoire de  
l'art, IV, p. 637, 681 ff; Heuzey, Monuments Piot, I (1894),  
p. 7 ff; II (1895), p. 19, 28. — Տքասիգանի Կոմենսեանց ար-  
ծիւն ասոր Հակառակ մրագլուի էր, հմտ. Millet, ի Bull.  
corr. hell. XIX, p. 428.

3 Տես Բարդ, անդ :

<sup>4</sup> Տրապեզոնի մէջ զսրծածուած պէսսպէս արտադին  
երեսներու մասին առև Millet, անդ, էջ 456:

երեսը կազմուած է շատ դիմացիուն կարմրեկ քառականը<sup>1</sup>. իսկ ներքին կորիգը՝ թանձր կրազիւսի մէջ խառնուած մանրաքարերով եւ աղիւսի կտորներով՝ Այս մատուռէն է Կողմնից ամբոցին մէկ հրամատարին այն ձօնք, որ Կարա-Հևիարի յունական եկեղեցին փոխագրուած է (արձ. թ. 355),

Այս ընդարձակածաւալ շինութեանց մասին պրոնց միացրգներն ամբողջ լեռնադադաթաթը կրծածէն, մանրամասն ուսումնասիրութիւնը մը պէտք է՝ որոշել կարենալու համար պղեւայլ մասնանց ժամանակիներն եւ դարերու ընթացքին մէջ կրած փափառաթիւնները։ Բերդս գրաւողներուն ամէնքն ալ աննց դործակցած կ'երեւան, եւ ճարտարապետական պէսպէս արու եստղիտութիւնը հոս կը հանդիպին եւ զիրար կը լուսավորութիւնն է կը խառնուին եւ իրարու կը յաջորդեն կարգաւ՝ սկսելով ինն ընդարձակ եւ խորունկ ջրամբարներէն, որոնք քարաժայունն կողմն վրայ անձրև աջերը կը հաւաքէին, մինչեւ հնդանկիւնի մահարձանը՝ օրակամբաձեւ պատուհաններով, որ՝ գղեկին կենդրուին վրայ ամենաբարձր սարսածադին զլուխը կանդնած է։ Ասկէ կրնային յայն կամ թուրք պահակները հսկել ամբողջ շրջակայրին վրայ։ Տեսարանը կը սարած ծուիք քաղաքէն անդին՝ ամէն աեսակ պտուղներով քաջարեր Ծէչէք-Սուիք հովտին մեծ մրդասաններուն եւ բանջարանոցներուն վրայ՝ մինչեւ զինքը շրջապատող բարձր լեռները։

§ 26. Կարս-Հիսարհն՝ Բարգ: — Մայիս  
29ին կիրակի օրը թողուցինը Կարս-Հիսարը, որ  
սառուցիկ մատախզի մէջ ծածկուած էր, Էնդէքես  
երթալու համար: Նոր շինուած խճուղի մը կը կապէ  
երկու քաղաքներս, եւ կ'անցնի Աէլիդի-Իրմակէն  
ասոր եւ Ծէհէր-Սուի գետափառնունքին մօտ: Բայց  
գետայարցցք մը կամուրջը առած տարած էր,  
Ուստի բռնագատուեցանք բլաւըներէ ու հեղեղ-  
ներէ անցնելով գետն ի վար երթալ վնատուելու  
համար Կուրրա-Քէօփրի հին անցարանը (Պտկ.)  
որմէ անցած էինք զալու ատեն, եւ որ քարա-  
ժայու երս վրայ հաստատուած բլաւով՝ լաւադյուն  
կերպով զիմացած էր ջրերսւն բռնութեանց քան  
օմանեան ճարտարապետաց շինածը: Հաւանորդէն  
խորին հնութենէն ի վեր ասկէ կ'անցնին զետր  
եւ կ'երեւայ թէ այս նեղակամուրջը կը յիշուի  
որբագրական բնագրի մը մէջ<sup>2</sup>: Անոր համեմու  
համար բոլորեցանք դռման-Կայսի (Աշուշի քա-

1 Taylor *Yfau Llwynol* (ironstone):

բաժայու) սարածագին շուրջը, որ կոնաձեւ բարձր լեռնազանգուած մըն է՝ կղզիացեալ կանգնած գետոյն եղեքը<sup>1</sup>: Զառիթապիները մշակուած են մինչեւ կէս բարձրութեամբ, եւ յոյն գիւղերուն՝ ինչպէս Լապու կոչուածին, կամ թուրք գիւղերուն՝ ինչպէս Գոհոնա, տներն աստիճանաբար շարուած են անհարթ դարին վրայ: Աւելի վերը քարալեռը լը լերկանայ եւ կ'աւարտի՝ սղցի ատամներու նման խոռած լեռնասայրով:

ԱԵԼՎԻԲԴԵՆ անդին շատ գժուարելաննելի շաւ-  
իդ մը մէկուկէս ժամէն կը հասցընէ գագաթը (1599 մետր) բլուրներու շղթայի մը, որոնց՝ արեւելն  
այրած ու խանձած կողերը լերկ են ու ամուլ, բայց  
որոնց գագաթը ծածկուած է մշակութեամբք:  
Լեռնակատարէն մէկանց կը տեսնուի Աշկար-Օվայի  
տափարակը, իւր գիւղերով՝ իբր բժներ, որ գէպ ի  
արեւմուտք կը տարածուի հեռուն՝ աչցաց տեսու-  
թենէն կորսուելու չափ: Հարաւակոզման հօրիզոնը  
պարփակող լեռնաշղթայիս ամէն ճեղքուածքնե-  
րէն՝ սրունք տակաւին ձիւնով ծածկուած են, կը  
հսկին կ'իշխան զովաշուր գտակներ, որոնց ամէնքն  
ալ գէպ ի կիբճ մը կը գիւմն՝ որ զանոնք գէպ ի  
Գայլ գետ կը տանի, որ այս անհօւն գետաւազանիս  
միակ ջանացըն է: Հսն վար իջանիք շուտով՝ անցնե-  
լով Գէօւ-Քէւ գիւղէն, որ իւր թրքական անուսն  
հակառակ՝ յցն ծուխ մըն է, եւ Գէ-դէկէ ու  
Աշերոն գիւղերէն: Մեր գիւմացը՝ հնդիւրեւ հծկած  
էր հովանին մէկ անկիւնը՝ թանձրախիս գալարու-  
թեան մէջ: Հսո կիման շատ աւելի մեղմ է քան  
Կարս-Հիւարի մէջ. վասն զի բարձրութիւնն ալ  
600 մետրէն պակաս է: Լերան ջըերով ուոզուած  
մրգատաններու մէջ ամէն կողմ՝ կը ծաղկէին  
նոսնենիներ, կեռաւսենիներ ու ծիրանիներ, եւ  
յաղթ ընկուղիներ կը բանացին իրենց թանձրա-  
խիս աւերեւ:

Հնդերէսն սիբուն փոքրիկ քաղաք մըն է ուժը  
հարիւր երգով, ուր կը բնակին Հայեր ու Թուքքերը:  
Գոյց մաքուն՝ որ կառավարութեան ներկայացուցիչն  
է, պատի ըրաւ մեզի՝ Հրաւիրելով տեղոյն զլիաս-  
որ երեւելիներուն հետ ուտելու բրինձով լցուած  
ոչխար մը, իւր պարտիզին ծառերուն տակ երիւ-  
ցած։ Բայց իւր բարեսիրութիւնը ցուցուց աւելի  
օդասակար կերպով մ'ալ՝ նշանակիլով մեզի իւր  
կառավարած վիճակին (Քառակ) հնութիւնները:  
Կնդերէսի մեջ կարեւոր աւերակներու մօտաւորու-  
թիւնն երևան կու գայ անմիջապէս՝ երբ գերեզ-  
մանոց մտնենք. ամէն կողմ՝ կը տեսնուին ծարտա-  
րապետական մնացորդներ, ծնօսի հատակնուրներ,

1 Taylor (անդ, Էջ 297) ելած է տար գագաթը, եւ գտափթան վրա առանձնող մը գտած՝ ուր երբեմն քրիստոնեաց ճշնաւր մը բնակած էր, եւ ժայռին մէջ փառաւծ են տեսակ մը բնուանարաններ: Ասի ու խառնեցի էր թէ Յօհանաց եւ թէ Կրիզը՝ բանեկոր Համար:

<sup>2</sup> Ըստ անգամ անունս ապաւղուած է Adras (Տավերնէի քով), Andras, Andrias, Andresse, համար. Ալիսակը, անդ, էջ 193, 211 եւն: — Տեղական արտաքերութիւնն է Endérès. — Կինէ (Աս. Տնկ. Ա. 794) կ'ըստ թշու բերքը քաղաքն Սու-Շեհի (Sou-Cheiri) կ'անուանեն: Մէկը անգլ. լին օսմանէան պաշտօնէութեանց բերնէն չափելիք երբեք պատիսի անուանակուութիւն մը:

Քանդակուած մեծ վիմաքարեր, ճերմակ, գորշ ու կարմիր մարմորի կտորներ, որոնք այս հանդասաւրանին շինարանի (շինուածանիւթերու մթերանցի) մ'երեւոյթ կու տան: Հոս գտահեք և մուսայից ծառայի եւ հռետորին մը չափական տապանագիրր, որուն շիրմ մը կանգնած էին իւր հայրենի Կիլոպոլիս քաղաքին մէջ (արձ. թ. 363):

Հառմէական քաղաքը շնուռած էր ինչ երեսէ ի իր մէկ մզոն հեռու՝ գէպ ի հարաւա-արեւելքը։ Ճամբան կ'երթայ լերանց ստորատէն լաւ մշակուած արտերու միջէն, երբեմն երբեմն անցնելով գարափ-նեայ հեղեղատի մ'անկողնէն։ Գայլ գետոյ այս օժանդակներուն ամէնէն կարեւորն է Սարուջա-իրմակ, որուն ափին ի վեր կ'երթայ գէպ ի Զարս եւ Սեբաստիա տանող արդի խճուղին։ մինչդեռ հոռա-մէական ուղին կ'օգտուեր ուրիշ անցքէ մը՝ որ աւելի գէպ ի արեւելք է (տես վարը)։ Հովտին մուտքը կը պաշտպանէր երբեմն բերդ մը, որուն քանի մը որմանասերը կանգուն կը կենան բլոյ մը վրայ։ Ասկէ վերջը կ'անցնինք Բայ-լըջ շէնէն. եւ քիչ մ'ետքը կը հասնինք Բուրք (Burk) երկու հարիւր տնով հայ գիւղը, որ հին Նիկոպոլսոց տեղը կը բռնէ<sup>1</sup>:

Պոմպէսու հետո այլին (Յաղթութեան - քաղաքի անուանած էր նոր քաղաքը՝ դոր հիմնեց Միհրդատայ դէմ տարած վճռական յաղթութենէն ետքը<sup>2</sup> հան բնակեցրն ելով անտարակոյս բնակչութիւն մը որ խառնուրդ էր իւր բանակին վաստակաւոր հնօրեայ գինուորներէ եւ շըջակայ գիւղացիներէ Աւելի յաջողագոյն տեղ մը գտնելը գժուարին բան մ'եղած կ'ըլլար: Անտառապատ յաղթ լեռնազնագուածին կուածի մը կոթընած, որ վճիտ վասակներու տնապառ ակնաղբիւր մըն է, նստած էր նոր քաղաքը հանդիպագուտույ մը սկիզբը՝ անոր լայն լեռնոտից վրայ, որոնք մեղմակ դէպ ի դաշտ կը հակին Ասոնց ստորոտը տարածուող հովիտը մեկ մղոնէ աւելի լայնութիւն ունի եւ առատորէն կ'արտադրէ հողի ամէն բերքերը: Արեւելոցէն ու հիւսիսէն կը սահմանուի լեռներով՝ որ արօտներով ծածկուած են, հիւսիսակողմէն պատուելով գայլ գետոյ բարձունքներէն՝ որոնք աշաց բերկրանք պատճառեն բաղմագոյն երկիներազներու սքանչելի ներդաշնակութեամբ: Բայց դէպ ի արեւելը կը տարածուի անզգալաբար բարձրանալով եւ կ'երթայ խառնուելու սպառելու Սու-Շէհիրի բլուց հետ: Աւելի անդին հորիզոնին վրայ կը նշանաբուին սպիտակափառ ժանեձեւերն այն լեռնաշղթային, որուն ստորոտը կը թանայ Խիրատ գետը, եւ որ

<sup>2</sup> Սարալուն, Ժ.Բ., 3, § 28, Էջ 55-ը.

Երբեմն հսումէական պետութեան սահմանադիմը կը ցուցընէր :

Այս զմայլելի զրիւք քաղաքն արագաբար  
բարդաւաճեցաւ : Արդէն Ստրաբոնի ժամանակ բաւ-  
ական թուով բնակիչ ունէր<sup>1</sup> : Թէպէտ եւ կրած  
ըլլալու էր Փառնակայ պատերազմին ժամանակի, որ  
իւր պարիսպներուն տակ կատարելապէս ջախջախեց  
Դոմիտրոս Կալվինոսը<sup>2</sup> : Քաղաքս Յնին Ն. Ք. Ան-  
տոնինեայ կողմանէ Պողեմոնի տրուեցաւ . եւ 54էն  
Յ. Ք. Ակսենալ կը կառավարուէր Քաջկեաց Արիստո-  
բուզոսէ, որուն միագիւտ մէկ գրամը Բուրգի մէջ  
կրցանք գնելէ<sup>3</sup> . եւ վերջնականապէս հոսում ական  
պետութեան հետ միացուեցաւ կ'երեւայ Պողեմա-  
նական Պոնտոսի հետ՝ 64ին Յ. Ք. Ներոնի կող-  
մանէ<sup>4</sup> : Մայրաքաղաք եղաւ Փոքուն Հայոց : Մե-  
հենակալ քաղաք մըն էր, կենդրոն Ինքնակալաց  
պաշտաման, եւ նիստ գաւառական Աշխարհա-  
ժողովին՝ որ կ'ընտրէր Հայապետոց մը (արձ.  
թ. 358) : Բաց ի դաշնաւորական բազնէն Աւգոս-  
տեանց, կանգնած էր՝ ինչպէս արդէն իւր սկզբնաւ-  
որութիւնը կը պահանջէր, մեհեաններ՝ Զեւսի  
Յաղթակրի (Նիկեփորի) եւ Յաղթութեան: Կ'ե-  
րեւայ թէ զարդարուեցաւ քաղաքս Ագրիանոսէ,  
որ հոս այցելեց 124ին Յ. Ք.<sup>5</sup> : Եւ իւր կարեւորու-  
թիւնն աճեցաւ հետզհետէ՝ որչափ զարդացաւ  
պետական ճամբաններու ցանցը: Ճանապարհակիցք  
եղած էր ամէն ուղղմական ուղիներուն, որոնք այս  
աշխարհաբաժինը կ'ակսուին: Եթէ կոմանայէ,  
Պողեմոնիումէ, Նէոկեսարիայէ եւ նոյն իսկ Աւ-  
բաստիայէ կ'ուզուէր դէպ ի Բարձր Հայք երթալ,  
պէտք էր Նիկոպոլսէ անցնիլ: Մելիտենէի եւ  
Սատաղայի բնավայրերը կեսարաց ատեն սահ-  
մանապահներ եղան, հոռմեական բանակաց յենա-  
կէտները: Նիկոպոլիս մնաց յառաջնապահ պահակ  
մը հելենական քաղաքակրթութեան պետու-  
թեան արեւելեան սահմաններուն վրայ, եւ նշա-  
նակալից կէտ մըն է որ հոս գտնուած է յսցն բա-  
նաստեղծի մը եւ հոեւտորի մը չափական տապանա-  
գիրը (արձ. թ. 363): Բայց ժողովրդեան դասա-

1 Ημεραπον, ανη, γυν συμμένει και οίκεῖται καλῶς  
(γωγήδης ληρ ἑβῆναι τε φωδηράνωσι ζει):

<sup>3</sup> *Zéfidin.* Revue numismatique de Paris, 1900, p. 484.

¶ Imhof-Blumer, Kleinas, Münzen, I, p. 3, *սպառ-  
թէթէ նիկոպոլսց թուականութիւնը կը սկսի  
ք. տարւոյ աշխան, ինչպէս նաև Տրապիզոնի, Կերտ-  
և Կէսիսարից թուականութիւնը - Սակայն Փարբ-  
թէթէւս պետութեան հետ միացուեցան միայն յե-  
լէսպասահանու ձեռօքք: Միացման պարագայից կրկին  
վերադառնանք այս Աւուոմասիբութիւնցը Կերտ-  
ևն այս:*

<sup>5</sup> Բարբելոն եւ Օբայնախան, անդ, 13. էջ 98:

6 Dürr, Reisen des Kaisers Hadrian, p. 53. *Հմայութեան*, Ա. Ել 98:

<sup>7</sup> *Sidur. Murroh q̄būnqānθ̄ p̄wāpp*. Roads, p. 725<sup>1</sup>

կարգն ապահովապես միշտ շարունակեց խօսիլ իւր բնիկ հայերէն լեզուն<sup>1</sup>:

Քրիստոնէութիւնը կանուխէն մտաւ. ՚Նիկո-  
լովին՝ ինչպէս նաեւ Հայաստանի մասցեալ մասին  
մէջ<sup>2</sup>, եւ Կոստանդիիանոսէ ետքը հոս եկեղեցիները  
Եքուած մեհենից տեղը բանեցին։ Հարուստ քա-  
ղաքացւոյ մը զաւակի՛ որ յետոյ հռչակաւոր սուրբ  
Մէզաւ Յովի՛. Լաւկեաց (ծ ՚Ասուշօստի՛չ) յոր-  
նորջանօք, վաճառելով իւր ստացուածքը, իբր  
472ին շինեց եկեղեցի մը՝ նուիրեալ Աստուա-  
ծածին<sup>3</sup>։

Բայց քիչ մ'ետքը սարսափեկի աղէտք մը  
հասաւ քաղաքին վրայ ։ Զարհուրեկի երկրաշարժ  
մը 499 տարին աւերեց ամբողջ Հայաստանն ու Պոն-  
տոս Արշամաշատէ մինչև Նէոկիսարիխա ։ Եւ Նի-  
կոպոլիս լիովին կործ անեցաւ ։ Կէս գիշերին քա-  
ղաքը ըջապատող ամբողջ պարփակը վիտա յան-  
կարծ, եւ ինչ որ կար այս ըջապատին մէջ հիմ-  
ի վեր տապալեցաւ, եւ բնակիչները թաղուեցան  
վիլատակներու ներբեռ խառնիխուռան՝ իրենց անառ-  
ող հետ միասին։ Միայն աղասողներն եղած են՝  
կըսուի՝ եպիսկոպոսն ու երկու սինդեղաներն  
որոնք եկեղեցւոյ կողակին մէջ կը ննջէին խորանին  
ետեւը։

Այս չարաշուք աղետաքն անդ արմաննելի եղաւ  
թէպէտ եւ Յուստինիանոս վերականգնեց քաղաքին պարիսպները, եւ չինեց Հօն ԽԵ վկայից առուամբ վանք Մ'աւլ՝, բայց երբեք չգտաւ այնուհետեւ քաղաքն իւր առաջին պայծառութիւնը՝ Հերակլի օրով Նորէն վնաս կրեց Խոսրովու արշաւանքէն՝ որ քաղաքն ալ առաւել: Թէպէտ եւ Բիւզանդացոց ժամանակ մնաց՝ գոնէ տիտղոսաւոր՝ արքեպիսկոպոսանիստ աթոռ մը Դ, բայց գուշնաքեայ քաղաք Մ'եղած Էր, Երկար ժամանակէ վեր իւր մայրաքաղաքութեան աստիճանն կրունցուցած, եւ որ ցանցառ կը յիշատակուի. սակայն միշտ մնացած էր բերդաքաղաք մը՝ որ կը յիշուի տա-

կաւին պատահաբար ծԱ դարու պատերազմաց ժամանակ՝<sup>11</sup>

Կարեւոր էր Նիկոպոլսոյ պատմութեան այս  
պէսպէս շրջաններն որոշել, որպէս զի աւելի պատ-  
հօգութեամբ կարելի ըլլայ դատել իւր տակաւին  
տեսանելի մնացրդաց ժամանակներու մասին։  
Հռոմէական շրջանի ամէն յիշատակարանները հաւ-  
անօրէն կործանած են 499ի երկրաշարժէն. եւ  
բիւզանդական քաղաքը վերաբնուած ըլլալու է՝  
ըստ սովորութեան՝ նախոնթացին փլատակներուն  
վրայ։ Ասի ալ իւր կարդին կործանած փլած է.  
եւ այս խառնակցու աւել ակաց ներքեւ հին խաւը  
հաւանօրէն շատ խորունկ թաղուած է։ Գիւղացի  
մը, որ մեզի յունական արւեստի պղնձէ լապտեր  
մը ծախեց<sup>2</sup>, ըստ թէ նոյնը գտնելու համար փո-  
րած էր “մինչեւ երեք մարդահասակն խորու-  
թեամբ։ Այսպէս նաև Բուրգի տուած արձանա-  
գրութեանց կէն ալ Ե դարեւն անադանադպոյն է։

Յուստինիանու քաղաքը վերին գարատավը  
գրաւած կ'եթեւայ, ուր է Նաեւ արդի գիւղը: Իւր  
շրջապարիսպը չորեկիուսի ձեւ մ'ունէր: Այսօր  
ալ կատարելապէս կրնանք հետեւիլ արեւելեան  
պատին՝ քանի մը հարիւր մետր երկայնութեամբ,  
ոռոգման ջուռղւոյ մ'երկայնքը, որուն կողափերուն  
հաստատութեան համար մասամբ գործածուած են  
անոր նիւթերը: Աճապարան օք կատարուած շի-  
նուածք մըն էր, որուն համար գործածած էին  
ամէն տեսակ մնացորդներ, իբարու զօդուած թանձը  
կրաղիւսով մը, պատի այս ներքին կորիդը տեղ տեղ  
դրուագուած է միշտ չորեկիուսի քարերէ շի-  
նուած արտաքին երեսով մը: Հիւսիս-արեւելեան  
անկիւնը կը նկատենք չորեկիուսի հզօր աշխարակի  
մը կրծանած փած զանգուածքը, սեպարերձ ոիկը  
զինքը պատող փոսի պարկէնէն տակաւին իբր տասը  
մետր բարձրութեամբ կը կանգնի: Պարիսսպը կ'եր-  
կարի գեպ ի հիւսիսակողմը, այսինքն՝ այն կողմն,  
ուր գետինը կը խոնարհի գեպ ի դաշտը, եւ նյինն  
այսօր կը ծառայէ պարտէղներու հողը վեր բանե-  
լու: Նոյնպէս գեպ ի արեւմուտք կրնանք հետեւիլ  
պարսպին ամբողջ գծին, ուր՝ հողի երեսին հարթ  
հաւասար եղած է: Այս պարիսպն շատ աւելի լաւ  
պահուած էր, երբ Տէլլեր 1866ին բուրգէ անցաւ<sup>3</sup>

<sup>1</sup> ԽԵՆ ՎԱՐԴԻ ՎԼԱՅՐԱՆԻ ԹԵԿԱՆ ՄԵջ (առեւ Վարդը) կը տեսնուի թէ վլայրիս մին չուզելով որ իւր ըստածք հառմացի պաշտօնականները հասկընան՝ խօսեցաւ հայէքին լեզուաւ (ողի 'Ազրաւնք Պատրի, առեւ Կ. Ա. ԽԱՆ-

2 Ա. Բարսեղ, Թուղթ՝ ՄԽ (Migne, PG, XXXII,  
սիւն 896) «Եկեղակալուց քահանաները կը կոչէ ո՞րդիս խոս-  
տովանողաց եւ մարտիրոսացն, եւ Թուղթ՝ ՄԼԻ (սիւն 834)  
իբենց եկեղեցին մայր կ'ըսէ Կողոնիսայի եկեղեցւոյն և Նեկո-  
պուսոյ ԽԵ վկայից ո՞րոնք Ավելինանու ատեն վկայեցին,  
վկայաբանութիւնը (Վարք Արքոց՝ Բուլ., Յուլիս, Գ, էջ 37  
եւն) չ'երեւար թէ բոլորովին զրուցախառն ըլլաց, աեղա-  
գաբանն ժանկապին աեղեկութիւններ կու ասց:

8 Ապրը Յովհաննու Լամեկցի՝ Հեղլինակութեամբ  
ահարք Անհիթութապատճեցու՝ Act. SS., Պատիս, Գ. Էջ 16 եւն.

ՏՊՐՈՒԹՅՈՒՆ, ԱՄԱՆ ԸՆԻՇ, Գ, 4, Էջ 253 էւն:

6 Ալբեռա, զամու. ի Հերթակու, գլ. թղթու. Maelerb  
(Պարսկա 1904), էջ 62 (= Հայ բնապիր, ապ. Թեարք. 1879,  
էջ 77): Հման. «Ալարք համիլ ո, զլ. է (Act. SS., Ապրիլ  
Ա, էջ ՀՊ)»:

? Sku lpp:

<sup>1</sup> Կեդրենոս, Էջ 623, 16 (Հրատ. Բոն): Հմայ. Կառա.  
Օմիրանածին, Վասն Վարչ. Պետ., Էջ 226, 17:

<sup>2</sup> *UJ"or Cinquantenaire d'անգարանին մէջ* (կա-  
չակիր, թ. A 959):

3 Taylor, Tour in Armenia, Kurdistan etc.  
(Journ. roy. geogr. soc. XXXVIII, 1868, p. 298 ff.). Աւելարդ պիտի ըլլայ յառաջ սերել հոս նրանք թիւնը որ շատ ճիշտ է բաց քիչ ծանօթ: Պարմապնդրը կը ավագանեն, կ'ըսէ, քառանկինի միջոց մը որոնց իւ բարձրացնելու րկողը 1100 ոոր երկայն է. եւ զվարոր կետերուն առջև կանգնած են չորեքուս սի մարտկոցներ՝ իւ բարձրացնելու անկինը, եւ երեք կողմերուն մէջ բացուած են երկու երկու գոներ՝ 70 ոոր Տեռաւորութեամի: Խովորականին համեմատ հիմքը չորեքուս մէջ այսպիզ վլամաքարերով են անտաշ քարե. իսկ վայսի շնուածը աւելի փոքր անկանոն քարերով է որոնք կրի ու խճի խառնուրդի մը մէջ շարախուած թաղաւոր են. ներսի երեսը՝ համեմատաբար աւելի կոշտ, իսկ դրսի երեսը՝ զրուագուած է չարթ ոզրիս: անքարերով՝ Գոնանցքները՝ որ պիսոր գքբախարաբար աւերած

իւր նկարագրութենէն՝ ինչպէս նաև բաւետ տեղերու քննութենէն՝ կը հետեւի թէ պարիսապը կազմուած էր չորս պատերէ, որոնք զիրար ուղիղ անկեամբ կը կտրէին. Եւ այս իւրաքանչիւր անկիւնն ամրացուած էր քառակուսի մարտկոցովլ մը: Ասի ռազմական շինողլութեան ոճ մըն է՝ զոր Յունատինիանու ճարտարապետները շատ յաճախ գործադրած են իւր պետութեան ամբողջ տարածութեան մեջ:

Վկայաբանական աւանդութեան մը համեմատ՝ Հիւսիսակողման աշտարակներէն մին բանտ և զած է Կոփիսպալոյց Խոչ վկայից <sup>2:</sup> Եթէ ճիշտ է այս մանրամասնութիւնը, պէտք է որ նախնական քառարկին աշտարակներէն մին ըլլար, որ հալածանաց ժամանակ տակաւին կանգուն էր: Յետոյ միջին դարու բարեպաշտութիւնը շարունակած ըլլալու և պատուել այն տեղին՝ սրբ կանգնած էր աշտարակը: Եւ նոյն իսկ տեղոյն բոորդին անունն ծագած կ'երեւայ Անօրօնէ (բուրգն, աշտարակի) <sup>3:</sup>

Հառմէական քաղաքին մակերեւոյթն ապահովէս շատ աւելի ընդարձակ էր քան Յուստինիանու բերդին երեսը: Հաւանօրէն կը տարածուէր գեղ ի արեւելք մինչեւ այն խորունկ հեղեղ զատը, ուր կը հօսի ուղիւ մը՝ որ գրացի լերան մէկ կրծէն կ'ելէ: Որեւէ տարակայս չկայ թէ գեղ ի

են, շինուած էին նախնաբար չըրեքիս սի սի ներով, բայց  
կանելով՝ միակոտոր ողջրիկուած պորֆիւրեայ քարերու-  
երեք կտորներէ, իւրաքանչեւըը 6 սար երկայն, եւ չ $\frac{1}{2}$  սար  
լցն եւ նոյնչափ թանձ, եւ կը հանդէէն հիման մը վրայ՝  
որ՝ պարապին հիման պէս՝ կազմուած էր կործը ու ապա-  
քարէ՝ 2 սար 8 մասնաւափ մեծութեամբ չըրեքիւս ի կտոր-  
ներէ: Հետևսակողմին մացցորդներ կան պարկէն-փոսի մը,  
բայց միս կողմը շկրցայ գանել հետք մ'այսպիսի պալու-  
պանողական միջոցի մը:

<sup>1</sup> Diehl, l'Afrique byzantine, 1896, p. 185 ff.  
 Համեմատելու է մասնաւորապէս Լէնիսայի բերդը, անգ  
 էջ 206 եւն:

в 1825 г. в Монро, Roads, p. 726; —  
Люд. Ж. А. К. А. Боре (Boré, Corresp. etc., Paris 1840, I, p. 368) Риарийский бензин Суад в 18 кг/л и 1000 л/т.  
Риарийский (бензин = 10.000) в 18 кг/л и 1000 л/т.  
Компания Ашер и Ко (Asher & Co) в 1826 г. в Монро, Roads, p. 726; —  
Люд. Ж. А. К. А. Боре (Boré, Corresp. etc., Paris 1840, I, p. 368) Риарийский бензин Суад в 18 кг/л и 1000 л/т.  
Риарийский (бензин = 10.000) в 18 кг/л и 1000 л/т.

Հիւսիսի հին քաղաքը բիւզանդեան պարսպէն՝ որ  
արդի գիւղէն միայն իբր 400 մետր հեռու է, աւելի  
անդին կ'անցնէր, եւ անշուշտ շատ աւելի անդին ալ  
կ'իջնար գեղ ի դաշտ։ Դարաստանաձեւ գեղ ի  
վար խոնարհող արտերը՝ լի են ցանուցիր սփուռած  
խեցեղինաց բեկորներով, ազիւսներու եւ մարմոր-  
ներու կտորներով։ Եւ շատ անդամ ցոյցուցին մեղե  
կրաքարսցին վիմաքարեր՝ որոնք մեծայարդար շե-  
նուռածքներէ են, եւ որոնք նորերս հողէն հանուած  
էին։ Ավակյն իրական արդէք ունեցող քիչ հա-  
տակատորներ գտանք Բուրդի մէջ։ Կորնթական  
շքեղ խայտի մը՝ որ գիւղացւոյ մը տան մօտ դրուած  
էր. գորչ մարմորէ ակօսածեւ մատնէցուած սիւն  
մը, եւ ծնօտի քանի մը հատակոտորներ՝ գերեզ-  
մանոցին մէջ։ ասոր վրայ իշխող բլոցն վրայ՝ գե-  
րեզմանակոթող մը՝ խորչի մը մէջ երիտասարդ  
կնոջ մը կիսարձանով, որ շատ ծայրատուած է, եւ  
վարը՝ զարդարուն շրջանակ մը, որ նկարէն արձա-  
նազրութիւն մը պարունակելու էր<sup>1</sup>։ Գիւղին հիւ-  
սիս-արեւմտեան կողմը՝ Ա. Ցովչաննու Լռակեցի  
նուիրուած խեղճ մատուան մը մէջ՝ խորանի վրայ  
գրուած են քրիստոնէական քանի մը հին հա-  
տակոտորներ՝ խաչանիշ քարեր, աղաւնոյ բեկոր  
մը եւն։ Մինչեւ այս օրս նիկոպոլսոյ մէջ հաւա-  
քուած արձանագրութեանց թիւը հաղիւ երկու-  
տասաննեակ մըն է (թ. 358 եւն)։ բայց այս նիստը  
քիչ անդամ այցելած են հանախոնները, եւ պե-  
ղումները կարեւոր արդիւնքներ տալ կը խոստա-  
նան։ Պեղմունք երեւան պիտի հանեն այն գերը՝  
որ խաղացած է այս հելենական քաղաքը գիւ-  
ղական ազգաբնակութեան եւ նախարարական ա-  
զատորելոցն մէջ, որոնք միայն առանձինն կը բնա-  
կէին Հայաստանն՝ այն վայրկենին, երբ Հռոմայեցիք  
զրաւեցին այս մաօք։

§ 27. Բոլորի շրջակայքը: — «Նկողովնոյ  
աւերակները, ինչպէս սովորաբար կ'ըլլայ, շրջակայ  
գիւղացւոց համար օրհնեած քարահատք մ'եղած  
են, ու սկիզ կը հանեն լիովին կոփուած քարեր: Շրջակայ գիւղերու մէջ յրուած կը գտնենք ճար-  
տարապետական հատակոտոններ եւ քանդակուած  
կամ քառակուսի կափուած վիմաքարեր, որոնք  
յայտնապէս անհետացած քաղաքէն են: Աշկար-  
օվայի մէջ ձեռնարկուած յօրինուածական հետա-  
զոտութիւն մ'անտարակյս պիտի վարձատրէ ձեռ-  
նարկողին աշխատութիւնը<sup>2</sup>: Մենք դաշտին միայն

Այս կոթողը մատնանիվ լրած է նաև Munro (p. 726) և նոյն իսկ արդեւ Taylor (p. 290), որ աւեած էր ուրիշ արձաններ առ պահանջեած կազմութեած էր:

մու մը կրցանք շրջել. եւ արդէն բազմաթիւ հետաքրքրական գիւտեր ըրինք: Բուրդի հիւսիսակողման գաշտին մէջ Մաշենիշ (Mousheniz) գիւղէն հայ եկեղեցին քրիստոնէական արձանագրութիւն մ'ունի (Թ. 370): Դէպ ի աւելի արեւելք՝ Կիրենաց (Kirtanoutz) գիւղին՝ զոր Տուրքնը փոր Curtanos կ'անուանէ<sup>1</sup>, գերեզմանոցը բազմաթիւ հին կտորներ կը պարսկակէ. դորշ մարմորէ խարիսխ մը, սեւ երակներով մարմորէ սիւն մը, կոփածոյ վեմաքարեր: Հոս իրամիթի մը զրան առջև օրինակեցինք կարեւոր բնադիր մը, փորագրուած ի պատիւ Հայոսպետին մը՝ սպիտակ մարմորէ պատուանդանի մը վրայ, որ հիմայ փոխուած եղած է հատիկներ լեզու սանդ մը (արձ. Թ. 358): Իբր իւս մըն դէպ ի հարաւ-արեւելք Արքանուն (Արգաւոնց)<sup>2</sup> գիւղին՝ որ բլուրներու ստորոտը շենուած է, մէկ գիւղացին ցուցուց մեզի կորնթական խոյակի մը բեկորը, մեծ կոթող մը՝ որ 224 Յ. Ք. տարիէն ձօնի մը վերջին մասը կը կրէ (Թ. 362). Եւ բիւզանդական խոյակ մը՝ զարդարուած գեղեցիկ սաղարթազարդերով եւ զարդարուն խաչով մը. ասոր թակաղակի (աբազու) կողին երկայնութիւնն էր 70 ըու: Մեղք ըսին թէ այս գեղեցիկ հատակոտորը Բուրդէ չէր բերուած, այլ Աշկարէ. բայց հաւանորէն հօն տարուած էր նիկուպոլսէ այն ժամանակ, երբ այն թարը աւանք դեռ կը ծաղկէր (տես վարը): Աւելի հեռուն՝ գաշտին մէջ կղղացեալ կղցած մահմետական զերեզմանոցի մը մէջ նկատեցինք ստուար քար մը իբր մէկ մետր կողով: Երբ մօտեցանք՝ տեսանք որ ձեզնախորչիկ մըն էր երեքպատիկ գիսազարդով եւ մէջտեղը վարդազարդով մը, որ որեւէ շինուածքի մը ձեւ զունէն է:

Բայց տեղ մը՝ որ թէ իւր անուամբ եւ թէ իւր գրիւք աւելի ուշագրութիւնն կը գրաւէ, Էսէն-Շէնէ գիւղն է, Բուրդէ իբր քասն վայրկեան գէպ ի արեւելք: Ապառաժուատ լեռնասպիրի մը ծայրը կանգնած է, որ զբեթէ ամբողջովին շրջապատուած է խորունկ՝ իբր երեսուն մետր լոյն խորխորատով մը, եւ զիւրամատչելի չէ՝ բայց մոյն հարաւ-արեւելեան կողմէն: Այս բարձունքէն Կիշխենք ամբողջ շրջակայ գաշտին վրայ: Անտարակայս միջն դարուն, երբ երկրին անապահովութիւնը վտանգի բաւական ենթական ենթակայ նիկուպուսոյ մէջ բնակիլը վտանգաւոր կ'ընէր, անոր բնակիչներն այս բնական ամբողջ կ'ապաստանէին: Ասոր գաղաթին վրայ տակաւին կը տեսնուի ժայռին մէջ փորուած կլրը ջրամբար մը, եւ ըլքոյն կողին վրայ՝ եկեղեցւոյ մ'աւերակները, որոնց մէջ կային բիւզանդական լու պահուած խոյակ մը եւ քանի մը բարձրաբանդակ իւսչանիշը քարերը: Այս միջնդարեան հստակ տութենէն առած ըլլալու է հաւանորէն իւր Հիշն քաղաքն անունը կակի-Շէնէրի խեղճ գիւղակը: Չենք համարձակիր ենթագրել թէ այս անունը հին աւանդութիւն մը յիշեցնէ. սակայն գետ-

<sup>1</sup> Կոչ Զուուրբինց, մերձ ի նիւուպին, եւ են երկորեան յեզր Գոյլ Գոյլոյն:

<sup>2</sup> Tournesort, Voyages, ed. 1718, p. 170. [=Կերեւայ արդի Ակմանոցն: Խնձնեան կը գրէ Աբրդանոց:]

<sup>3</sup> [Կ'երեւայ թէնորոց Ալղաւար իսոյ գրած գիւղն ըլլալու]

նոյն հանդամանքները հաւանական կ'ընեն թէ հոս էր՝ ուր ապաստանեցաւ Միհրդատ իր վերջին մեծ պարտութենէն յառաջ, երբ՝ ինչպէս կ'ըսէ Ապափանոս գրաւեց գահաւիժուատ տեղ մը, ուր կարելի չէր ելել՝ բայց միայն մէկ կողմէն<sup>1</sup>: — Գիւղէն քանի մը վայրկեան հեռու գերեզմանոցը քանի մը հոռմէական իր պարտ կ'ըսումէական քարեր ունի՝ իբր գերեզմանապար զործածուած, որոնց մին տապանագիր մը կը կրէ (արձ. Թ. 365): Այս ամէնը տակաւին հին նիկուպուսոյ աւերածներէն է:

Էսէն-Շէնէրէ քսանեւհինգ վայրկեան գէպի հ հարաւ-արեւելք կը դանուի ջէվիչէ<sup>2</sup>: Ասոր մօտ ուղղահայեաց քարաժայափ մը վրայ քանդակուած երկու խաչեր կը ցուցնեն քրիստոնէական գամշաններու տեղը: Ջէվիղիկ իջանք գարավինեայ հովիս մը, ուսկից կը հոսի Ակ-Իրմակ՝ որ նաեւ Ալու-Իրմակ կը կոչուի: Ասի կարեւոր գետ մըն է՝ որուն վրայ ձգուած է փայտէ կամուրջ մը գիւղէն վլար: Աջ ափին երկայնքէն սայլերու համար ալ անցանելի ճամբար մը՝ որ կը շարունակուի տեղ տեղ ապառաժին արտակարկառ ծայրերը կտրել, մէկ ժամէն կը հասցընէ Աշխար (բուն Ակ-Շար՝ Ակ-շար կամ Ակչէլուստապ<sup>3</sup>), ուր լեռները իրարմէ հնառանալով՝ թոյլ կու տան քանի մ'արտեր մշակելու: Տէյլը 1866ին հոս օրինակեց Աղրիանսս կայսեր մէկ մղննութարը, որ՝ ինչպէս աւանդութիւնը կ'ըսէ, դանուած էր գետոյն անկողնոյն մէջ (արձ. Թ. 473): Ասի կարմիր աւազագարէ սին մըն է՝ որ այսօր ալ իբր անկիւնաբար տակաւին կանգնած է տան մ'անկիւնը (Պատէ): Քարը կը նշանակէր եօթներորդ հաղարաբայլը Կիկուպուսէ սկսեալ (Civitas Nicopolitanorum M. P. VII), նոյն քաղաքը Զարայի եւ Սեբառափայ հետ կապող մամին վրայ<sup>4</sup>: Դէպի Էնդէրէս իջնող տաճկական խուղուն ուրիշ հովուէ մը կ'անցն կական ամբուղիքն է Ալկար կ'ըսէ Ակ-Շար կամ Ակչէլուստապ տես վերը՝ Թ. § 26): Իսկ հոռմէական ուղին՝ որ Անտոնինինեայ<sup>5</sup> Ալկեգրաւթեան մէջ յիշ շուած է, եւ նշանակուած՝ Պետափնդերեան Տախատին վրայ, տակաւին հետազոտուած չէ: Միջն գարու մէջ միշտ ասի էր սովորական բանուկ ճամբարն Սեբառափայէն Երգնիայ ու Պարսկաստոն երթալուհամար<sup>6</sup>. եւ նոյն իսկ մէր օրերը կարաւանն.

<sup>1</sup> Ապափանոս, Միհրդատ, 99 շաքօւ հառելաթ ու զարդարանոց ծնունդ Ալկար կ'ըսէ, եւ կը մէկն Ակլոր, այսինքն՝ Ակ-Շար, ուսկից՝ Ակլորապատապ, կամ արդի Ակլոր եւն:

<sup>2</sup> Munro, Roads, p. 727. — Այս ճամբարն ուղղածն անձիշդ է քարտէսի վրայ նպան իսկ ի CIL, III, Suppl. (1902).

<sup>3</sup> Itin. Ant. §§ 182, 207, 213.

<sup>4</sup> Le Strange, Lands of the eastern caliphate, p. 147 կը գրէ՝ Մուսումթափի (Ճ.Դ գար) կը նկարագրէ այն պողոսացն՝ որ Սեբառափայէն գէպ ի Պարսկաստոն կը տառական երկու կայսեր կայսաներ կը տանեին Զարա (Zārah), որ բանական կարեւորութիւն ունեցող քաղաք մըն է, եւ երկու ուրիշ կայսաներ ալ՝ յԱկ-Շար (Ak-Shahr, Ակ-Շար):

ները բոլորպին լքած չեն ճամբաս, որ բաւականաչափ լաւ վիճակի մէջ կը պահուի: Այսպէս՝ եթէ կար ժամանակ, երբ ասոր փօխարինած չէր գէց լինդէրէս տանող զուգահեռական ուղին, Ակշագաւառիս ամէնէն կարեւոր աւանն եր, եւ ասկի առած է Նիկոպոլսց դաշտն իւր արդի անունը<sup>1</sup> Քանի մը բարձրաքանդակ խաչանիշ քարեր՝ զորոնք նորերս հողէն հանած են՝ ինչպէս ըսին մեղի, եւ մանաւանդ բլրոյն գաղաթին վրայ բերդի մ'աւերակները<sup>2</sup>, հաւանական կ'ընծայեցնեն թէ արդէն Ինքնակալաց ատեն նիւոր (mansio) մը հաստատուած էր այս նպաստաւոր դրիցս մէջ. բայց իւր անունը մեղի չէ աւանդուած<sup>3</sup>:

ժամու մը չափ դարձեալ գետն ի վեր ելանք  
Աշշարի վերնակողմը, առանց նոր արձանադրութիւն գտներու, բաւական լայն ճամբան զետոյն մէկ ափէն միւսը կ'անցնի, եւ տեղ տեղ կտրուած է կապանին լեռնորմին մէջ: Ուրիշ տեղեր ալ երսկարածիդ հորիզոնական փորուածքներ այնպիսի բարձրութեան մէջ, ուր ամէնէն աւելի յորդած գետայարոյցքներն ալ չեն կրնար բարձրանալ հասնի, կ'երեւայ թէ հին ճամբուն մնացորդներն են գթբախտաբար չկրցանք գէպ ի հարաւ շարունակել մեր հետախուզութիւնները, եւ ոչ ալ որոշել Դագալասս (Dagalassus) կայանի տեղն, որ Զարոյի եւ սիկոպոլսայ միջնեւ կէս ճամբան էր: Ակ-Սուն թողուցինք, եւ գէպ արեւելք՝ հոսանքն ի վեր ելանք ուղղի մը, որ կ'իջնայ կորուֆէ: Ի զիւղէն որ Կարսէ նոր եկած գաղթականներու գիւղ մըն է: Մեղի ըսին թէ հին մզկիթին մէջ գրուած Քարը՝ մը կայ: բայց գթբախտաբար չկրցանք վեր ստուգել թէ ճիշդ էր արդեօք բառածը: Յաճախի կը կրինուէր թէ լերան վրայ ապառաժ մը շատ հին արձանագրութիւն մ'ունենայ: Եւ ասի գրգեց զմեղ լեռն ելելու: Կարաջէվլէնի բաւական մշակուած սարահարթէն վեր ելլելով՝ կոնարեր ծառոց անտառներու միջնէն շուտով հասանք բարձրադիր արօտներու շըմանը: Կիկսարի շըմակայքն եղածներուն պէս՝ Կարալուշի ամսաբատանն ալ, ուր դադար ըսինք, շնուռած է խաչաձեւ զիրար կտրող ստուար տախատկներով, երկրիս բնիկ հին սովորութեան համաձայն (աես վերը, Բ, § 23): Ասկէ կէս ժամու մէջ առաջնորդեցին տարին զմեղ Սարուծար (Saroudjar, "Սարուջար"), կոչուած տեղը, ուր խոստացուած արձանագրութիւնն ըլլաւ էր: Հոկայաբերձ շոմիներու թանձր անտառ մը շըմապատէր գալարագեղ բայսատան մը, ուր

որ Ալեքսանդրան ժամանակագրութեան մէջ յաճախ յիշուող տեղ մըն է: Ակ-Չահըրի հիւսիսաբնի ժամանակագրութեան մէջ յաճախ յիշուող կարաս-Հիւսաբն:

<sup>1</sup> *Sifur, Bihurakip, mny, kq* 212.

<sup>2</sup> Տեղը, անդ, էջ 302 կ'ըստ, «Բլոյն գագաթը քանի մի հին մացրողներ կամ սարքերին այսօրով մ'ալ որ առաջանաբար է ինչպէս Կարա-Հիւարի միջնը»: — Մենք այս տեղը չացել ենինք:

առուակի մ'օձապտոյտ կը դալարէր խոտերու միջէն,  
որոնք այնպէս կանաչ էին՝ ինչպիսի է Փլանտրական  
դալար մարգագետին մը: Մէջտեղը միապաղադ  
կեցած էր ծիրանաբարի (պորփիրի) ապառաժ մը,  
բայց աւազը ուրիշ բան մը չէր կրեր՝ բայց եթէ  
գծեր մը, որոնք տարտամօրէն կը յիշեցընեն Հիւ-  
սիսային ռունաձեւերը (Պատկ.): Այս գծերն, որ  
խորունկ փորուած են, թերեւս նշաններ են՝ զորոնք  
երբեմն հովիւները փորած էին իրենց արօտներուն  
սահմանը նշանակելու համար: Գոնէ միակ այս  
մեկնութիւնը կրցանք գտնել:

Այս ձախողանքէն սփոփուելու համար՝ ուղենքին կը լինը կը լինէ - նէ չէի մերձակայ գաղաթը, որուն սրածագը 2000 մարտ բարձրութիւնը կ'անցնի Հոն կը հասնուի հարաւեն, անցնելով դէպ ի վեր պարեխալից լեռնասայրէ մը: Անով որ ձիւնը հոսած իջած էր շաւզին վրայ, թէպէտ եւ մեր անդրուարներն ապահով էին, ճամբան լրդովեցուցիչ էր: բայց համատեսարանը զմայլելի էր: Այս բաղմակարկամ երկրին ամբողջ լեռնագրութիւնը կամաց կամաց կը պարզուէր իւր ամենի շքեղութեան մէջ: Հիւսիսակողմը կ'երկարէր՝ անտառներու որահակէ մը վեր՝ լըթագոյն կամ սպիտակափառ կատարներու շաբաթ մը, բարձր եւ լայն պատնէջ մը՝ որ ծովու մուտքը կը փակէ, անեղզ հողմարդել մը՝ որ Ռուսաստանի սառնասառոցը հովերը կ'արգելուած Ասոնց առջեւ կուտակուած են նորանշան ձեւերով միժագոյն զանգուածներ երկաթաքարէ (բասարտէ) լեռներու, որոնց մէջէն անջատ կ'որոշուէր կարա-Հիսարի դշեակը՝ իւր քարածայուին գլուխը կղղեցեալ կանգնած: Աւելի մօտը՝ այն նեղ պատառուածքը, ուսկից կը հոսի Գայլ գեալը, կը բոլորէր Գուման-Կայայի սեղ կատարին շուրջը: Դէպ ի արեւելք կը տարածուէին Կըզըլ-Տաղի կարմրորակ կողերը, ձիւնակցյտերով ակօսուած, որուն անորոշ կատարները քողարկուած էին ամպերու մէջ: Եւ աւելի վերը՝ հորիզոնի վրայ դուրս կը ցցուէր մրագոյն ծիր մը՝ սպիտակ դրասանգերով եղերաւորուած՝ Եփրատայ բարձրայօն լեռնաշղթան, որ հարիւր քիլոմետրէ աւելի հեռու է: Հարաւեակողմը՝ անանուն բարձունքներու լեռնակցյա մը կը շեղակուտի, այն ամբողջ հզօր լեռնազանգուածը, ուր Հիրիկի ու Ազիւս կը բղիսին իրենց ակունքներէն, եւ որուն բարձագալար գիծը կ'ընդհատուէր Բէգ-Տաղի պաղպաջուն գմբէթով, որուն ետեւը ծածկուած է Զարա: Արեւելակողմը՝ կը նշմարուէր այն խորունկ խրամատը, ուսկից կը սողոսկի ինչդէրէսէ դէպ ի Սերաստիա տանող ուղին: Եւ աւելի անգին՝ կէօգէ-Տաղի վեհաշուք բուրգը, որուն կապուտերին սառնակցյաները հրատապ արեւու մը տակ կը ճամանչէին: Վերջապէս մեր ոտքին առջեւ Ակշոր-Օվայի աւազանը կ'երեւար իբր քանդակագործ բաժակ մը, ուր մանրամանը տները բարձրաքանդակ դրօշուած բլան, եւ նոյն իսկ հողին վրայ՝ զարմանալի յասակութեամբ մը կ'որոշուէր այն գիծը, զոր նիկոպոլսց հին պատնէչները բռնած էին:

Թ. Հայաստանի սահմանագլուխը եւ  
Երիզա:

§ 28. Բորբդի թուռփայկ (քարտէս ԻԲ—ԻԳ): — Մայիս 30ին չորեքշաբթի օրը բուրդէ ուղղացանք դէպի ի Երզնկայ՝ այն հովհաններուն միջէն, ուսկից մեր գուշակութեանց համեմատ անցած ըլլալու էր հռոմէական ուղիներէն մին՝ Ստատալա տանելու համար: Նախ կարեցինք ամբողջ Ակշար-Օվան՝ հարաւային բլուրներուն քոյլէն անցնելով: Գաշտը շատ բերրի է, ի բաց առեալ կենդրոնը, որ՝ գետայն մերձավայրը՝ ճամփանուտէ: Գիւղերուն շուրջը քաջաբեր մրգաստաններ եւ արտեր՝ ուր կ'ամին ցորեն, գարի, կանեփ ու ընդեղէնք, բարգաւաճանաց զեղազուարձ երեւոյթ մը կու տան երկրին: Այս արգաւանդ աւազան՝ որ տպահովակս ցամաքած լիմ մըն է, քսանու հնդեղիսթարէ պակաս երկայնութիւն չունի: Ամէնէն նշանաւոր աւանն է արեւելեան ծայրը՝ Աժդարէր (Էջդիրէր Ezbidere), որ երբեմն Պարակաստան գայող կարաւաններուն օթեւաններէն մին էր<sup>1</sup>, եւ որ մեծ հայ վանքի մը նիստը մնացած է: Միայն թէ մեր անցած ժամանակ քաջաբական խառնակութիւնը ստիպած էին որ կրօնաւորը ամայի թողուն այս վանքը: Հոն հռոմէական տապահագիր մը գտանք՝ հին մատուն պատին մեջ աղուցած (արձ. թ. 371):

Այս վայրինին որ Էզրիդէրէ եւանք՝ մրիկ մը նոր գտրած էր: Բարձունքներէն թափուղղ վահանակ տղականները կարծես տուրմ (chocolat) բլույին, այնչափ տղմաւած էին. եւ զիւղացիները փութով կը բանային ուռող մասն կորիները, որպես զի ջուրը գտալով տարածուելով իրենց պարարտացուցիչ սիկը արտերուն վրայ նստեցրնեն: Բաւական գժուարութեամբ անցանք սողողած Զէրնիդէլ-սուն՝ որ կ'երթայ Էզրիդէր-Սուի մեջ կը թափուի քիչ մը վարը, գետինը շուտով կը բարեր մընացանայ, եւ մեր մեկնելու կէտէն սկսեալ ժամ մ'ետքը կը համնիք Օրբու-+էյ, որ շինուած է տեսակ մը հրուանդանի վրայ, որ Ակշար Օվայի մեջ կը յառաջնայ եւ անոր արեւելեան վերջին ծայրն է: Գիւղէն մեր տչքին առջեւ կը պարզուի անծայր գաշան՝ իրեն ամբողջ բնդարձակութեամբ:

Օրթա-քէյի քով սկսող բլուրներու երկայն ու նեղ շղթան թուրմի մը նման է, որ կը բաժնէ բրկու զուգահեռական հովհանները, որոնց միջէն Ակշար-Օվա կը հաղորդակցի Սուշէ հիրի տափարակին հետ: Օրթա-քէյէն քառասուն վայրիկան հեռուս Սէ-ինդուկ (Sevindouk, այլք՝ Սէվինդուկ) գիւղի հայ գերեզմանոցին մեջ կար մղնանքար մը արձանագրութեամբ, որուն վրայ տապահագիր մը վերացրուած ըլլալով՝ շատ անորոշ եղած էր. սակայն եւ այնպէս պայծառ ընթեանլի կը մնար է՛ (16) թուականը (արձ. թ. 372): Ասիկայ

առաջին յայտանշանն էր թէ լաւ ուղղութեան մէջ էինք: Բայց կարեւոր էր հոս գիտնալ թէ հին ճամբան կ'անյելու արդեօք ձախէն՝ արեւելեան հովտէն, որմէ կ'անցնի հնդէրէսէ Երզնկայ գացող արդի խնութին: Մշղն մ'աւելի հեռուն՝ Աբոնս (Ապանա) գիւղին մէջ, որ միջնաբերդի մը պէս կանդնած է բարձր սարակի մը գլուխը, լաւ քանդակուած տառ պանագիր մը զետեղուած էր աղբւրին քով (արձ. թ. 373). միայն թէ ասի խնդիրը չէր վճռեր, Սենք դարձեալ կարեցինք Զէրնիդէլ-սուն՝ Ելէնի-իւն և լելու համար, որ հեռուէն կը տեսնուի ապալերկ լերան մը գահավէճ զառիթափին վրայ. բայց պարապ տեղ աշխատեցանք: Այս ատեն կրկին հռվիտան ու բլուրները անցնելով՝ վերջապէս զէպի ի արեւելք Ավանոս (Ավանոս, այլք՝ Ավուանիս) գիւղին մէջ՝ գտանք մեր յուսացածը, մղնագրար մը՝ անուամբ Վաղենախանոս, Վաղէս եւ Գրամիանոս կայսերաց, բայց զ գրախտաբար առանց հեռաւորութիւնը նշանակուած ըլլալու (արձ. թ. 475):

Այս քարին, որ այժմ գերեզմանոցին մէջն է, հանուած էր հողէն ընդարձակ լճի մը մօտէն, ուր ջրասուն թուուններ կ'ապրին, եւ որ զրեթէ կը համնի բլույն ստորոտն, որուն վրայ շնուուած է Ավանոս հայ եւ թուրք բնակչութեամբ գիւղը: Հաւանական է որ հռոմէական ճամբան կ'անցնէր այս փարփիկ լճին ու մերձակայ բարձունքներուն մշտեղէն: Ուրիշ կողմանէ հոս բազմաթիւ են հնութեան մնացորդները: Գերեզմանոցին մէջ մարմորէ գլանաձեւ քարերն ապահովապէս սեանց բեկորներ են. բլուան գագաթն ինկած է մարմորէ հոփայ քար մը կոփուած եւ ծակ մը փարուած, եւ քովը՝ սպիտակ մարմորէ ծնօտի հատակուածը մը, որուն վրայ խաչ մը քանդակուած է: Զմեզ առաջնորդ եցիւ տարին ձորակ մ'ալ, ուր հին մատուան մ'աւելաբակները կան՝ կիսով շափ հողի մեջ թաղուած. հոս մարմարեայ բարձր կոթող մ'ամէնէն աւելի ուշագրութիւնները կը գրաւէ՝ իւր ճոխ զարդարանցովը. վերջապէս գիւղին գիմացը բարձունքի մը վրայ կը կանցնի սիւն մը, որ Գիքիլի-թաշ (Կանգուն-քար) կը կոչաւի, եւ բարձրաքանդակ խաչանշեր կը կրէ (խաչքար): Համառօտ ըսելով՝ հոս ամէն կարելի նշանները կը միանան՝ բնդունելու թէ այս նիստը հռոմէական հ-յան (statio) մըն էր, որ շարունակած էր մնալ բիւզանդեան ըլլալու, միանքան մէջ ալ:

Խը անունն որոշել կարենալու համար պէտք է ի մերձուած քննել Անտոնինեայ Ուղեգրութեան տուած տեղեկութիւնները: Ասի երկու ուղիներ կը նշանակէ Կիկոպուսէ Ստատաղա գացող (§ 183 ու 207 եւ § 215). այսինքն՝

Nicopolis XXIII Olotoedariza  
XXVI ad Dracones XXIII Haza XXVI

<sup>1</sup> Ինձնձեան (Ոլտասէր, անդ, էջ 213) կը գրէ Ավանոս (Aghwanis). Չեհաւէֆ (Tchihatscheff, Reisen in Kleinasiens, redigiert von Kiepert, 1867, p. 65) կը գրէ Awanis.

<sup>2</sup> Ասոր մըր առած լուսանկարները գ-բախտաբար խաթարած էին:

<sup>1</sup> Տաւերնիէ, Ա, էջ 17 (տպ. 1679). “Իզրէէրէր ուրիշ մեծ գիւղ մըն է Ըստներու մէջ [իրականին] բլույ մը կողմին վասայ], որ կարաւանը սովորաբար օր մը կամ երկու օր գագար կ'ընէ, թէ վեցարկու համար սակէ՝ որ Richdaleի մը քառարդն է ու զու գլուխ, եւ թէ հոս գանելով բնափր ու արձան գինի մը, որմէ ամէն մարդ իւր տիկերը կը լցոցէն,

Satala (սէլիուլու իդ Աշտերքուրելու իջ, ուր վէտ շաբաշ [Դիմինեն] իդ Հայու իջ Ստորալու). Եւ

Nicopolis XXIII Olotoedariza  
XXIII Carsat XXIII Arauracos  
XXIII Suissa XXVI Satala (սէլիուլու իդ Աշտերքուրելու իդ Կարսաստ իդ Արաւրակուրելու իջ Ստորալու):

Դարձեալ Ուղեգրութիւնը՝ Մելիտենէէ Զիմարայի վրայէն Սատաղա տանող ուղեգծին վերջէ՝ կը յիշէ հետեւեալ կայանները (§ 208).

Zimara XVI Analiba XXVIII Si-  
nervas XXVIII Carsagis XXIV Arau-  
racos XXVIII Suissa XVII Satala  
(Զէմար ժջ Անտիկ իլ Ալիւրուս իլ Կարսաստ  
իդ Արաւրակուրելու իլ Ստորալու ժի Ստորալու):

Այս աեղեկութեանց համեմատութենէն կը հետեւի — ինչպէս եղակացուցած էր արդէն Ռամէկէ<sup>1</sup>, — թէ Նիկոպոլսէ Սատաղայի բանակատեղին երթալու երկու ճամբաններ կային: Մին ու զանին՝ Արշականց (ad Dracones) եւ Հաղպալի վրայէն, միւսն անուղղակի, որ նախ Կերեմ առ Կարսաս (Carsaga, բայցատականն է Carsagis) կամ կարսատ<sup>2</sup> տեղը միանալու այն ճամբուն հետ որ Եփրատի սահմանագլխաւն քովին կ'անցնէր: Երկու ճամբանները իրարու խառնուած կամ նայն երն մինչեւ Ողատէղարիդա՝ Նիկոպոլսէ քառանուչըս մզնն հեռու:

Արդ մեր չափմանց համեմատ՝ Այլվանոս իբր 36 քիլոմետր հեռու ըլլալու է Բուրգէ, որ գրեթէ ճշշիւ կը համահաւասարի 24 հոսումական մզններուն: Աւասի հոս պէտք է զետեղիլ Ողատէղարիդա տեղը:

Այս կէտն անդամ մը հաստատուելէն եաբը՝ կը նպաստէ նոր ապահովութեամբ մ'ալ Նիկո-պոլէկ Սատաղա տանող կրին ճամբաններուն ուղեց- գիծ գանելու (Քարտէն ԿԳ): Առաջին ուղին՝ նախ խորչելով Գայլ գետոյ Հօվտին, որ Ծէ Հէր-Սուի հետ եր խառնուելէն յառաջ՝ կը հոսի գրեթէ անանցաննելի կապանի մը մէջէն, վեր կ'եպեր Ակ- շար-Օվայի հարուստ ու բազմամարդ գաշտին մէջէն, եւ առանց զ ժուարութեան կ'անցնէր Էզ- բիդէր-Սուի Հօվտին՝ Սուշէ հէրի տափարակը, որուն եղեցըն է Այլվանոս, յետոյ Չորանլու-Սուի քիլոմետրն կ'երթար գոնէ մինչեւ այն կէտը, որ գետու բուզզագորի (Պուզտամար, տես վարը) զիմայը՝ ան- ձուկ կրծի մը մէջ կը խորասուզի: Ասկէ եաբը կորելով լեռը՝ տակաբն անորոշ լեռնանցքէ մը՝ կրինն կը համնէր Գայլի Հօվտիար, որ հացիւ իբր 15 քիլոմետր հեռու է, եւ կը հետեւէր այնու- հետեւ այս Հօվտին՝ մինչեւ զրեթէ Սատաղայի (Սատաղ) մօտ: Եթէ ուղեղ են Ուղեգրութեան տուած թուերը, Ալշապու (Dracones) փնտուելու ենք Աէլիիդի եւ Ծէյրան-Սուի գետախառնունքին մօտերը, եւ Հայու՝ Տէրսունի շըշակայքը:

<sup>1</sup> Արաւրակ, Պատմ. Աշխ., էջ 56: — Պէտքինդեան տախտակն, որ ճանապարհակեցը կը դնէ Ալշապու փոխանակ կարսականի, այս անդն այնպէս խառնաշփոթ է որ լաւագոյն ըէ Համարիմ հոս նկատի շառնուլ իր տեղեկութիւնները:

<sup>2</sup> Տես վարը § 20:

Երկրորդ ուղեղիծն, որ առաջնայն հետ նոյն զիծն էր մինչեւ Այլվանոս, այս տեղին կը թէքէր դէպի ի հարաւ՝ անտարակցու ելեւով Չօրանու- Սուի ընթացքն ի վեր մինչեւ Գերջանմիս (Կերձա- նիս, այժմ՝ Ուռավայէ): Այս կէտէն անդին զինքը նորէն պիսի գանենքը (աես վարը):

Աղոքէրէրէլլու երկու ուղեղեց երու երկճղման կէտին վրայ կեցած՝ սաղմագիտական կարեւոր տեղ մրն էր, անոր համար “Տեղեկութիւնն”, մեզի կը ծանուցանեն թէ հէծելալորու թեւ մը կը պահպանէր զայն<sup>1</sup>: Եւ Յուստինիանիս գարձեալ նորոգէլ տուաւ այս բերդակը, երբ ապահովել կ'ուղէր Հայաստանի սահմանագլխոյ պաշտպանութիւնը<sup>2</sup>: Հողի երեսին վրայ բան մը մնացած չէ ասկէ, որչափ կ'երեւայ:

Սուշէ հիր, ինչպէս իւր անունը կը ցուցընէ “Զօրաբաղաքըն”, խօնաւ աւազան մրն է, ուր բազ- մաթիւ լճակներ կը տարածուին հարթ ափերով, որոնք կ'ոզուուին ու կը ցամքին՝ արեւու եւ ան- ձրեւաց համայնչ համեմատ: Անդ ինչպէս մարիս թացիկ ծովափ քը ծովու խաղացքին համաձայն: Եղիկներու եւ ջասաւն բայսերու մէջ կը թեւձային ու կը խայտան բաղադրիներ ու վայրի սագէր: Առու- շէ հիրի արեւելախոզը ջրափերծ կ'ըլլայ Չօրանու- Սուի ձեռօք, որ կարեւոր գետ մրն է եւ գերջա- նիսէն կ'իջնայ<sup>3</sup>, եւ մեծարուր կորագիծ մը կը գծէ մինչեւ որ կ'երթոյ վերջապէս կը թափուի Կէլիր- իրմակի մէջ, բայց նախ իրեն համար զէպի ի հիսոխ անցքը մը բանալու նեղ ձեպանցըցի մը միջէն (տես քիչ մ'ետքը), Մենք գետս անցանք ծանծաղէ մը նույնուիլլ (Nogoupert) մահմետական շէնին քով, եւ ելանք աջ ափին ըլուրները:

<sup>1</sup> Notit. Dignit., Or. XXXVIII: Ala Rizena, Aladoleariza (թէւ Արևոտոց, Ալադալարէտիքն): Որի, ետարակու շից թէ “Տեղեկութեանցի Ադալեարիզա (այլ ընթերց, Aladoleariza, Aladadeariza) սպն է ուղեգու- թեան Օլոտէդարիզի հետ (այլ ընթերց, Aladoleariza, Aladadeariza): Թէ բուն հարազատ մէն ինչ էր, անձա- նօթ է: Անուան վերջին կէսն է առաջի բառը կամ մաս- նիկը, որ հոյերէն բազմամիւր անզուց մէջ կը գտնուի. Հման, J. Marquart, Untersuchungen zur Ge- շichtie von Eran, II, 1905, p. 132, n. 2: — Աւասի յան- դանական կ'ըլլայ՝ երբ ուղենիք այս Օլոտէդարիզան նոյնու- թեան Բացօւնական (Քասպիկարիզան), բերգին հէտո, որ Միջրաբանաց Խապատրի գանձակահու ամուրներէն եր Փաքր-Հայոց մէջ (Սորաբան, ԺԲ: 3, 38, էջ 555, Հման: Մարբարդ անդ, էջ 133):

<sup>2</sup> Գրոկոպ, Վասն Շին. Գ. 4 (էջ 253, 16, Հըմ. Բան) թէ Անօւօզու աներեածո ուսուորդէ զիդի օնը թէ Արտազէլաւ (Լուսուննեն՝ Լուսութարէսի հէտո): Ըստանց ի վեր այս Լիտարազա անունը նշանացուած է Օլոտէդարիզի հետ: Այս նշանացու մը հոտ անական կ'երեւաց. Հման, Աւա- սէյ, էջ 56: [Այլ ժմու Գարաւ Հենարի վիճակի զիւղերուն մէջ կը նշանակուեն անել գիւղ մը Ալինութիքն, անես օրինակի համար Բնաւեսարհի Բառարան Ա. 485, որ ինչպէս մը անուան գրութեան կերպերն ալ կը ցուցընն, նորագոյն ձեւ մրն է: Տեղադրյա քննութիւնները կը նշանաց անշառչան նախատեած այս անզու յուղագուած լուծման: — Ծ. Թ.]:

<sup>3</sup> Այս գետն իւր վերբն մասն մէջ կը կոչուի նաև կերջանիս-Սու, եւ աւել վարը Սու շէնիր-Սու:

Զարմացանք հոս հանդիպելով տօնական  
զգեստներ հագած յայն զիւղացւոց ամբողջ թա-  
փօրի մը, որոնք՝ երեցն իրենց գլուխն անցած, հաւ-  
աքուած էին ամենաժողով տօնախմբութիւն մը  
կատարելու: Մայիս 31 հինգշաբթի օրու տօն եր  
Համբարձման՝ յայն եկեղեցւոց համար, եւ զիւղա-  
ցիները թափօրաբար եկած էին աղօթելու մեծ  
ծառի մը հովանելցն ներքեւ՝ քարաժայրի մը ստո-  
րոտն, ուսկի կ'իջնար թելի մը նման բարակ առուակ  
մը, որ ինչպէս կ'ըսէին, Աստուածածնի անսպառ  
կաթին նշանակն է: Կրօնական արարողութիւնը  
լմնալին ետքը՝ գիւղացւոց սովորութիւնն է օրւան  
մնացած մասն այս տեղ անցնել խմելով, ուտելով  
եւ զրանիլով: Ըստ տարբեր եղած ըլլալու չէին  
իրերը՝ երբ իրենց հեթանոս նախնիքն հոս կու-  
գային պատուելու աստուածեղէն ակնազիր մը՝  
նույիրական ծառի մը սովորը<sup>1</sup>:

Չափաւոր բարձրութեամբ սարահարթին  
վրայ՝ որուն շուրջը կը բոլորի Հոբաննու - Առ, Կամե-  
նու գիւղն մատ, արտակարեւած քարտավայր մը՝ որ  
խորանի փոքրած է, կը կրէր խաչ մը Անի ան-  
տարակցա հին վիճակոր գամբան մին է: Ալշինդէ  
(Altkendi) թքքական գիւղին մէջ, որ նստած է  
գետոյն վրայ կրծին բերանը, աննշան արձանա-  
գրութեան մը (Թ. 374) հատակատորը պատի մը  
մէջ ագուցուած էր. եւ սարահարթին միւս կողմը՝  
Բաղրայորի (Պուղտաճոր) գերեզմանոցին մէջ՝ դորշ  
մարմորէ սիւնակ մը յունական տապանագիր մը կը  
կրէր (Թ. 370): Պուղտաճորի զիմացը՝ Զօբանլու - Առ  
իւր մէջ ընդունելէն ետքը մեծ օժանդակ մը՝ Չատ-  
Առն, որ արեւելակողմին եղած հովտէ մը կ'երէ,  
գ'եկ ի հիւսիս կ'երթայ կը խորասուզի վայրինի  
կիրած մը՝ կրաքարային բարձր լեռնորմերու մէջ, եւ  
յետոյ անմիջապէս կը թափուի Կէլիկդ - Իրմակ  
գետը: Լնդերէսէ Երզնկայ տանող խճուղին Պուղ-  
տաճորի արեւմաքէն կ'անցնի՝ ենէն - Քօյէ, եւ  
կ'օգտուի կէտէ մը՝ ուր սարահարթը խորաքամակ  
գոգուած է, մեղմ վերելքով մը զաղաթը հանե-  
լու համար: Յետոյ գ'եկ ի հարաւ - արեւելք կ'իջ-  
նայ՝ Պուղայէ համենու համար: Բայց ասկէ յա-  
ռաջ կը միանայ ուրիշ նոր շնուռած ուղեգիծ մը,  
որ Սեբաստիայէ կու գայ եւ Զօբանլու - Առն կը  
կտրէ Ալտկէնդիի քով<sup>2</sup>:

Մենք մեր օթեւանսկէտը հասանք՝ անցնեն  
լով Ալաջանան, Զիվելլ եւ Քուրու-+էօյ զիւղերը:  
Հոս յանկարծակի հանդիպեցանք շընուն երա-  
ժիշտներու խմբի մը, որոնք սրասրինագ. ու թմբուկ  
զարներվ հետեւեցան մեղի, թէեւ մեր ձիոց խա-  
ղացըը բաւական արագագնաց էր:

§ 29. მთავარებელი უსტავი-გენერალი (კავკა-  
ცის სახ.) — მთავარებელი მდგრ. ყველა მასა (კავ-  
კაცი) ასე უასტავებენ, უირავენ ქადაგობაზე.

մէջ կը նստի հայրածառ մը՝ որ կախուած է Կարնոյ կուսակալէն (վալի): Այս պաշտօնեայն՝ որ Կրետացի փախստական մըն էր, իւր կրցածն ըրաւ մեզի օգտակար ըլլայու համար. սակայն Ռուփայէ ապա հովապէս ամէնէն ողորմելիք գտառուագրութիւն վայրերէն մին է ուր օժեւանած ըլլանք: Հոս տեղ նոյնիսկ կարելի չեղաւ խմբուն հաց գտնել, եւ ստիպուած էինք շատանալ զիւղացւոց անիմոդ գրտառ կով<sup>1</sup>: Խորերս այս աւանը բարձրացուեցաւ վարշական իշխանութեանց նստավայրի մ' աստիճանին. եւ իւր այս զարդացման անտարակչյան նպաստած է իւր զիւղը երկու գետերու գետախառնունքին եւ այն ճամբաներուն միացման կետին վրայ, որոնք կը շառաւիղին դէպ ի հնդէրէս, Ալբաստիա, Երզնկայ եւ Կամախ: Բայց կիման խիտ է. տեղոյն բարձրութիւնը հաղար հինգ հարիւր մետրէ աւելի է, եւ ձինը տարւոյն վեց ամիսը գետինը կը ծածէէ: Մենք Յունիս իին հօս էինք, եւ ցորենագաշտերուն մէջ ցորենը հաղիւ թէ բոլորած էր, մինչդեռ Բուրդի մէջ հունձքերը հաստ ննալու ժու էին:

Առաջայիկե քիչ մանգին մասնաւ բուրդար-  
Սուբ հավիտը, որուն աջ ափին կը հետեւի տաճ-  
կական խառըին։ Միսս ափին վրայ՝ մահմատական  
Զերութ գիւղին մեջ ցուցացին մեղի խաշանիշ զար-  
դարուած մեծ հօթողի մը բեկորը։ Եւ մեղի ըսին  
թէ մօտերս ասիէ տարած էին՝ “գրուած քարո մը  
կոնդրիլս գիւղին յունական եկեղեցին շինելու հա-  
մար, որ զիւղը մըն մը հեռու է լերանց մէջ։ Իրօք  
ու այս խեղճ ծխին մատրան մէջ խորանին սեղա-  
նաքարը վեր կը բունէր գեղեցիկ մղնաքար սին  
մը (արձ. թ. 476)։ Հաւատացերց տուած մոմերու  
(keria) պատ լուսով՝ ընթերցանը հոս Ադրիանու-  
նուերուած ձօն մը, որ վերափորագրուած է ուրիշ  
արձանագրութեան մը վրայ՝ որ մրձահարուած էր  
եւ որ Գոմիտիանու իշխանութեան ժամանակէն  
ըլլալու էր։ Ըստ պայծառ կերպով XXXXXV  
թիւը կու տար։ Վզոններու այս թիւը հաշուած  
էր ապահովացէս Կիկոպուս սկսեալ, Բուրգէ  
մինչեւ Զիկսի մենք արդի խճուղոյն երկայնու-  
թիւնը չափեցինք 68 քիլոմետր. իսկ 45 մղնաներ  
հաւասար են 66.6 քիլոմետրի։ Կիկոպուսէ գէպ ի  
սահմանագլուխ ճամբուն շինութիւնը Գոմիտիանու-  
ատեն՝ մէկ մասն էր ուղեշինական այն անբաւ աշ-  
խատութեանց, որոնք ի զլուի հանուեցան Փոքր  
Ասից մէջ Փզաւեանց ժամանակ<sup>2</sup>. Եւ որոնք Հռո-  
մէական պետութեան համար այն նշանակութիւնն  
ունեցան՝ զոր ունին Խուսիոյ համար Թուրքեատանի  
կամ Սիբերիոյ երկաթուղիները։ Թափանցման այս  
մեծ պողոտաները, որոնք թէ առեւտրական եւ թէ  
ռակմագիտական էին միանդամայն, արագ եւ  
զիւրին հաղորդակցութիւններ կը ստեղծէին Անա-  
տոլեան ամբողջ թերակղզոյն միջն մինչեւ Հայա-  
ստանի սահմանագլուխը, որուն ճորտագիր իշխա-  
նաց հաւատարմութիւնը յաճախ գեղեւուն էր

1 Հեթանոսաց նու իրական խնջյից մասին՝ տես վերը՝ թ, § 22: — Աղեթքականց պաշտաման մասին՝ անդ, թ, § 9:

ՅԱյլ մանրամասնութիւննք կը նշանակեմ, վասն զի երկրորդ ուղղոգիծը ատկախն նշանակուած չէ Կիբեռուի նոր քարտեսին վկայ (թերթ՝ Սեբաստիա) եւ նաեւ առաջին ճամփուն ուղղոցիծը, որ 1900ին դեռ չէր աւարտած, բոլորովին ճշգրիտ չէ:

Բուլղար-Սուլի հովիտն ամենադիւրին ճամբան է գոնստոսէ՝ Նկեղեց գաւառի վրայէն՝ համենելու բարձր Հայոց գաւառները։ Այս ճամբան ապահովապէս բանուկ էր Կայսերաց աշխարհակալութենէն ալ շատ յառաջ, թէ բանակներու, թէ վաճառականաց եւ թէ նոյն իսկ պարզ ուստառաց համար՝ որոնք Երից կ'երթային Անտիոքի հռչակաւոր մեծեանը (§ 31). ինչպէս որ բանուկ մաս միջն դարու մէջ ալ կարաւաններուն համար, որոնք Սեբաստիայէ կ'երթային Կարին ու Պարսկաստան<sup>1</sup>:

Կոնդիլիայի մզոնաբարին համեմատ՝ Զիվտի գիւղին մօտ Նիկոպոլսէ 45 մզոն հեռու էինք։ Արդ Անտոնինեայ Ուղեգրութիւնը յիշեալ քաղաքէն 48 մզոն հեռու կը զնէ Կորոստա կայանը, ուր կը միանային երկու հռոմէական ուղեգծերը<sup>2</sup>։ Ուստի այս կայանին հանդիպելու էինք՝ մէկ ժամանդին։

Զիվտիէն իբր երեք քիլոմետր հեռու լեռան մէկ խորշանկեան մէջ զօղած է Ալբան-շէնը (Պատկ.) գրեթէ բոլորավին խաչածե զիրար կտրող գերաններով կառուցուած, երկրին հին սովորութեան համեմատ<sup>3</sup>։ Ասկէ դուրս՝ հետաքրքրական բան մը չունի։ Սակայն դրեթէ գիմացը կը բացուի ձորակ մը, ուսկից՝ հիւսիսէն եկող վտակ մը կը հսուի. եւ ասոր մէջ ապաստանած է հայ եւ թուրք բնակչութեամբ մեծ աւանը Սէլի-Շէրիֆ։ Մէնք անցանք Բուլղար-Սուլի, որ հազին միայն իբր 15 մետր լցոնութիւն ունի, եւ որուն զառիթափութիւնը Ռուֆայէն եաբը դրեթէ անգութիւն է. եւ գետն ի վեր ելանք մինչեւ Ալիք-Շէրիֆ, որ շատ աւելի նշանաւոր ու հին է քան թէ իւր Ռուֆայէ վարչական կենդրութիւն էնավա աշքի կը զարնէ գերեզմանոցին մէջ տաճկական հին շինութիւն մը՝ սպիտակ մարմորէ ութանիկն գեղեցիկ շիրմ մը (Բէրդի), որ այսօր կիսակործան է։ Սակայն աւանին կարեւորութիւնը մահեմտական տիրապետութենէ աւելի հին է և հասած էինք այն հէտին, ուր Ուղեգրութեան թուերուն համեմատ՝ գտնուելու էր Կորոստա։ եւ իրօք ալ հոս

<sup>1</sup> Ճ. Ք գարուն Պարսկաստան գացող պողուան Ակ-Շահէն (ան վերը՝ § 28) կու գար երեք հանդուցով կը հաներ Երզնկա (Արզանյան՝ Arzanijan)։ ան Լ. Strange, անդ, էջ 147, 23. հման. Եվկլիս-էֆենաբ Ռիտարէ քով, անդ, էջ 193։

<sup>2</sup> Տես վերը՝ Բ., § 28։

<sup>3</sup> Տես վերը՝ Բ., § 23։

<sup>4</sup> Carsat կամ Carsagis Անտ. Ուղեգ. 208, 215 (ան վերը՝ Բ., § 28)։ Աերլին ձեւս բացառական է, որուն ուղականը կ'ըւլը Carsaga կամ Carsagia (-orum)։ Կարսագա հաւանօքէն գեւեանինքերեան Տախամակին Eregar-sinian է և Պաղմեայ՝ էջ. 6-20 դրած Խօօօօթիա (Ռամեն. Պատմ. Ալիս. էջ 71. Միւլըր՝ Միւլն. Պաղմ.՝ էջ 885, 4)։ — Կարծենք թէ այս անունը որբագրելով դնելու է նաև Պղին. Բն. Պատմ. Ջ. 5, § 36 Խօօօթի մէջ՝ Oppida celebantur in Armenia (minore) Caesarea, Asa (= Haza Ա. գերբին), Nicopolis (Փարբ-Հայոց Երեքերն են անու անի Կեսարիա, Աղ. և Կիոսպոլիս)։ Այս Երկրիս մէջ՝ Ակենաբին գրութիւն չունի և սամի կ'երեւաց թէ Ակենաբին գրուած է փի. Ակենաբին։ — Թարեւու Ա. Բարսզի մէկ նամակին մէջ ալ յիշուած ըլլաց կարելի է որ չեն անան մը լըլլալու էր. եւ վարչաստան սանդղն ասի՝ հասագարէ սեան Կարիք մը վայ քանդակութիւն կ'արդար ասաւարէ սեան Կարիք մը ապահով ասութիւն ու համապատասխան գուցուցին, շատ կարելի է որ չեն ու զած զմիզ նոյն տեսքը անանիւ։

գտանք աներկբայ ապացոյցներ այն մասին թէ այս տեղը հոռոմեական հաստատութիւն մը բռնած էր։

Տներու անարաւեստ որմերուն մէջ ագուցուած էին գորշ մարմորէ բազմաթիւ մեծ քարեր. եւ Հայոց եկեղեցւոյն մէջ պահուած էին լատինական կարեւոր արձանագրութեան մը բեկորներն՝ որ նորերս հողէն հանուած էին, ձօն մ'առ Սեպտիմոս Սեւերոս զօր Պարթեաց դէմ մղուած պատերազմէն վերջը նուիրած էր հոռոմէացի քաղաքացւոց հեծելագունդ մէկ վաշտը (արձ. թ. 376)։ Բայց Մելիք-Շէրիֆ բնծայած է շատ աւելի նշանակալից յիշատակարան մըն ալ՝ ամենահին մղնաքարը, որ Ազիւս գետային արեւելակարով ցայսօր գանուած է ։ Բորէ<sup>1</sup> կանիսաւ յոտի ընդօրինակութիւն մ'ըրած էր այս արձանագրութեան, իսկ մանք նոյնը գտանք երկու մասի սղոցուած (արձ. թ. 477)։ Սեւ կարաքարէ այս գեղեցիկ սինը, որ՝ գոնէ ինչպէս մեղի ըսին, գտնուած է Մելիք-Շէրիֆի վերնակողմը՝ քիչ մը հեռուն, քանդակել տուած է Վեսպասիանու որով՝ 76ին Յ. Ք.՝ կն. Պամպէոս Կոլլեգա (Cn. Pompeius Collega) նուիրակը. եւ շատ որոշ կերպով՝ III շ. թիւը կը կրէ։ Ուստի յայտնական ուրիշ ճամբու մը կը վերաբերի քան Զիվտի մղնաքարը, որ ՏՏԿ թուարկուած էր։ Այս ճամբան անտարակոյս այն էր որ սահմանագլուխը՝ քայլէն կ'անցնէր մինչեւ Սատադա, եւ կու գար Կարսագայի կամ Մելիք-Շէրիֆի քով միանալու այն հին ճամբուն հետ՝ որ նիկոպոլսէ

PG., p. 1016)։ 'Եցաւ ուղարկած օսու հատաւ ուղարկած օգոգանին (այլ ըլլ.՝ Օգոգանի, թերեւ. և Օգոգանի ըստ Պաղմ.՝ Ե. 6, § 18) ցուօմեօս և պատմուն ինըն՝ պօստօնօկառ յաջ օս էր Կօօցայաւու օւ Կօօցայու օւ Կօօցայու (Պ. Վ. Բ. Կօօցայու)։ ծացուած միացն շնորհած էր Կօօցայու կամ Կօօցայու մէջ ասեամբ նոյնագլուխնեւ թ դարուն այս Երկրիս մէջ ստեղծուած ան եպիսկոպոսական ամեռաներուն եւ ու մէկին հետո Զե կրասր ամենեւ նոյն ըլլալ Կօօցայու կամ Կօօցայու ամեռաներուն առաջարկուած է, որոյ մասին տես այժմ ի միջի այլը՝ Հեթին լուսն, Հին Հայոց տեղը անունները, Վիենն 1907. էջ 137-138 եւն. Երկրորդին հայ ձեւը շնորհ գուցուցին կամ անուններուն ան անուններուն է։

<sup>1</sup> Բորէ (Boré, Corresp. etc., I, 1840, p. 369) կը գրէ. Աւանդութիւնը կը պատմէ թէ Մելիք-Շէրիֆ յառաջ հոռոմէական քաղաք մըն էր Երզէ կամ Anourgia (?) անուածի։ Սայոդ է որ հոս անսայ բերդի մը տեղը եւ մարմարաց լըլլիք մը, որ մէնես մը լըլլալու էր. եւ վարչաստան սանդղն ասի՝ հասագարէ սեան Կարիք մը վայ քանդակութիւն կ'արդար ասաւարէ սեան Կարիք մը ապահով ասութիւն ու համապատասխան գուցուցին, շատ կարելի է որ չեն ու զած զմիզ նոյն տեսքը անանիւ։

Դէպ ի Երիկա (Երզնկայ) կ'երթար. ճամբայ մը  
որուն ասկէ բաժնուելէն ետքը հաշուած են այն  
մընները: Ընուած էր ճամբաս կապահովիոց  
Պոմակոս Կոլեգա նոյիրակէն, դրեթէ պետու-  
թեան հետ կցուելէն անմիջապէս ետքը. եւ մասն  
էր ուղիներու այն ընդարձակածաւալ յանցին՝ որ  
Անատոլիոյ ամբողջ բարձրաշխարհը կ'ակօսաձեւէր,  
եւ որուն ծրագիրը յլացած էր Վեսպափանոսու-  
թիկ գործադրութիւնը կատարուեցաւ իւր որդւաց:  
Տիտոսի եւ Գոմիտիանոսի՝ ատեն<sup>1</sup>: Այս ուղե-  
հատածն անտարակյոս ամէնէն կանուի աւարտած-  
ներէն մին էր. որովհետեւ պիտի ապահովէր նոր  
սահմանագլխայն Երկայնքը կարգաւ զետեղուած  
պահակերաց հաղորդակցութիւնները: Երկու կայ-  
անները՝ Արարակու եւ Սուխա՝ նսաւ և դարուն  
տակւեին ամրավայրեր էին, ուր պահակազօրք կը  
նստէր<sup>2</sup>: Ճամբան դէպ ի հիւսիս կ'ելլէր այն հոլ-  
արին մէջէն, որուն բերանը բռնած է Մելիք-Շէրիֆ:  
Բայց այս երկրիս լեռնագրութիւնն այնչափ քիչ  
ծանօթ է մեզի որ անկարելի է որոշել ճամբուն  
ուղեգիրը՝ լեռներուս միջէն մինչեւ Սատաղաւ  
Ասի Ճեռնարկ մըն է որ ապահոյ հետազօտիչներու  
կը մնայ գլուխ հանել:

Արաւրակյախ դիրքն անշուշտ կրնայ որոշութել  
առանց գժուարութեան: Ա. Եւստրատիսի վկայա-  
բանութիւնը, որ այս փոքրիկ քաղաքս ծնած էր <sup>3</sup>,  
նոյնը կը գնէ Սատաղյակ երկու օրւան ճամբայ  
հեռու՝ Նիկոպոլսց ուղացն վրայ <sup>4</sup>, որ լաւ կը հա-  
մաձայնի Անտոնինեայ Ռւզեգրութեան մէջ նշանա-  
կուած 50 մղոն հեռաւորութեան հետ: Այս  
վկայաբանութենէն կ'իմանանք դարձեալ թէ  
գիւղաքաղաքը շինուած էր զօրաց բանակած բա-  
նակեալին մօտ: Իւր կտակին մէջ պայմանադրած

<sup>1</sup> Cf. *ibidem*, Le gouvernement de Cappadoce sous les Flaviens (*in Bull. Acad. de Belgique*, 1905), p. 218 ff.

\* 0. 27. Lxx. 207, 216. Notit. Dignit., Or XXXVIII, nr. 23: Ala prima Ulpia Dacorum, Suisca (Ս-ԿԱ Բ-Լ- Ո-Ւ-Ե-Ն Դ-Ա-Մ, է Ս-Կ-Ա-Ն) և. Nr. 29: Cohors miliaria Bosporiana, Arauracea (Ա-Ր-Ա Հ-Ա-Ր-Ա-Կ-Ա-Ն) և.

3 Migne, PG., CXVI, ομβ. 474D: 'Ἐκ τῆς Ἀρα-  
φανηῶν ὁδομηματι πολίχνης (ἅως θραψ. ἀπε. σῆρ. "Ἴη-  
στηρετε ἐκέκηθετο φωλαιάθετον ἔλευσιν λακαστρικαστενον, πειστή ήτοτε  
επιτελετε έρην, θετερετο αὐτοτελετο, απεν Φωλαιάθετο ητε Φιλητο. Οι  
438): Ξαμνο. ομβ. 478B: Εὐγενιός τις ἐκ τῆς Ἀραφα-  
νηῶν καὶ αὐτὸς ὑπάρχων πολίχνης (ἅως θραψ. "...ε-  
πενθιστοι, πρ έρη ιταμην φωλαιάθετον ἔλευσιν λακαστρικαστενον, πειστή  
κηρανθετο ήτε αποτασθητο, απεντ. Οι 446): Θεο ήτε  
ομβ. 470B:

**ε** Πιν' αμέν 479Α: 'Ο δούξ ἐπὶ τὴν Νικοπόλιτῶν  
ἐπείγεσθαι ἐπηγγείλατο πόλιν . . . καὶ μετὰ δύο ἡμέρας εἰς  
τὸ πλήσιον Ἀρανδάκων κατηχθίσαν κάστρον (Σωγ. Θρηγ. Σ.  
Βαριπορθεώτ. τοπεράνι β. ιψικουμψιλωσιηγ. φωτιφρέωρ  
κινωτ. . . ταυροῦ ζωανικέρι γεων ερηκοτεγ. αποτερριθειν ρωνακέρι  
περδ. απ. ταβέκινη ορ. έ. ζωτικ. β. φωτιφρέν. Κραυτρακασιηγ.

5. **Առաջնորդութիւն**, § 216. — Կամ միայն 45 հլոն  
պատ 8 208. Տես Մատուցութիւնը 2.

ο ζεύπην. φέρει διάνοιαν θεμάτων την PG., αμφάν 482 D πλησίου τον κάστρου . . . , εν τῷ κάστρῳ (Ζωγ Περιφ.). "Ζωγανής πρεσβυτής Λασσανός δοκιμάζει . . . αρ-

Էր նոյն սուբբը՝ իրեն եւ իւր մարտիրոսակից ընկերաց նշխարները տանիլ թաղել իւր ծննդեանքաղաքին մէջ, ինչպէս որ կատարուեցաւ ալ ։ Նւրայիտայի պէս<sup>2</sup> հօս ալ այս յարգելի նշխարը-ներն ունենալով՝ միջին դարու մէջ ապահովեցաւ Արաւրակիայի զարգացումը։ Յաճախ կը յիշուի ասի իբր ծննդալյայր Ս. Եւստրատիոսի<sup>3</sup>։ Եւ թ դարուն բարձրացուեցաւ եպիսկոպոսական աթոռափ մը՝ որ Կամախի օգնականն էր։ Սելջուկեան աշխարհակալութիւնը պատճառաած ըլլալու է իւր կործանումը։ Բայց զարմանալի կ'ըլլայ որ այսօր բան մ'ալ չցուցընէ ոչ հռոմէական բանակատեղոյ եւ ոչ բիւզանդական եկեղեցւոյն տեղը։

§ 30. Սակայն պատճենը համարվում է առաջին առաջայի անդին, որ հսումնական վերջին կայանն էր, Բուլգար-Սուլի հովհանքը՝ կ'անձնանայ եւ տեղ տեղ ճշմարիտ կապան մը կը դառնայ՝ գալարապտոյտ դառնալով բարձր լեռներուն մէջ, որոնք կոնաբըրներու անօսր անտառներով միայն ծածկուած են: Զարիթափն երթալով կը սաստիանայ, եւ վոտակը տեղ տեղ շառաչչելով կ'անցնի ժայռերուն սեմքերէն: Ճամբան ամայի է. մենք հանդիպեցանք միայն գոմեշներու անթիւ նախը մը, զոր անդէորդները կամաց կամաց ու համբերութեամբ կը քչեն կը տանին ամբողջ Անսատոլիայ միջն միջն շենք կ. Պողոսյ հրապարակը: Սակայն Մէկ լիք-Ծէրիֆէ երկու ժամ եաբը կը նշամարենք ծափ

Հետ ի հանդիսական բանու դղեկին այնորիկոն. անդ՝ Ա. 450-51): Հոս բանակած էր Բոսպորեան վաշտ մը (Cohors Bosphoriana), ինչպէս քիչ մը մերս միութեառ:

**2. *Skurjel's* B., § 3:**

\* O Ἀραβούχων, b Notit. episc. (Smar. Parthey) III, 641; X, 719. *Ztschr.* Gelzer, Georg. Cyprius, p. 82. Nr. 1750, b *J. Abh. Akad. München*, XXI (1900), p. 559, 565.

կողմը խեղճ շէն մը, Դերմենդերէ (Dermendéres "Տէյիրմէն-տէրէն")՝ կողմանական ձորակի մը մէջ ծածկուած : Մէկ մըսն աւելի անդին՝ աջ կողմը կը բաժնուի ճամբայ մը, որ կամախ կը տանի բարձանց վրայէն . յետոյ բաւական մեզմ վերելք մը կը հասցընէ Զարդակու-Բէլի պարանոցը (2060 մետր)՝ որ Գայլ գետոյ վերջին ենթօժանդակի կը բաժնէ Եփրատի օժանդակներէն եւ Սեւ ծովու աւազանը՝ Պարսից ծոցի աւազանէն :

Ստիպուած էինք իրիկուան գէմ գագար ընել գագաթան մօտ, մեր անդրուարներէն մին կորսուած ըլլալով, եւ միւսը՝ բեռան տակ սայթ աքած ծանծաղի մը մէջտեղը: Առատօրէն կը տեղար ցուրտ անձեւ մը: Տաճկական նոր խճուղին, որ բայցուած էր՝ բայց տակաւին ոչ քարայտակուած, փոխուած եղած էր անվերջ տղմուտ մը, ուր ձիերը մինչեւ ծնկուըները կը խրէին . եւ բանադատուեցանք ապաստան մը վնատուելու Ենիշեցի մէջ, որ փայտաշէն խրճիթներու երկու կամ երեք խմբերէ կը բաղկանայ, որոնք ցրուած են լեռան զառի փայլայրին վրայ՝ լեռնանցքէն վեր: Հոն հասանք մութ գիշերին շնորհիւ մեր ձիերուն զարմանալի բնագդին, որոնք առանց սիսակելու արարին զմեզ քարաժայուերու ու հեղեղներու միջն մինչեւ բնական դարատափ մը, զոր քանի մը խղիներ կը գրաւեն՝ 2125 մետր բարձրութեան մէջ:

Այդուն (2 յունիս) ակնախտիդ տեսարան մը մօոցընել տուաւ մեր դառնութիւնները: Մեր դիմացը՝ այնպէս յստակ ու որոշ որ կարծես քանի մը քայլ միայն անդին ըլլայ, Գերսիմի լեռները՝ որ Հայաստանի ամենաբարձրներն են, երկնաբերձ կը կանգնէին ժայռեւոր անսահման պատի մը պէս: Նորածագ արեւը լարդադպին ու ծիրաններդպին (lilas, շեփորկագդին) կը ներկէր անոնց սառնապատ կատարները, մինչդեռ անոնց հզոր խարիսխները թաղուած էին նսեմագդին գոլորչոյ մէջ, որ իւր անոռոշ հետոց ներքեւ կը քողարկէր Եփրատոյ խորունկ գետեղնթացը:

Զեռուան ամբողջ ամիսներու միջոցին ձիւնը կ'արգելափակէ Զարդակուի նոյն իսկ լեռնանցքը, եւ գրեթէ անանցանելիք կ'ընէ այս լեռնազանդուածը՝ ուսկից կ'անցնէինք<sup>1</sup>: Այս ատեն Երդիկայ հասնելու համար՝ հարկ է երկայն շրջան մ'ընել զէպ ի հարաւ կամախի վրայէն: Կը հասկընանք թէ ինչու կ'եսպասիանոս այս տեղը հաստատած էր պէտութեան սահմանը, որ Տաւրոսի հարաւակողմն եղաղ Սամոսատէ սկսեալ կը հետեւ էր Եփրատի ընթացքին մինչեւ այս լեռները: Այս բնական պատուարը շատ աւելի ազդեցիկ պաշտպանութիւն մըն էր քանի թէ գետոյն փոսր՝ որ այս բարձրութեան մէջ երկրորդական կարեւորութեամբ չուսանք մըն է:

<sup>1</sup> Կոմս Շոլէ (Cte de Cholet, Arménie, Kurdistane et Mésopotamie, 1892, p. 127) կենդանի կը նկարագրէ այն արկածները՝ որոնց կ'ենթարկուի յանուարին Զարդակու-Բէլը անցնէլ ու զողու: Եւ նկարագրութիւնը գաղափար մը կու ասյ այն բեւ եռապին երեւութիւնը գաղափար մը կու ասյ ամբողջ ալսարշակողը:

Որոշակի գեռ չենք գիտեր թէ ինչ էր այս սահմանագլխոյն պաշտպանողական դրութիւնը<sup>1</sup>. բայց չ'երեւար թէ նշանաւոր շինութիւններ պարունակեր: Ճամբորդներէն ալ ոչ գտած է շարունակեալ սահմանամրութեանց (limes) կամ սահմանապատճիշի (vallum) հետքեր՝ որ համեմատ ըլլան Եւ բոպայի ու Արքիկէի մէջ եղածներուն . եւ այսպիսի պատնէլ մը հաւանօրէն երբեք գյութիւն ունեցած չէ. որովհետեւ հսու պէտք պիտի ըլլար նոյնը գրեթէ անմատչելի լեռնազլուիններէս անցընել: Գարձեալ, ինչպէս մատնանիշ և լած է<sup>2</sup>, Պետութեան այս ծագը՝ քաղաքական հանգամանքները բոլորովին ատրըն էին Գերմանիոյ կամ Նումիթիոյ նահանգայ հանդամանքներէն: Հայաստան միւտ տեսականօրէն, եւ ընդհանրապէս նաեւ իրականօրէն, Հռոմի ենթակարգեալ պետութիւն մըն էր, արդելակի (tampion, Puffer) գեր մը կատարելով Հռոմի եւ Պարսկաստանի միջեւ. Հռոմեական զօրագնդեր նոյն իսկ այլեւայլ ու պահմագիտական կէտեր բռնած կը պահէին հօն (արձ. թ. 407 եւն). եւ կեսարներու հպատակած երկիրն իրականութեան մէջ չէր աւարտեր այն աշխարհագնդով՝ զոր կը կառավարէր կապատկով՝ կիոյ նուիրակը: Հաւանական է որ շատացան այս երկիրս մէջ հաստատելով երդակներու շարք մը, որոնք լեռանց անցքերուն կը հսկէին, ինչպէս որ Արաբիոյ մէջ անապատի եղերքին վրայ աստիճանաբար զետեղուեցան պահէկերոցների: Այս երկու իրարմէ այնպէս տարբեր աշխարհներուս մէջ ալ պաշտպանողական անհրաժեշտ պէտքերը միեւնոյն էին. ընդարձակած աւալ անապատներն ինչպէս նաեւ բարձրաբերձ լեռնաշղթաները բանակ մը չի կրնար անցնիլ՝ առանց անհրաժեշտօրէն կապուած ըլլալու որոշ ուղղագծերու. եւ այն արահետներն որ ջարվար-կէտերն իրարու կը կապէն, կը նմանին կապաններուն: Թերեւու պիտի կարենանք յետոյ ամբութեանց այս գծին քանի մը մնացորդները մատնանշել:

Բարձր դարատափէս՝ որմէ առած է Զարդակու-Բէլ իւր անունը<sup>3</sup>, բարձրակէտին շհասած՝ նոր շինուած վաճառականական խճուղին կը թողու հին ճամբան, որ կ'իջնայ հեղեղատ մը եւ այնու հետեւ կ'ելլէ առուեակի մ'երկայնքէն: Այս կէտին մօտ, ուր ճամբան հեղեղատը կը մտնէ, մեծածաւալ շինութեան մ'աւերակները կան, որոնց համար ըսին թէ հին կարեւանստան (քարուանսարայ) մը մնացորդներն ըլլան՝ "կ'իշի-իսկ": Բայց այս երկիրին մէջ յաճախ այսպէս կ'որակեն այն աւերակներն որոնց ինչ ըլլալն իրենց անձանօթ է. եւ ինձի կ'երեւոյ թէ այն տեղն՝ ուր այս աւերած շինութիւնը կանդնած էր, աւելի կը ցուցնէ անոր զինուորական ծագում ունեցած ըլլալը:

<sup>1</sup> Այս մասին ամենալաւ ուսումնաբութիւնն է՝ Yorke, Roman roads and defences on the upper Euphrates (*The geographical Journal*, VIII, 1896, p. 470 ff).

<sup>2</sup> Yorke, անդ, էջ 472:

<sup>3</sup> Տէկ. ասբանի (Ասբանի) = ասմալի, դարատափի, և Հավանց, պատշգամ. - Բէլ (Պէլ)՝ քամակ, մէջք:

Այս ենթադրութիւնը հաստատութիւն մ'առաւ անդրագոյն գիւտով մը:

Քարքարուտ ու անբեր սարահարթ մը կտրելէ անցնելէ ետք՝ ճամբան կը մանէ Զարդակուի կիրճը (Զարդակլու-Բողազ). որուն գալարապոյտ փողանցքին կը հետեւի անկէ ետքը մինչեւ գրեթէ Երզնկայի մօտ: Մուտքին մօտ կիրճը գրեթէ փակած է սարակ մը, որուն բոլորը կը պատի խճուղին: Այս բլակին գլուխը պսակուած էր աւերաներով՝ նման անոնց, զոր վերը նշարեցինք (Պտկ): Պատերը շնուած են կանոնաւոր կոփուած վիճաբարերով եւ իրարու զօդուած շաղախով մը՝ որ կազմուած էր իրէ ու մանրախճէ, եւ մէկ մետք աւելի թանձրութիւն ունեին: Որմերուն մէկ մասը կանցուն կեցած էր գէպ ի հարաւակողմը. եւ հիմերու գծով՝ առանց գ ժուարութեան ընդհանուր յատակագիծը կը ճանշցուէր: Հիմերը ուղղանիին մը կը գծէին իրը յիսուն մետք երկայնութեամբ եւ իրը քսան մետք լայնութեամբ. եւ հարաւարեւելեան անկինը կը զանազանուէին արտակարկառ բոլորածեւ մարտկոցի մը հետքերը բլրոյն ամբողջ վերնամասը գրաւուած էր ուրիշ շինուածոց մնացորդներով, որոնք շրջափակ պարսպով մը շրջապատուած էին. եւ իւր կողերը ծածկուած էին պարսպորմերէն թափթփած քարերու փլատակներով եւ կղմինտրներու բազմակոյտ բեկորներով:

Աւերակաց դիրքն ու յօրինուածութիւնը կ'երեւայ կը հաստատեն թէ Երիզայի (Երվանկայի) ուղեգծին վրայ հաստատուած պահաբերգի մը փլատակներն ըլլան: Բայց որոնք շինած են այս պահակերոցը. Հռոմայեցիք թէ Բիւզանդացիք եւ կամ թէ Սեղլուկեանք: Միայն պեղումները, զրոնք չեինք կրնար կատարել, կրնան այս հէտո որոշել: Բայց քիչ հաւանական է թէ ասոր ծագումը մինչեւ Կեսարներու շրջանը հանել պէտք ըլլայ: Սահմանագլուխը կ'անցնէր հաւանօրէն այս կէտիս աւելի ասդիէն, եւ պատսպարուած էր այն բարձր կատարներով՝ զրոնք մենք նոր կարեցիք անցանք: Բայց երը 44:1ին թէոդոս եւ Արշակ<sup>1</sup> մէջներին բաժնեցին Հայատանը, Եփրատայ ամբողջ վերնահովիտը հովանական բաժնին բնկաւ. եւ Յուսինի հիմանու օրով այս մասին պաշտպանութիւնն ապահովեցաւ կարեւոր ամրութեանց ամբողջ գրութեամբ մը<sup>2</sup>: Թերեւս ու ապամական այն մեծամեծ շինութեանց հետ կապելու ենք նաև Զարդակուի վրայ դղեկի մը հիմնարկութիւնը, որ առաջանակարդ կարեւորութիւն ունեցող հաղորդ ակցութեան ճամբայ մը կը փակէր:

<sup>1</sup> Հեղինակը դրած է այսպէս, սակայն թէ՛ արբարին անունը եւ թէ 44: թուականը Հայատանի բաժնաման մասին անձնիդ են եւ շփոթութեան մ'արդիւնք, որոնց մասին հոս պէտք չկայ Երկարել: Ծ. թ.:

<sup>2</sup> Պրոկոպ., Վասն Ըին. Գ. 3-4: Յիշնք յատկա. պէս Էջ 251, 6 (Հրա. Բոն): Են ուստ օւալուց ծշրջամատ ու հէտօնեցաւ ու օւալուածն գրօնքան անցուած անագայնութեան առաջանական մասին անձնիդ են եւ շփոթութեան մ'արդիւնք, որոնց մասին պէտք չկայ Երկարել:

Այս աւերակներէն անդին՝ Զարդակլու-Սունիորամուխ կ'ըլլայ անձուկ հեղեղատ մը՝ խստաքարի բարձրաբերձ զառիթամերու մէջ: Ուղեր կը թաւալի եւ փրփրալից վաղք կ'առնու խարակներու միջէն՝ որոնք իւր անկողինը կը խափանեն: Խճուղին ձախ ափէն կ'երթայ, տեղ տեղ անցնելու համար՝ քարաժայուի մը ցոկած անկիւնները կտրելով: Կենդանի էակ մը չկայ այս վայրենի ու չարահամար բաւ կրծին մէջ: Անտեսանելի գիւղերը ցրուած են անտառներէն անդին լեռնաբերձ սարահարթներու վրայ. բայց երբեմն հոն բնակող Քրդերը կ'իջնան պողոտան՝ անպաշտպան ուղեւորը կողոպտելու համար:

Կրծին մուտքէն մէկուկէս ժամ ետքը՝ կիրճը կ'ընդդրածակուի քիչ մը, եւ ցորենի նեղ գաշտերը յատակը կը գրաւեն: Հոս յոսի իջեւան մը (կարուանատուն) հաստատուած է, զոր կը անտեսէ ժամատագէմ կերպարանօք պանդոկապետ մը (Խոնճը), որուն համար կ'ըսուի թէ համախոն և շրջակայից ամէն աւազակներուն հետո: Իւր պարէնը կը հայթայթէ Բէշ-գէոզ (Հինդ-ակն) դիւզէն՝ որ հիւսիսակողմը զողած է անտառներու մէջ Զարդակլու-Սուրի մէկ օժանդակին վրայ: Յետոյ կրկին կը սկսին կապանն ու վերելքը: Ցիսուն վայրիեան աւելի հետուն հեղեղատին լայնացած մէկ տեղը՝ խճուղույն եղերքը գարձեալ կանգնած է աւերակ շինութիւնը մը (Պտկ.): Ցինուած է անկանոն որամաքարերով, որոնք զօդուած են շաղախով մը որ կայզուած է ծեծուած աղիւսը մանրախճի հետ խառնելով: Կը զանազաններ երկու մեծ սրահներ իրարու հետ միացած անցքով մը, եւ յարակից մասունք՝ որոնք մասամբ ծածկուած են բարձունքներէն վլած թափած հողերով: Մեզի ըսին գարձեալ թէ ասոնք Արամ-օլլու անուն հին կարաւանատան մը մնացորդներ ըլլան՝ եւ այս անդամ աւանդութիւնը հաւանօրէն ճշմարտապատում է: Այս աւերակաց շինութեան կերպն ու բոլորովին անուազմագիտական դիրքը շատ տարբեր են քիչ մը վերը նշանակուած ենթագրեալ դկեկիէն, եւ շինութեան աւելի նորագոյն թուական մը ցուցունել կ'երեւան:

Տակաւին մէկուկէս ժամ ալ կը ճամբորգ գենք հեղեղատին ու քարաժայուի միջէն, յետոյ սարակոյ մ'անցնելէն ետքը՝ յանկարծ մեր աշքին առջեւ կը պարզուի Երինկայի ամբողջ դաշտը: Անսահման կը փուուի ու կը տարածուի դաշտավայրը մինչեւ քաղաքը, որուն անորոշ ստուերագիծը արեւելեան լողան մշունիւններուն մէջ կարծ ես կը ծփար, եւ հեռուն կը խառնուի լերանց ստորոտներուն հետո: Ասոնց՝ զուգահեռական պատուածքներով ակօսուած կողերուն վլայ՝ կը սողային գանգքածեւ ամպերը. իսկ անոնցմէ վեր՝ լերանց ու զլաբերձ եւ ծիւնապատ սարածագերը շոշողուն շրջատեսարան մը կը կազմէին: Հազիւ կը զանազանէր այն վեռեկուածը, որուն միջէն Եփրատ իրեն ելք մը գտած է գէպ ի հարաւ. եւ այս բնագրածակ ծուածեւ տափարակը պարփակ աւազանի մը կը նմանէր: Ապահովակէս երբեմն խաղաղին մեծ լիճ մ'եղայ է, եւ լիովին հարթէ հաւասար գետինը լի է տակաւին ողորկուն խճերով: Ուղևերն

որ ամեն կողմերէ՝ խորիսորատուած բարձունքներէ կ'իջնան, ըստ հաճցոյ մանուած ապատ կը գալարին՝ մեծատարած եւ անընդհատ տեղափոխուող անկողնոյ մը մէջ. եւ իրենց բերած սկահողերը՝ որոնք հողմահարածեւ կը ծաւալին, ընդարձակ կարկառներու (moraine) կը նմանին: Սակայն այս ջրատութիւնները բեղմնաւոր կ'ընեն հողը՝ զոր իրենք կազմած են կամաց կամաց: Այս հողը զարմանալի արգաւանդութիւն մ'ունի՝ յօրդառատ բերելով արմաթիք, ընդեղէններ ու պատուինք: Արտերու շուրջը՝ որոնք փշալից մացառներով յանկապատուած են, դաշտին մէջ աղատորէն սփուռած անդեայք եւ ձիեր առատ ճարակ կը գտնեն: Մրգաստանները տեղ տեղ այնպէս խիս առ խիտ են՝ որ հեռուեն կարծես անտառ մ'ըլլան. եւ հողակերտ գիւղերը կը շրջապատուին գալարագեղ գօտուով մը պարտէներու՝ որոնք պարփակուած են արեւու մէջ չորցուած աղիսի պատերով: Երկրին բարձրութեան (1400 մետր) ալ հակառակ՝ այս պատսպարեալ խորագաշտիս մէջ պատղատու ծառերն այնչափ քաջաբեր են՝ որչափ են Եւդոկիոյ ու Ամանիոյ մէջ. եւ ամէնէն աւելի կը պահնչանք վեհօրէն փթթած ընկուղիներուն վրայ, որոնք հրուշակի (էւլլա) անհամար կարկանդակներ պատրաստելու կը նպաստեն տանտիկնանց:

Երեք ժամ ձիավարերով միահարթ դաշտին մէջէն՝ Զունուր-Դուր եւ Զենուր-Շունուր գիւղերուն վրայէն՝ հասանք Երզնկայ:

§ 81. Երզնկայէ Սասադ (բարտէս Խե-  
թօ): — Երզնկայի (թբք. Erzingiân) կուսակալին՝ Հաջի Ասաֆ փաշայի՝ մեղի յուցուցած իշխանական ասպնջականութիւնը պատճառ եղաւ ժամանակ հու հանդիսաւ առնլու: Այս լու շինուած քաղաքը, որ քսանէ մինչեւ երեսուն հազար բնակիչ ունի, իւր ներկայ կարեւորութիւնը պարտական է զիւսաւորաբար հզօր զօրանիստ մ'ըլլալուն: Արջին ուսութիւրքական պատերազմէն ի վեր հու նստի Դօրաբանակին հրամանարը (Քուչը). եւ բազմաթիւ նորակառոյց ճերմակ շինութիւններ, ընդարձակ զօրանոցներ, հիւանդանոց, ակմբանոց (casino), ինչպէս նաև գեղեցիկ նորաշէն վարչատուն մը՝ կը յուցնեն այն բարձրագիր աստիճանը, զոր այս կենդրոնավայրը ստացած է զինուրական ու քաղաքական գասակարգութեան մէջ: Սակայն իւր այս նոր բարձաւաճումը՝ ինչպէս սովորաբար կ'ըլլայ, անհետ ըրած է իւր անցելոյն վերջին հետքերն ալ, Բան մը մնացած չէ նոյն իսկ այն հին բերդէն, ուր 1866ին Տէլլը տեսած էր կուֆի արձանագրութիւններ եւ քրիստոնէական քանդակներ: Միւս կողմանէ Երզնկայ այնշափ անդամ կործանած ու վերաշնուած է 2, որ

<sup>1</sup> Տէլլը՝ անդ, էջ 334:

<sup>2</sup> Մոնկուները կործանեցին քաղաքս 1242ին (Արք. Աշխ. ժ. 770). իւր պարիսաները փերաշնեց ժամանեցան քաղաքով իրարու յարմարած քարերու պատերով (Կաւառ), եւ շին (Le Strange, Lands etc., p. 118): Ո՞րչափ հին քարեր այն առեն որերու մէջ թափուած ըլլալու են: — Արջին երկրաշրժն էր, որ քաղաքին կէսը կործանեց:

ամենեւին չենք կրնար յուսալ հողի երեսին վրայ հին յիշատակարաններ գտնել:

Սակայն կուսակալը մեղի յուցընել տուաւքանի մը հետաքրքրական բեկորներ, որոնց գործածութեան նախնական նպատակը մեղի անձանօթ կը մնայ: Ասոնք խեցեղէն (թրծակաւէ) գլաններ են՝ ծայրը բալրած, վարի կողմը կոտրուած, եւ այժմ իբր 50 սմ բարձրութեամբ (Պատկ.): Երեսին վրայ սփուռուած են յանուցիր այտուցիկ փշտիկներ եւ մատամբ պատուած կապայտ կամ սեւ արծնով: Մօտերու քաղաքին մատ ասոնցմէ այնչափ հանած էն հողէ որ հարիւր սայլ, ի կրնար բեռնաւորուիլ խեցեգործութեան այս հատակոտորներով<sup>1</sup>:

Այս առեղծուածային կտորներէն զատ՝ Երզնկայի մէջ իբրեւ հնութիւն գտանք միայն պղնձէ արձանիկ մը, որ անտարակցոյ զՊերսեւս կը ներկայացնէ, եւ որ ինչպէս ըսին՝ Սատաղայէ հսուբերուած էր<sup>2</sup>. եւ յունարէն տապանագիր մը տիկնոջ մը (Խառօնա, խալուն) ՃԴ դարսւն, որ սերից կին, էր (արձ. Թ. 407): Այսօր աննշան է քաղաքիս յունագալաւան հասարակութիւնը:

Տեղոյս հնախօսական աղքատութիւնն անմիաբան է ասոր հետ կտպուած յիշատակներուն փառաց հետ: Երզնկայ՝ հին Երէւ կամ Երէւ է, ուր կը բարձրանար Հայաստանի ամենէն հոչակաւոր սրբարաններէն մին, այսինքն՝ Անահիտ պարսիկ գիցուհւոյն մեհեանը, որուն նուիրուած էր ամբողջ շրջակայ երկիրը՝ Երէւ գաւառը (օտարաց Acilisene կոչածը)<sup>3</sup>: Փարթամ մեհեանը չէր շինուած շրջափակ քաղաքի մը մէջ. այլ բնդարձակ գիւղի մը մէջ՝ ուր կը բնակեին քրմերն ու տաճարասպասիկները<sup>4</sup>: Ամրութեանց փոփարէն՝ զինքը ամէն յարձակմանց գէմ կը պաշտպանէր այն սնտփապաշտ յարգութիւնը զոր կը գայելէր: Սակայն ասի արդեւք չեղաւ որ Անտոնիոս 34ին Յ. Ք. կողզուտի մատնէ իւր գանձերը. եւ գիցուհւոյն սոկեղէն արձանը՝ ծերութեան օրերուն համար բաւական գիւրակից ցուութիւն մ'ապահակի հայտնուորին, որ նախ համարձակեցաւ ձեռնամուխ ըլլալ անորն: Անահատակառ պաշտօնն իւր շքեղութիւնը դար-

<sup>1</sup> Թուրքերը կը կարծէին թէ ասոնք Անահատ հետապական հին պաշտամանէ մնացած փալլասներ էին (առնի անդամ, հման, Lyc., De dea Syra, 16). բացց մենք բոլորովին համոզուած չենք այս մեկնութեան ճգրտութեան մասին:

<sup>2</sup> Ըուկան գնուած վաճառականէ մը, այսօր Cinquantenaire թանգարանին մէջ (կահագիր թ. A 966). Հրատարակուած է „Revue archéol.“ 1905, I, p. 189:

<sup>3</sup> Հայաստանի մէջ Անահատ պաշտօնը ամէնէն աւելի ճշգրտորէն ուսութեամբար է Gelzer, է Sitzb. Ges. Wiss. Leipzig, 1896, p. 111 ff. Այս նկատմամբ քանի մը ծանօթութիւններ աւելցուցած էնք՝ ի „Rev. archéol.“ 1905, p. 25 ff.

<sup>4</sup> Ագաթանգեղեաց յունականին մէջ՝ հրատ. de L'garde, p. 14, տող 52<sup>o</sup> էր ող համայ ող կալոնմերջ՝ Եղջէ, եւ էջ 67, տող 88<sup>o</sup> էր առաջութեան Եղջէ, (հայ լուսպիրը՝ ապ. Անենես, 1835, էջ 45 „Եղջէղեաց գաւառ, ի գիւղն Երէւ լոյն“) եւ էջ 587 „Անահատական մէնհացն յերէւն աւանինին“:

<sup>1</sup> Պատկ. Բն., Գայում., Լի, 82-83:

Ճեալ վերսոտացած էր Սոլրաբոնի օրու<sup>1</sup>, բայց  
Գ (բուն՝ Դ) գարուն վերջնականապէս ջնջուեցաւ  
Ա. Գրիգորի Լուսաւորչի՝ Հայաստանի առաքելցն  
Ճեռօք: Ամենադոյզն հետք մը մեացած չէ սա  
երբեմն հոչակաւոր մեհենէս<sup>2</sup>:

Երբ Եկեղեցաց գաւառը թէոդոսի ժամանակ  
Պետութեան հետ միացուեցաւ, Երիվա քաղաք մը  
չեղաւ. այլ կը կախուէր Ղեւոնդուպոլիսէ (Յուստի-  
նիանուպոլիս) որ երկու օրւան ճամբայ աւելի  
դէպ ի արեւելք էր՝ Բղանայ (Բղանա) մօտ ։  
Ուստի բիւղանդական շրջանին սկիզբը՝ երկրորդա-  
կարդ գիւղաւան մը միայն էր. բայց արդէն ժարուն  
նշանաւոր բերդ մ'եղած էր Կերպէնէ (Կէլտէշինի)  
անուամբ որ համառօտութիւն մըն է Եկէռէց-  
(Աշէլիսդոնի) անուան, շրջապատուած ընդարձակ  
արուարձաններով. եւ իւր եկփսկոպուս բարձրացաւ  
մետրոպոլութեան աստիճանինք ։ Երզնկայի զար-  
գացումը շարունակուեցաւ մահմետական տիրապե-  
տութեան ատեն ալ, երբ Կարնէ Սեբաստիա դա-  
ցող ուղղեգիծը՝ որուն վրայ կ'իշնար, հաղորդակ-  
ցութեան առաջնակարդ ճամբայ մ'եղաւ ։

Եթէ լիովին անհետացած են հեթանոսական շրջանին յիշատակարանները, հին երիզացի նիստը տակաւին հզօրապէս կը խօսի՝ երեւակայութեան ազգելով։ Սայդ է որ Եփրատ Հոս չունի այն հոյակապ տեսիլը՝ զոր ունի երբ կը կտրէ կ'անցնի Տարոսը։ Հոս երկու բաղկի բաժնուած է, որուն ամենալայնն ալ հարիբ մետրի չի հասնիր, եւ որուն վրայ ձգուած են Կարնոյ ուղեգծին երկաթի կամուրջները։ Այս տեղ չի հասկըցուիր այն մնութիւնական պաշտօնասիրութիւնը՝ զոր կ'ազդէր գետայն ժամանակ, երբ իրը աստուած եղէն կը պաշտուէր, որ իւր զայրոյթը կը յայտնէր յանկարծահոս եւ բռնագդյն գետայրոյցքներով, եւ իւր մարդասիրութիւնը՝ իւր կոհակաց խաղաղագնացութեամբն. եւ ուր անձկութեամբ կը զննէին բարեբաստիկ կամ չարագուշակ նախագուշակութեան անկատ համար, իւր առօնակար եռեւութեան

1. *Umaumahy*, *shlV*, *kq* 532 C.,

2 Առաջանց Տէլլըր (անդ, էջ 383) դաշտին արեւելքան  
անկիւնը՝ ուսկից մնից չանցանիք, մասնաւիլ կ'ընճ և այլ-և-այլ  
արաւելքանիւն հարթական բնութագրությունները։ Արդեօք ասոնք նույիքական  
հարթական նշաններ (Անդ)։ Տես մերը, թ. 1, § 20։

Σοπλωκαρικωματουρην [την Επειδη] δυνατη την επιστημην  
3 Βιωμαθηντω παιχνιδην εκφιλοπαιωνην κερδην  
κερδην με γνωριζαντην υπηρεσιανην παιχνιδην παιχνιδην  
ουγιανην φτωτωπην θετηζεωην (επισκοπος Ιονοτιμανοπολης  
λεων ηγουν τον κληματος Έκκλησινης [αντη Έκκλησινη =  
Ιετηπων, φημι, γνωναδεικην "Ογκιζευθηκην]) : Ζειτην Lequien,  
On Christ, I, p. 428.

Or. Christ. I, p. 436.  
• *Gelzer*, Notitiae episcopatum (Abh. d. Bayer. Akad. d. Wiss. XXI), 1900, p. 580 ff. *641*  
— Կարճ ժամանակմիջոց մը մինչեւ քսանեամէկ օդնական  
— հայութեան անհանգիւղ է:

<sup>5</sup> La Strange, *ibid.*, £9 147, 231.

Բայց եթէ հոս Եփրատ պյն խորին տպաւորութիւնը չի ազգեր՝ զոր զգացած են ամենքն որ այցելած են անոր ափունքը<sup>1</sup>, հոս զինքը շրջապատող ամրովդ բնութիւնն է դիւթողը: Բնեղմաւոր դաշտիս կիման եղած ըլլալու է մարդիկն այն անպարկեցած ծիսից հրապուրովը, որոնք Ստրաբոնի զարմանքը կը շարժէին: Իւր լերանց բարձր հողմարդենիւ կը կրեր սառնասառոյց ցուրտ մը, ինչպէս կը կրէ զինքը շրջապատող խստաշունչ երկիրը: Գարնան սկիզբն իսկ այս խորունկ կ կոնքարտաշտը՝ որուն բոլորը շրջանակ կը կազմին ձիւներն ու սառոցները, բարեխառնութիւնը կը չերմանայ, եւ կեանքը կը սկսի եռալ: Ամառը օդը հոս հեղձուցիչ կ'ըլլայ: Եւ շնիկ աստեղ օրերուն՝ անձեռւայողքները գրեթէ առօրեայ են. եւ այս անզրաւ՝ տաք ու խննաւ միանդամայն՝ չերմանոցին մէջ բուսականութիւնը կ'աճի այնպիսի լիառատ ճոխութեամբ որ զարմանալի է այս չափ բարձրութեան վրայ: Աւելի յարմարագոյն տեղ մը չեր կրնար մտածուիլ բնութեան՝ “ԱնծՄոր”, զգայասէր պաշտաման համբ:

Այս օրս բան մը չի յիշեցներ անցեալը՝ ուս-  
մանեան զօրաց բանակատեղոյս մէջ, որուն փո-  
խուած եղած է Երգնկայ: Բայց շրջակայքը, մար-  
դագետիններուն վրայ՝ զորոնք կ'ոռոգէ դարալիր  
հսոսող գետը, այսօր ալ՝ ինչպէս Պուկուղոսի օրով,  
աղասօրէն կը ճարակին գոմեներու նախիրները<sup>9</sup>,  
որոնք Անահատի՝ Ցլապահ<sup>10</sup> դիցուհւոյն նուի-  
րուած էին:

Յունիս 55 թողուցինք Խրզնկան եւ ճամբայ  
ելանք գեպ ի հիւսիս՝ ծովիդը հասնելու համար  
դրեթէ ուղեղ գծով։ Այլեւայլ անյաջող փորձեւ-  
բէն ետքը՝ ճարտարագէտ սպաները յաջողած են

2 የማሚ መወያዥና, ውስጥ:

Սիպիկօր - Տաղը (Sipikor-) կտրելով անցրնել  
ուղմական ուղի մը, որ երգնկան Տրապիզոնի հետ  
կը կապէ: Ասկայն նոյն իսկ այս խճուղոյն կառու-  
ցուելէն ետքն ալ՝ լեռնասնցը կառքերու համար  
անանցանելի է ձմեռուան ամփաները. Եւ թէպէտ  
եղանակն արդէն յառաջացած էր՝ մեր սայլերը  
մեծ ժժուարութեամբ միայն իրցան անցնիլ, Առանց  
պատճառի չեր որ ձառնայեցիք իբր սահմանազլուխ  
ընտրեցին լեռնաշղթայ մը, որուն նոյն իսկ նուազ  
քարձն պարանոցները զրեթէ ամբողջ տարին ան-  
անցանելի են որեւէ բանակի համար:

Ճամբան թնդանօթաձիգ զօրաց ընկարձակ զօրանոցներու քոլին անցնելէն ետքը՝ կը հասնի լերանց ստորոտն Վասիլեր (Wasgird Ավասական կերտա) գիւղը, որը կան մեծ զործատներ, յետոյ կը բարձրանայ կրծի մը վերեւը, ուսիկց ուղիւ մը Ռումաէրայ-Սուր ջրվէժներով կը գահավիճի դաշտին մէջ, եւ այնու հետեւ կ'անցնի ճամբան խօսպան սարահարթէ մը եւ կ'իջնայ Ռումաէրայի շնչը, որ կանաչագեղ ուլափի մըն է երաշտին բարձանց մէջ պարփակուած: Ասկէ շուտով կ'ելլէ գէպ ի Սիպիկ կորի պարանոցը՝ 2250) մետր բարձրութեան մէջ: Զիսվ երկու ժամկէն կ'ելլեցուի Վասիկըտէ մինչեւ Ռումաէրայ, եւ ժամ մ'ալ ասկէ մինչեւ գագաթը:

Երկրին տեսարանիը խստաղիծ վէհոթիւն  
մ'ունի (**Պատկ.**): Չորս կողմ'ուրիշ բան չենք տես-  
ներ՝ բայց ապալերկ ու ամսյի լեռնագագաթները,  
առանց հովանուոյ, անծառ ու զրեթէ առանց  
մամայոյ: Ամեն մըրկացոյզք հոս իրենց ակօսը գծած  
են. եւ հեղեղներէ անդադար փորուելով՝ լեռները  
մերկ կը ցուցընեն իրենց կարմրորակ կողերը, երկա-  
րաձիգ պատուածքներով՝ ներձատուած: Իրենց  
զառիվայրներու միջնէն կը զննենք ուղիսին հսանիքը,  
որ կ'երթայ ու կ'իջնայ մինչեւ անսահման դաշտա-  
վայրը, ուր կ'ընթանայ եւ կը միանայ արծաթի  
թէլի նման երեւցող եփրատի հետ: Հաղար մետք  
աւելի բարձրաթենէ մը՝ կ'իշխենք երզնկայի եւ  
եկեղեաց գաւառի կանաչագեղ գաշտերուն վրայ  
(**Պատկ.**): Իսկ անգին՝ որչափ կ'ելլենք, ձիւնա-  
կոյտերը կը կուտակին ետեւ ետեւ յաջորդող  
լեռնաշղթաներու վրայ՝ որոնք դէպ ի հարա-  
հորիզոնը կը փակեն. եւ երեք գագաթնածագր կը  
համենիք՝ յանկարծակիան հեռանեսարան մը դէպ ի  
հիւսիս կը պարզէ մեր առջեւ համայնապատկեր մը  
ուրիշ ձիւնակյաներու այն լեռնակատարաններուն  
վրայ, որոնք աստիճանաձեւ կարդ կարդ կը բար-  
ձրանան՝ անկարգուեն կուտակադէպ քարտաժայուե-  
րուն ետեւը, — ամբողջ ծովեղերեայ լեռնազան-  
գուածը, ուսիից վեց օր պիտի համբորդ ենք մինչեւ  
որ ծով համենիք:

Հիւսիսակողման զառիվայրի վրայ էջքը շատ  
դժնզակ է. եւ հոս ոտիպուած էին ճարտարապետ-  
ները նշանաւոր արուեստակերտ շինութեանց դի-  
մել: Խճռուղին՝ յցած երկարածիդ նեցուկորմե-  
րուն վրայ գահավէժ զառիթափէն վար կ'իջնայ  
անվերջ գալարապույտներով: Իբր երկու ժամէ  
կը հասնինք Սիպիկոր՝ լեռնանցքէն եօթհարիւր  
մետք վար: Գիւղնունինք իբր հարիւր տուն՝ ընջապա-  
տուած յորենի քանի մ' արտերով: Յետու եռ Ծե-

տեւինք ժամու մր չափ՝ գիւրաղնաց հովտի մը,  
ուսկից կ'անցնի մեծ վտակ մը, մինչեւ Բանդալը՝  
գիւղը. Եւ ուրիշ ժամէ մ'ալ՝ միշտ իջնարով  
միեւնայն հովտին միջէն, կը նշմարենք լեռներու  
շրջանակի մը մէջ՝ արեւմտեան բլուրներուն վրայ  
Սատաղ գիւղը եւ հին Սատաղայի աւերած ջրմուղը:

### *Ժ. Սատաղա եւ Տրասպիզոն:*

§ 32. Սատաղ (Քարտէս Ի.): — Սատաղ դայի աւերակները կը բռնեն տափարակ մը՝ որ լեռներու ամիկիթ ատրէ մը շնջապատռած է ։ Խը կարեւ որութիւնն ստացած է այս տեղու անկէ որ Հառմայեցիք հսու մշտակայ մեծ բանակատեղիք մը հաստատեցին, որ Մելլտենեայ եւ Սամսատի բանակատեղիներուն հետ միասին՝ կը պահպանէր Եվրատի սահմանագլուխը։ Դիբըք բնականէն շատ զօրաւոր չէ, ինչպէս կը նշանակէ արդէն Պրոկապիս<sup>2</sup>։ Եւ այս տեղն բնարաւեցաւ ուղմացիտական ուրիշ պատճառներու համար։ Վասն զի կը գտնուի այն տեղը, ուր՝ Տրապիզոնէ մինչեւ Սամսատ գացող ուղմական ուղին, որ հազոր գաեցութիւնները կ'ապահովէր Հայաստանի երկայնութեամբը, կը հաներ պետութեան սահմանագլուխը։ Ծովվէն պաշարապինդ կ'ըլլար այս տեղը<sup>3</sup>, երբ տակաւին աւարտած չէին՝ Դումիտրիանու եւ Ներուայ օրով այն մեծ պայտաները, որոնք Փաքր-Լսիան կը կտրէին կ'անցնէին<sup>4</sup>, եւ կը ներէին այնու հետեւ որ դիրութեամբ ստանայ իւր պաշարեցնքն եւ զօրավիզներն այն ընդարձակ թերակղզին։ Այն տաեն երկու ուղիներ զինքը կը կապէին Նիկոպոլոյ հետ (աես վերը՝ Բ, § 28). ուսկից բազմաթիւ ուրիշ ճամբաններ կը ճիւղաւորուէին ամէն ուղղութեամբ։ Սատաղի գիրը կը յանձնարարէին ուրիշ առաւելութիւններ ալ ըստակեացը առատ ջուր ունէր, եւ Եկեղեցաց գաւառէն կրնար ընդունիլ քաջաբեր երկրի Մամէն բերբերը. Սիափկորի լեռնանցքին բերարին մօտ զետեղուած՝ կ'արդելուր Երիպայի կողմէն հսու մասմական հողը մտնելը. եւ Եվրատի ու Ակամպիսի (Ճորոխի) բարձրագիր հովիտներուն հօտը գտնուելով՝ աղդեցիկ կերպով կը հսկէր մաննց վրայ, եւ Գայլ գետոյ մեծ գծին մուտքը կը հակէր։

Այս գիրը գրաւուած եւ ամբացուած ըլլալու  
է արդէն խոհ Փաքը-Հայոց աշխարհին՝ Պետութեան

<sup>1</sup> Σάμον, Φρυκτηρική, Φιλορράχη, Φρυ. Β., 15 (εξ 75, 11 ξερ. Ηαυγύ), Λόφοι πολλοὶ Σατάλαν τὴν πόλιν ἐν πεδίῳ κειμένην κυκλοῦσι (ρωμαϊκόθεροι Ιεραπετρίτηροι ταχυποί μὲν εἴησαν Παναχαίαν πολιούχοις).

<sup>3</sup> *Səwəlħimna*, *Səwpəqqəp*. *ΦΦ*, 39; *Səta qəwəpəl'* § 34;  
<sup>4</sup> *qədəmən*, *qəbəpəl'* *Φ*, § 29;

Հետ միացուելու ատեն՝ Ակապասիանու օրով, եւ  
թերեւս նյոյն իսկ արդէն Ներոնի ժամանակ<sup>1</sup>: Հոս  
ընդունեցաւ Տրայիանոս՝ Կատկասի ու Եւքսինոսի  
իշխանաց մեծ արքանցները<sup>2</sup>. Եւ անտարակիոս այս  
ինքնակալն էր որ Գանուբէն այստեղ կանչեց Առա-  
շնարեան ժդ. լեզունը, եւ որ՝ իւր Հայաստանի  
արշաւանքէն ետքը՝ նպյուն հաստատեց Սատաղայի  
մէջ, ուր այն լեզեսնի Ներկայութիւնը կը նշանա-  
կուի իւր յաջորդին՝ Ագրիանու՝ իշխանութենէն  
սկսեալ<sup>3</sup>: Այս ատեն՝ կառուցուած բլալու են այն  
մեծամեծ մնայուն ամուրները (castra stativa),  
զարոնք նյոյն գունդը պիտի դրաւած պահէր մինչեւ  
Եղարը<sup>4</sup>: Սատաղայի մէջ լեզունս իւր երկարժա-  
մանակեայ բակութեան անթիւ չետքը թողաւ-  
ցած է՝ աղեւաներու վրայ, որոնք կը կրեն նշանա-  
դրուշման Ալեգ. Ժե., (Leg. XV) կամ “Ալեգ. Ժե  
Ապ. Դ (Leg. XV Ap.). որոնց բեկորները սփռուած  
են հոգին երեսը:

ինչպէս սովորաբար կ'ըլլյա՝ բանակատեղ ոյն  
շուրջը քաղաք մը ծնաւ. բայց միշտառակարան մը  
չունինք՝ անոր զարդացումը կարգաւ հետաքննելու  
համար եւ գնահատելու հասմէական քաղաքիս աղ-  
դեցութիւնը, որ պետութեան արեւելեան սահ-  
մանաց վրայ աճեցաւ. Միայն թէոդոսի թ. մէկ  
Օրինագրէն կ'իմանանք թէ շնչակյից գիշա-  
բնակները կայսերական հողերու ընդարձակած աւալ  
տարածութեան մ'արտօնութիւնն ստոցած էին  
ի փոխարէն այլեւայլ պահկութեանց (կոռ.) եւ  
տուչութեանց (փոխարինական տրոց), որոնցմէ  
կ'աշխատեին ազատիլ. Արդ էն Պալոսմէոփ օրով ճ'  
Սատաղա կարեւոր կենդրոն մըն էր. եւ կանուխէն  
հօս կազմակերպուեցաւ քրիստոնեայ հասարակու-  
թիւն մը, որովհետեւ իւր եկեղեցին եափսկոպոս  
ներկայացուցիչ մ'ունէր նիկիոյ ժողովքին մէջ՝

<sup>1</sup> Արեգոն պահակապահներ դրած էր կարգաւ Սեւ Տափու ավանց վայ (Յովիսեպոս, Պարզ. Հր. Բ. 16, 4, Հմայ. von Domaszewski, h „Rhein. Mus.“ XLVII, 1892, p. 208).

2 Φημον Κασιφων, Αβ., 19: — Στρατηγόνος Σθεργαλή<sup>1</sup>  
πρ Στρατηγώνος τε Λαζαρίδηνοις ορηφ ήσαστρέρ, ορηψωδέρ  
Συνταρηγή Σαμοκαρηγέταιρρες. Σιδηνος. Φιλορού. Α. 15: 10:

<sup>3</sup> Առիանոս, Ընդդեմ Ալան. 3. Հմայ. CIL, III, 605.

Dessau, Inscr. sel. 2288. **Ա**շեղը, Անտ. § 185, 3. - Հառահորէն Ադրիանոս անձամբ այս զօրագնդերը քննելու եկաւածութեան ամենամեծ աշխատավորութեանը է առաջանալ (Հայոց պատմ. 18).

Աստաղա 124ին (Dürr, Reisen des Kaiser Hadrian, p. 52).

ζιμίαιν, μερι αρδ. βθ. 34 (β τωρες), φιλοποιητης ου πατερος  
πιστηγα λιρ φινητη ορκηρ (στοατενσαμενος εν Σαταλοις). —

Կարծուած է թէ Աղ-ղինորեան մ.ս լինեաւն (leg. XV

Apollinaris) յառաջ Սատաղա կը նստէր Ժ. Փլուտոնի լ-

բայց ասի անշիմ սելտակիւն (leg. XVI Flavia). բայց ասի անշիմ սելտակիւն մըն է: Հման. Bull. Acad. de Belg. 1895, p. 210:

\* Notit. dignit., Or. XXXVIII, 5 & 13, p. 83

(*Sup. Seck.*)

6 *Opferop* b, 3 (441f. B. 4.).

<sup>7</sup> *Nomina patrum Nicaen.*, ed. Gelzer-Cuntz,

p. 26. *Ztschr.* Harnack, Ausbr. des Christentums, II,

p. 167 ff. — Եւստատիոսի մկայաբանութեան համապատասխան է Տ. Հ. Ա. 178 B. 180 C. ու իսպանիկաւու արդէն նշա-

(PG., CXVI, սիւն 470B, 483C) քըլսառածայք մրգու և  
կապ ու թէկ իս ես կապիկն զիկողետիանոսի ժամանակ. Եւ

Աբասուակա գիւղաքաղաքն աւ եկեղեցի մ'ունենալու էր այս

Ժամանակ (սիւն 470 B): Տես վերը՝ բ.: § 29:

Սակայն բանակատեղին տակաւին մնացած  
աւերակները Զ գարէն հնագոյն չեն երեւար:  
Պարսիկները՝ որ սահմանագլուխն յանկարծ անցած  
էին, 530ին Սատաղայի պարիսպներուն տակ պար-  
տուեցան<sup>1</sup>. բայց իումապալից տազնապը սաստիկ  
եղած էր. եւ քաղաքը յեղակարծ յարձակմանէ  
մ'ապահովելու համար՝ Յուստինիանոս հարթայա-  
տակ քանդել տուաւ. հին ամրութիւնները, եւ  
անոնց տեղը նորեր կառուց այնշափ բարձր՝ որ  
կարծես կ'իշխաւին շրջակայ Երանց վրայ». եւ նոյն  
համեմատութեամբ ալ՝ թանձր<sup>2</sup>: Ասոնք բաղկա-  
ցած էին շրջապատ պարսպէ մը (պերիօնօ), եւ  
յառաջապահ գծէ մը (պրոτէչիսմա ևն խչչալք.  
Կախապարիսպ պատուար ըլքանակի): Երկպատ-  
իկ ամրութեանցո մէջ եղած անջրպետք՝ Յուստի-  
նիանու ժամանակի ի զօրութեան եղած ուզմա-  
շինական սկզբանց համեմատ<sup>3</sup> յարձակման մ'ատեն  
իր ապաստանարան պիտի ծառայէր շինականաց:  
Ապահովապէս այս բիւզանդեան շինութեանց կը  
վերաբերի ցայսօր կանգուն կեցած որմերուն մեծ  
մասը: Ակնարի մ'արձակել կը բաւէ մեր գծած  
յատակագծին վրայ (քարտէս ի): Համոզուելու  
համար որ ասի որեւէ նմանութիւն չունի չին  
կայօրութեան բանակատեղեաց յատակագծ երու  
հետ, որոնց մէջ անփոփոխ հաստատուն կը տես-  
նուի քառանկիւնի յօրինուածութիւն մը՝ թէ  
յԱսիս եւ թէ Ավրիեկ ու Երոպա:<sup>4</sup> Բաց աստի  
Պորկոսիս բացայատ կ'ըսէ թէ Յուստինիանոս  
լիսվին անհետ ընել տուաւ՝ ինչ որ իրմէ յառաջ  
դպութիւն ունէր. եւ ինքնակալիս մահուանէն քիչ  
մ'ետքն ալ քաղաքս աւերեցաւ: Առաջին անգամ  
Պարսիկներն առին քաղաքս Հերակղի ժամանակ<sup>5</sup>,  
իսկ բոլորովին կործանուած կ'երեւայ մահմետական  
առաջին արշաւանաց ժամանակի. իւր անունն ալ չի  
յիշուիր միջնիդարու պատմագիրներէն:<sup>6</sup> Ասով  
Զ գարու մեծամեծ շինութեանց մնացորդները  
կրնային պահուիլ այս հեռաւոր մեկուսացած հով-  
տին մենութեան մէջ:

1. **Ալբոկոպ.**, **Ալմբագ.**, **Ալբս.** Ա., 15:

<sup>2</sup> զիբուլուպ, Ամսեն Շին, Գլ. 4 (էջ 252 Բոն քար)։

<sup>3</sup> Diehl, l'Afrique byzantine, p. 145.

**S**ku *յատկապէս Արարից սռհմագրութեանց* (limes) *բանականեցիներու ծրագրութիւնները* *Դոմաչևսկի վաճառչութիւնները* von Domaszewski, Provincia Arabia, II, pl. XLI և. ն. Համար. Strzygowski, Mschatta 1904, p. 226.

<sup>5</sup> Յամի 607/8 Յ. Ք. - Սլբեռ, Պատմ. ի Հերքակլ. (Քրդ. գլ. Մակելքի, Էջ 62, Հայ թնակիր տու, Պէտքը. 1879, էջ 77):

*Lequien, Oriens christianus, p. 443* ၊ *Հայոց պատմութիւններէն Աստվազայի հօթն Եպիփանիոսներ կը*

գոնէ, որոց վերջինն ըլլոյ Փոսի ժամանակ (Թ. զ տր): Բայց ասո՞ք՝ կը կարծենք թէ անթեմ (in partibus) տիտղոսաւոր առաջնորդներ եխն՝ որոնք աթ ոռանիստ չլունէին հօն: Դաեւս այն որ Աստաղաց: Այս եպիսկոպոս (Ծ Տառակար) միշտ կը յետու ի՞ր Սէրբանախ աթ ոռոյն օգնականներէն մին՝ Եպիսկոպոսաց ցանկերուն մէջ, զոնէ մինչև ԺՌ. դար (Gelzer, Georg. Cypr., p. 13, Nr. 231; p. 66, Nr. 1367, եւ Անդ. Bayer. Akad. XXI, 1900, p. 553, Nr. 256 եւն) ամենեւ ինչ չափացուցաներ թէ քաղաքու այն ժամանակ ու տակած ին դպութիւն ունէր:

Որշափ որ կրնանք գատել հաղին երեսը մնացած տեսանելի աւերախներէն՝ միջնաբերդը կը գրաւէր լեռան տեսակ մը ցոռուկը, որ՝ արդի գիւղին արեւելակողմը՝ կը յառաջանայ գէպի ի դաշտ՝ երկու վտակներու միջեւ։ Այս գահավլէժ բարձունքին՝ որ այսօր անբնակ է, ամենով գագաթը ծածկուած է վլատակներով։ Եւ մեր այս տեղ եղած ժամանակ զի զացուց կատարած պեղումները՝ հարաւ-արեւելեան անկիւնը նոր երեւան հանած էին կարեւոր շնութիւն մը (Պատկ.)։ Ասի հաստաբեսու վեցանկիւնի աշտարակի մը խարիսխն էր, իր ուժ մետր լայնութեամբ։ Կանոնաւոր կարգածով որմերը շինուած էին չորեքչուսի վիմոքարերու քարաշարքերով՝ փոխն ի փոխն հարթ աղեւներու շարքերուն հետ, իւրաքանչիւրը բաժնուած կրազիւսի թանձր խաւով մը։ Զարիհակ անջը մը այս մարտկոցէն կը տանէր գէպի ի բլոցն բարձունքը, որուն եզերքին հետեւելով կ'ընթանար պարիսպը։ Յուստինիանոսի բազմաթիւ շինութեանց մէջ կը տեսնուին բազմանկիւնի աշտարակներ՝ որոնք յառաջական ցակած են, եւ ներքին բերդին հետ կապուած են՝ այս տեղուց մարտկոցին նման՝ փողանցքով մը<sup>1</sup>։

Հիւսիսակողմը՝ պատ մը այս միջնաբերդը կը բաժնէր ուղղակիւնի շրջապարապէ մը, որ շինուած էր այնպիսի գետնի մը վրայ՝ որ իրը Յ մետր կը խոնարհի կ'իջնայ գէպի ի արեւելը, սակայն այս հակումը յարդարուած էր գարաստաններ շինելով։ Արնանք հետեւել արտապին պատուարին որ այսօր արտերու հողերը վեր բռնելու կը ծառայէ, գրեթէ իրը 200 մետր երկոյնութեամբ արեւմտեան կողմը եւ 400 մետր՝ հիւսիսակին կողմը։ Ասի կաղմուած է՝ ինչպէս Յուստինիանու շինութեանց մեծագոյն մասին մէջ ալ, միջնագիծ պարապորմէ մը, որ կ'ընդհատուի ցոկուն չորեքիւսի աշտարակներով, որոնք կողմանկի կը կանդնէին։ Անկիւները պաշտպանուած էին աւելի զօրաւոր մարտկոցներով, եւ հիւսիսակողման մարտկոցը մասամբ մնացած է ցայսօր։ Մէջտեղը պատրիէն անցնող գոգածեւ ճամբայ մը կը ցուցընէ անտարակոյս այն տեղն՝ ուր հին գուռն էր։

Այս շրջապարապէն գուրս՝ երկրորդ գարատափ մ'ալ, որ վերէն վար 5 մետր ցած է, շրջապատուած է ուրիշ պարապով մը՝ առանց տեսանելի աշտարակներու։ Ամիկայ անտարակոյս այն յառաջապահ գիծն է (προτείχισμα, նախապարիսպ), որու մասին կը խօսի Պլուկոպիս։ Ասի հիւսիսային կողմը կ'ընթանայ վտակի մ'երկայիւնութեամբ, որ պարսպափոսին ջուր մատակարաբեւու։<sup>2</sup> Էր:

Որմերու ընդարձակ մասեր տակաւին պատշաճ բարձութեամբ կանցնած են, մանաւանդ գէպի ի արեւմտուաք (Պատկ.)։ Բայց կողոպտուած հառ զանոնք գրուագող արտաքին երեսներու քարերը։ Եւ այժմ մնացած է շեղջակուտակի մը

<sup>1</sup> Այսպէս Այն-էլ-Բորջ դղեկն մէջ յԱֆրիկէ (Diehl, l'Afrique byzantine, p. 219, fig. 50), տես վերը (Diehl, անդ, էջ 146).

<sup>2</sup> Այս վարը կամ խրամը (τάφρος) սովորական էր. չմինա, Diehl, անդ, էջ 146.

մանրաքարերու եւ աղիւսի բեկորներու, որոնք հաստատուն կերպով իրարու զանգուած են զօրաւոր շաղախով՝ մը։ Անկարելի է ըսել թէ ինչ նպատակի համար էին այն սոորաբաժնամունք, որոնք բանակատեղովն իներքն ակողմուած են միջնորմերով։ Միայն պեղումները կրնան լուսաւորել այս կետը։ Եւ այսօր մշակեալ գետնին խոսնած ամէն տեսուկ մնացորդներու բազմութենէն դատելով՝ կրնանք այսպիսի հնախօսական հետազոտութեանց շատ մեծ բարեյաջողութիւն մը նախագուշակել։

Ամէնէն էին յիշատակարանը, որ մասամբ պահուած է, անտարակիսյ ջմուռղն է, որուն չորս կանգուն կամարները՝ լեռներու վրայ կողմանածիր կանգնած՝ աշքի կը զարնեն, երբ գիւղին կը մօտենանք (Պատկ.)։ Հիւսիսէն գէպի ի հարաւ կու գայ, եւ պաշտօն ուներ քաղաքը բերելու այն ջրերը, որ Սատաղ-Զայի հովտին վերնակողմը ակնակալ եղած էին։ Հին ճարտարապետութենէն մնացածն է այժմ միայն խիպարի (քարալիցքի) խորդուրորդ զանգոււած մը՝ որ շատ դիմացկուն կրաղեւաով մը և ածուցուած է։ Եւ այս կրաղեւասի բաղադրութեան մէջ մեծ համեմատութեամբ մանրախիճ կայ, բայց առանց ծեծուած մանրած աղիւսներու խառնուրդի։ Այս կորիգը գրուագուղ երեսին կոփածոյ քարերը զրեթէ ամենգովին քակուած հանուած են ժամանակ գարու կիսուն՝ երգնկայ շինելու համար։ Սակայն եւ այնպէս ցայսօր գիմացած կեցած են կամարները, որոնց տրամագիծը հինգ մետրը կ'անցնի. Բայց այսու հետեւ արագ կործանման մը դատապարտուած են։ Տէլլը 1866ին եօթը կամարներ տեսած էր փոխանակ չորսի՝ զրոնք մենք կանգուն գտանք։<sup>1</sup>

Մենք Սատաղի խեղճ գիւղին մէջ, որ այժմ իրը 150 տուն է, չըրինք այնպիսի գիւտ մը՝ որ կարենար համեմատուիլ այն հոչակաւոր պղնձէ գլուուն հետ, որ այսօր թրիտանական թանդարանին մէջ է։ Հելլենական շընանին այն գեղեցիկ

<sup>1</sup> Taylor (ѣ Journal Geogr. Soc. 1868, p. 289) կը գրէ. «Գիւղն իրը մղոն մը գէպի ի հարաւ-արեւելը՝ կեցած են եօթը կամարներու մնացորդներ, որոնք կիսաբուրուակ շինուածք մը կը կազմեն, հաւանորէն բաղնիք մը» (։), իւրաքանչիրին հակադիր յենորմերով։ 11 քայլ հեռու առաջնէն։ Տօնկական կառավարութիւնը կը գործածէ հոսգաւուած հին կոփածոյ քարերը։ Երդնկայի կառավարուական շնորհը կառաւցանելու համարը։ Այս նկարագրութենէն կրնանք հետեւ ցընել թէ քրուղին աւելի մեծ կորպահի մը կազմեր այն ժամանակ քան թէ այսօր։ Գաղղիկ Courtois հիւսիսականը, որ Տէլլը ընկերացած էր, գժրախամարութ շատացած է հրատարակելով շատ համառօտ տեղեկագործութիւն մը՝ ի «Moniteur», 17 Գեկտ. 1866։ ։ Աւել Տուր-Նըփոր՝ որ Սատաղի անցած է, կը նշանակէ (Հար. Բ, էջ 422, տար. 1718)։ «Հովանին ձախ կողմը հին ջրմուղի մը մնացորդները բոլորածեւ կամարներովն»։ Տէլլը եւ Կուրտուուանց հովանին մասին կը խօսի, որոնց այցելաւ է զոդալիթի (Hogarth) հետ։<sup>2</sup>

<sup>2</sup> S. Reinach, Recueil de têtes antiques, pl. 139 էջ 108։ Հետեւան թուական ականական մասին հմանաւ Լեշատ ի «Revue critique», 1903, II, p. 88.

արուեստակերտը Սատաղա բերուած բլալու էր Փաքր Ասիս որեւէ մեհնէնէ մը: Բազմաթիւ հնութիւններ կան տակաւին՝ որոնք կը վկայեն անհետ եղած քաղաքին պերճութեան: Գիւղացի մը ցուցոց ի ինձի խցկան մը մէջ, ուր կը գիգէ իւր խոզկաղնոյ պաշարը: շատ յրարուեաս միւսին մը կաղմաւած ոլորազարդ երով եւ տաղաթազարդերով, որոնք բոլորովին արեւելեան երեւակայութեամբ մը մանուածապատուած են<sup>1</sup>. խճանկարի ուրիշ մնացորդներ ալ գործածուած են խրձիթի մը կրակետղը յատակելու: Տան մը մէջ ծամառող դիմակ մը (քարձր 0.10 մ) գործածուած է իրեւ աղբիւրի մը բերան. եւ ուրիշ խղիկներու պատերուն մէջ ագուցուած են չին խոյակներ. եւ գերեզմանոցը կը պարունակէր սեանց բազմութիւ բներու հատակատորներ: Արտի մը մէջ լըուած դեղնկեկ տաղաքարէ մէծ տախտակ մը խորաքանդակ մունէր, բայց գժեախտաբար շատ մաշած (Պատկ.): Կը ներկայացնէ թեւաւոր կնօշ մը վերնամասը, գէպ ի յառաջ հակած, որ կը յառաջանար ձախ բաղնիկը բարձրացնացած. ուստի անտարակյա Յաղթութիւն (Նիկէ) մը, որ արմաւենի մը (յաղթութեան բրաբիոն) բանած էր: Բերդապաղաքիս մէջ բազմաթիւ եղած բլալու են Յաղթութեան մէջ ցուցւոյ պաշտամանէրը:

Գիւղացիները գնելու առաջարկեցին մեզի բազմաթիւ հասմէական ու բիւղանդական դրամներ. բայց մինչեւ սյուր հաւաքուած արձանագրութեանց թիւը բաւական սահմանափակ է (թ. 384 եւն): Սակայն նշանաւոր կէտ մը կայ, որ այս սակաւաթիւ շարբիս քննութենէն երեւան կու գայ. այսինքն թէ ամէն հնագոյն յիշատակարանի լատիններէն են: Յունական բնագիրները քրիստոնէական են, եւ Յունակինանոսի ժամանակէն կէն կանուխ չեն երեւար: Վերեւայ թէ Սատաղա՝ որ կազմուած ու զարգացած էր հասմէական բանակատեղոյ մը շուրջ, մնացած էր՝ չին կայսրութեան ամբողջ տեւողութեան ժամանակ՝ էաւապէս լատին քաղաքակրթութեամբ քաղաք մը: Շատ նկարագրական է կնօշ մը չափական տապանագիրը (արձ. թ. 389). որ կը յիշեցնէ թէ ինքը Հռոմ ծնած՝ ասպնջական բնակութիւն մը գտած էր Հայաստանի այս երկրին մէջ, ուր մեռած է: Արձանագիրը կ'ըսէ:

Roma mihi tellus, genus inde, sed hospita sedes (այսինքն՝ Հռոմ՝ բնաշխարհ. անկէ սերունդ, բայց հոս՝ հիւրընկալու բնականիստու):

§ 33. Սատաղէ յրացիզոն (Քարտէս ի Զ): — Սատաղա Տրապիզոնի հետ կապուած է զենուորական ճամբով մը, որ՝ գոնէ իւր վերջին մասին մէջ՝ ամբողջովին կ'ընթանար արդի խճուղոյն ուղղեցնով<sup>2</sup>, որովհետեւ Զեգանայ (Զղանայ) կայա-

նին անունը՝ զօր կը յիշէ Անտանինեայ Ուղեգրութիւնը<sup>1</sup>, ցայսօր մնացած է առանց այլափոխութեան:

Սատաղէ գէպ ի հիւսիս կը հստի վտակ մը՝ Սատաղ-Չայ, որուն ընթացքն ի վար կ'իջնանք մէկ ժաման չափ: Կիլչէ չհասած՝ կը ծափ գէպ ի արեւմութք եւ կ'երթայ կը թափուի Ակլիդ-Իրմակի մէջ. եւ ճամբան կը թողու նոյնը եւ կը սկսի ելել անոր օժանդակներուն մէկուն ափն ի վեր: Կիլչէ գիւղէն քառասուն վայրկեան անդին բարձունքի մը վըայ աւերակաց շեղջակոյա մը, ուր կոփածոյ քարերը խառնիխուռան թափուած են խեցագործութեան մնացորդներու հետ, կը ցուցընեն տակաւին անհետացած շինութեան մը տեղը, որուն յատակագիծը չի կրնար որոշուիլ: Մեր առաջնորդն ըստ մեղի թէ Սատաղէ մէկ ժամ հեռու՝ Զեգուիան (Zégonián) գիւղին մօտը՝ խոնտերէ-է (Խանաձոր) կոչուած տեղ մը իւր անունն առած է ուրիշ իջեւանէ մը՝ “Էւէ-Ի-Ի-ոն” (հին իջեւան), որուն պատերը տակաւին կանգուն կեցած ըլլան: Ասոնք սոտոգիւ սելլուկեան կամ օսմանեան կ սրաւանատանց փլատակներն են: Ստոյդէ անշուշտ թէ կարնէ գէպ ի Եւգուիա գայող կարաւանի ճամբար մը Սատաղէ կ'անցնէր<sup>3</sup>: Սակայն այս սերած շինութիւններէս մէկ ժամ անդին մեր բրած մէկ գիւտն ասոնց ուրիշ նկարագիր մը՝ ընծանագիրը կրնայ առաջնորդներ:

Հեղեղատ մը վեր ելելով՝ շուտով հասանք գագաթնագիծը, ուր գէպ ի աջ կողմը նշանը եցինք սարակ մը՝ գլուխը բարձր աւերակներով, որոնք խոռուած են, եւ հետուէն աչքը կը դրաւեն (Պատկ.): Ասոնք՝ այժմ կիսակործան՝ զանգուածը սոտուարայազը եղած ըլլալու էր: Երբեմն ուղանկիւնի շինուածք մըն էր՝ իբր 1 մետր երկայն եւ 6 մետր լայն: Որմերը՝ սրոնք 1½ մետր թանձրութիւն ունին, շինուած են անկոփ կամ գէշ քառակուսի տաշած որմագրերով. աւելի խոշոր են՝ գրանիք պինդ կը պահէ առատ շաղախ մը: Բուլլրուիքն ալ շինութեանց հետքեր կը տեսնուին՝ այժմ մինչեւ հողին երեսը հարթայատակ եղած. եւ կը տեսնուին նոյն իսկ բոլորածեւ պատի մը հետքերը՝ որ բլայն գագաթը կը շվապատէր: Արդ այս աշտարակը՝ որ այժմ տակաւին իբր տասն մետր բարձրութիւն ունի (Պատկ.), ապահովապէս դիտանոց մըն էր՝ որ կարող էր յարձակման մը գիւմագրել: Այս գագաթէն տեսարանն անարդ կ'մինչեւ նէլիկդ-Իրմակի հովիտը, որուն վըայ կրնայ հսկուիլ մինչեւ շատ հեռան: Թէ արգեօք նր ժամանակաշրջանէն է արդի շինուածքը որ միայն չափաւոր ամբութիւն մ'ունի, ըսել չենք կրնար: Կոյն իսկ ժե գարուն՝ Տրապիզոնի Կոմինեանց ժամանակ՝ Գոյլ գետոյ հովիտը ուազմագիտական կարեւորութիւն ունենալու էր: Այս զեկակս անտարակյա շատ անդամ կործանուած եւ

<sup>1</sup> Ուղեգր. Անտ. § 216, 6:

<sup>2</sup> Ասոր հետեւած է Տուրինֆոր՝ Voyages, t. II (1717), p. 420 ff. Հմման. Morier, Voyage en Perse (ՊՊ. թարգմանութիւնը), 1813, t. II, p. 117.

<sup>3</sup> Հաւանօրէն նոյն խճանկարն է՝ որ Տէլլար լաւագոյն վեճակի մէջ տեսած էր եւ զօր կը հստակէ (էջ 288)

<sup>4</sup> 2 Մեր անցած ժամանակ կ'աշխատակին առատելու անյօն՝ Սատաղայի եւ քեսուի միջնու: Մերկ անցերու գիրքը ճշգրիտ ծրագրած ենք մինչեւ քեսու: Անէ անդին մեր քարաւեսը միայն ընդհանուր ուղղութիւնը կը ցուցընէ:

գարձեալ վերաշինուած է. որովհետեւ դիբը  
միշտ իւր առաւելութիւններն ուներ: Թերեւս  
Յուստինիանու այս երկրիս մէջ շինած բերդերէն  
մին 1 այս տեղը կանգնած էր. եւ թերեւս անեկէ  
յառաջ ալ հսկեական զօրագունդ մը հսս սահ-  
մանագլուխ իր կրպահաներ:

Բլրաշտատ զառիվայրի մը երկարաձիգ ելեւ էլ-ներու վրայէն իջանք դարձեալ դէպ ի Գայլ զետ զսր հոս իւր աղբերական մօս վերագտանք՝ տառ նուերկու օր յառաջ զինքր Գարսանիսարէ վար թողլէն ետքը. Ա-ս-ջ-ո-ր (Aoudjus) եւ Ք-օ-ւ-է-ի մէջտեղ հովիտն իբր մէկ մզն լայնութիւն ունի, եւ այս բերրի սկահող գետնին վրայ լիառատ հունձքեր կը հանին ամէն տեղ՝ ուր միայն չեն գանց աղած սերմանել.

Քեօսէ շխնուած է կրծի մը բերանը, ուսկից  
կ'անցնի Գայլ գետոյ մէկ օժանդակը՝ որ հիւսիս  
արեւմտքէն կու զայ, Գերեզմանոցին մէջ՝ որ զիւ-  
զին վըա տիրող բլույ մը վըան է, ցուցուցին ինձի  
կանգուն քարդ մը (Սէէլէկ Խաչը): Կրտքարայինն  
սիւն մըն է, զոր ջուրը սպաւնդի նման ծակծկած է,  
եւ ապահովապէս հին մզնաքար մըն էր, բայց  
արձանագրութիւնը կամ հողի ները եւ թա-  
զուած էր եւ կամ չէր փորագրուած՝ այլ միայն  
նկարուած:

Պատուարին է զիտնալ թէ արդեօք՝ ինչպէս  
սովորաբար կ'ընդունուի, հոգումէական ճամբան  
Քէսոսէէ անդին Գայլ գետայ հովիթն ի վեր կ'ելլէր՝  
յետոյ Ակամսիսի հովիթը անցնելու համար<sup>2</sup>, եւ  
վերջապէս նորէն գտանալու Հիւսիս-արեւմտեան  
ուղղութեամբ՝ դէպի ի թուքքեկ ու Արդասա: Ան-  
կարելի չէ որ Ճամբան՝ փոխանակ այսպէս խոտորուն  
շրջան մ'<sup>3</sup> ընելու՝ կ'երթ ար Սատաղ-Զայի հետեւ-  
լով մինչեւ անոր գետափառնունքը կէլիդդ-Իրմակի  
հետ, յետոյ՝ արդի խճուզոյն պէս՝ վեր կ'ելլէր  
Քէսոսէի կրծէն, եւ թէ այս գիւղը թերեւս գրաւէ  
Հին Գումանայի տեղը<sup>4</sup>: Բայց Հին Ճամբուն որեւէ  
հետք մը գտնուած չէ՝ որչափ գիտենք՝ այս լիւս  
ներուս մէջ, այնպէս որ յիշտակուած կայաններուն  
գիրքերն ըստ անստույգ կը մնան: Պեւտինդերեան  
Տախտակը՝ Գոյանայէ ետքը կու տայ շաբը

2 Սպավաբար Domana կպահե կը նոյնացուի Տօմնա  
(Tomna) աեղոյն հետո Բայց այն ասեն ընդունելու է թէ  
թէ երբ Քիպական են թէ պետական գերեկան Տախտակին եւ  
թէ Աւշգորութեան մէջ՝ Խրիստոս աւ Հեռաւորութիւնը  
կը գնեն XVIII մզոն, իսկ Քեօսսէ արդէն իւր 20 քիլոմետր  
չեան է Սատաղէ:

8 Φιλόποιτ. β. 6. 20. — Π. ηβέρ. Βιβλ. 217, 3. —  
φιλετικήν. Θεων. — Παπ. εἰδώλων Βιβλιοργίας πρ., τξ 74, 15  
(Ερμ. Parthey). — Ιωά Notit. Dignit. Or. XXXVIII  
Τιμωνάνωρθ Ταζέκην (castellum) ἀλλά οὐτε αἰγάλην αναπε-  
ξιδετερο, μὲν (equites sagittarii). — Κυριερρή ή τοι φερ-  
ύει φαραεύην μέσον (Ιδερρή Καρρήν) ενημεταναδε τοι αγραπ-  
πον θεοντο τοι Τιμωνάνων οὐτε ιαγώνια προσετέλετο ζετοι

մանուններ՝ որոնք բալրութին տարբեր են Աւղեագութեան տուածներէն. եւ իւր նշանակած ձամբան ծով հասած պիտի ըլլայ՝ ուազմական ուղիէն տարբեր գծով մը: Այսօր ալ Պարսկաստանի կարաւանները յաճախ Տրավիդոն կը հասնին Տաճկական խճուղիէն տարբեր հովիտներէ անցնելով:

Այս խճուղին՝ որ նորերս աւարտած է մեծամեծ զժուարութեամբք, թերեւս լաւագոյն շինուածն է այն ամէնէն՝ որն անցմէ անցանք ամբողջ Փաքր Ասիս մէջ: Քէսօէէ ետքը կ'ելլէ կապանէ մը վեր, որ պատուած է ծիրանաքարի (պորֆիւրի) եւ սեւ հատաքարի (կրանիտ) բարձր քառամայուերով, եւ որոնց ժայռորմերը յաճախ ստիպուած էր կտրել, եւ հաստատուն քրտաշէն կամուրջներով կ'անցնի այն գետակներուն վրայէն՝ որոնք բարձունքներէն դաշավէժ կը թափին: Երկու ժամ ետքը հասանք ստիկանաց (լողինէ) պահականոց մը, որոնք լեռնանցքին ապահովութեան կը հսկեն. եւ անկէ ետքը՝ կտրելով անտառներու միջէն՝ անցանք քէսօէ-Տաղի լեռնագլուխք. եւ միւս զառիվայրին վրայ՝ կրկին հասանք պողոսային, որ ստիպուած է երկար մանուածապատներով իջնալ սաստիկ զարիթափ ստրաւանդին վրայէն: Ասկէ ետքը լեռն կողին հառչած՝ կը հետեւի դարավիներու մէջ շատ խորունկէն հոսող ուղիսի մ'ընթացքին մինչեւ Գերէէվ (Georekly)՝ որ տեղը այս ուղիսը կը խառնուի աւելի մեծ գետակի մը հետ: Կիրճը կը լայնանայ եւ քանի մը մշակեալ դաշտեր կը տեսնուին սաղին անդին: Անցնելով Պիլահմետ (Pilachmet) գիւղը՝ որ իջեւան (խան) մ'ունի, կը համանիք Քարսիստէսի (Խարշուտ-Իրմակի): Հովիտը եւ կարնոյ խճուղին՝ թեքեէէ կէս մղոն յոտաջ: Եթէ քէսօէ՝ Դամաւակ, այն ատեն Սետիս (Sedissa) կայանը՝ զոր Ուղեգրութիւնը<sup>2</sup> Դամանայէ ՀԿՎ մղոն հեռու կը դնէ, անհրաժեշտաբար գտնուելու էր թեքեէէ շրջակայքն. եւ որովհետեւ Սեղիսսա Պատոսսի սահմանագլխուն վրան էր՝ կրնայ ասկէ հետեւցուիլ թէ նոյն սահմանագլուխը կը նշանակուէր Քարսիստէսի (Խարշուտի) վերին ընթացքովը: Գիւղը՝ որ գետոյն վրայ տիրող ապառաժեալ հրուանդանի մը վրայ խռնուած է, հեռուէն ժայռեւոր բարձր բերդի մը կը նմանի: Այս դրից հին ժամանակի կարեւորութիւնը կը ցուցընեն՝ հին գամբան մը ձամբուն եղեցքը, եւ միւս ափին վրայ՝ աշտարակի մ'աւերափները, որ կ'իշեսէր կրծին բերանին վրայ: ուր կը մտնէ հոս խարշուտ:

Մենք գետպյն նեղ հովիտը բռնեցինք աջ  
ամիեն երթալով։ Ժամէ մ'ետքը՝ կ'անցնինք Սուրբ  
դիւղին աներուն դիմացէն, որոնք Հակադիր սեպա-  
փին երկայնքը սփռուած են պարտէղներու մէջ։  
Քիչ մ'ետքը ձախակողմի բարձունքին վրայ կը  
նշարենք Քո-Դուռը՝ “խաչազրիւրեայ”, (stavro-  
pégiaque) մենաստանին ճերմակ գմբեթը, որուն  
Համար կ'ըսեն թէ Կոմմենեանց տուած ոսկեկինք

<sup>1</sup> Առևմբայի կամ Քոլավուսաղի վրայեն. Հմտ.

<sup>2</sup> Πλ. η<sup>τ</sup>ρηρ. § 217, 2 λε γρ<sup>τ</sup> Sedissa fi(nes) Ponti (Οὐτηριων, αυτο<sup>τ</sup>ιδιων λε γρ<sup>τ</sup> φονησαντι);

Հրավարատակներ ունիւթյան մասին մօտենալու՝  
կը մտնենք յունաբնակ հողը:

Կէս ժամ աւելի ետքր՝ գեղեցիկ մրգաստան-ներ, տանձիներով ու խնձորիներով լի, եւ հազարատեսիլ ամարա՞սցները կը ցոյցընեն՝թէ մօտեցած ենք Գլ-մ-շ-շ-ի-նէի կամ “Արծաթաքաղաքին” (Ապշշրջուուլէց): Իւր երբեմն հռչակաւոր բովերն որոնցմէ առած է անսանը, դազրած են շահագործուելէ<sup>2</sup>: Եւ զալթականութեամբ նուազած է ազգաբնակչութիւնը, որ այլեւս յունական մեծամասնութիւն մը չի կազմեր<sup>3</sup>: Բայց որչափ ալ անկած ըլլայ՝ տակաւին տաճկական գաւառապետի մը (Յունաստանի): Նիստն է եւ խաղտեաց արքեպիսկոպոսին աթոռը, որուն իրաւասութեան ներքեւն է ամբողջ մետաղաբեր երկիրը: Բայց այս (յունական) եպիսկոպոսական աթոռը նոր հաստատութիւն մընէ, եւ մընթագարու որեւէ ցանկի մը մէջ չի տեսնուիր: Եւ թէպէտ եւ հինք Պանտոսի լեռներուն արծաթախառն կապարը կը ցտէին՝ կ'երեւայ թէ չէին ձանչնար տակաւին Գիւմիշ-խանէի հանախաւերը<sup>4</sup>:

Քաղաքը Խարշուտէ իբր կէս ժամ հեռու  
արտաքյ կարգի գեղանկարչական դիմք մը կը  
գրաւէ (Պատկ.): Տեսակ մը հսկայատարած կոնքա-  
ձևէի խորքն ապաստանած է, զոր կը կտրէ ջրվէժ-  
ներով թափուող գետակ մը: Քանի մը տներ խիտ  
առ խիտ կուտաւած են ջրոյն ափը, ուրիշները՝  
սանդղաձեւ կ'ելլեն գահաւէժ զառիկողներուն  
վրայ՝ ծիծռանց բայներու նման լերտն գերբուկ-  
ներուն կուռած կառչած: Սանդղելքներն ու փոռ  
զայիկներն առ ի շեղ կամ ծամածուռ կ'երթան  
գժուարելանելի գարուվերին վրայ: Ամէն տեղ՝ ուր  
բուռ մը հօղ պահել կարելի եղած է՝ գարատափի  
մը վրայ պարտիզեկ մը կը գալարանայ: Աերեւը կը  
բարձրանայ հրարխային մժագոյն ժայռերու ամ-  
փիթար մը, որոնք հսկայական օդեղէն դղեակ-  
ներու կը նմանին: Ասոնց միոյն գլուխը կանգնած  
աւերակ աշտարակ մը ողորմելի բան մը կ'երեւաց  
անոնց ահագին մարտկոցներուն քովը:

Գիւմիւշխանէի շըլակսյքը յունական - հռոմեական շըլանէն որեւէ յիշատակարան մը չկրցան մեղի մատնանիշ ընել: Պարխարի անտառները թաքսուոց էին աւարտուեր ցեղերուն Տիբարենացւոց, Խաղտեաց, Ծանաց (Ծանաբը) եւ Կողդիսացւոց,

<sup>1</sup> Ήμέωρον ζεύσιαν. φιλοφράγοντος επι-κεραυνίου την περιοδον της Βυζαντινής ιστορίας. „Byz. Zeitschr.“ 1905, p. 38<sup>o</sup>.

2 Այս ճարտարագործութեան ժք դարձն սկսեալ  
անկածութեան մասին հմտութեան պահանջմանը՝ անդ, ժքը էջ 832<sup>1</sup>  
էրը Համբաւուն կ'անցներ (1836)՝ մէկ բով մը մայսն բաց էր.  
Խւր սովորական ծչզրառութեամբ կը նկարագրէ շահագործ-  
ման համար գործածուած եղանակները (անդ, Ա. 234 էան).  
Հմտութեան պինէ, Աս. ՏՃԿ., Ա. 127<sup>1</sup>

3 ԱԵՂԸ ԸՐԻՆ ՃԵԿ աԵԳԻ ՈՒ ՀԻՆԳԻ ՀԱՐԲԻՐ ՄՆԵՐՈՒՆ ԱՀ  
ՅՈՒՆՔ Այժմ միայն Հարբիր յիսուն առւն են. բայց վեց  
եկեղեցի մասցած է իրենց :

¶ Ημεραρχίη, Ή, 2, § 39. ήβ, 3, § 19. ζεύσιον.  
Blümmer, Technologie, IV, p. 31ff.; Th. Reinach,  
Mithridate Eupator, p. 231, n. 3. — Ερδαθέτικη παναρρ  
γων αποτελείται κατά τις φυσικές θεώρεις στην περιοχή της Αράγειας.  
— Ή, εβηθή φαντάζεται η οντότητα της περιοχής της Αράγειας.  
— Ή, ανητ., Ή, 6η 18:

Գիւմիւշխանէւ մինչեւ Տրապիդոն գայող  
ճամբան հանրածանօթ է: Օսմաննեան պետութեան  
ամէնէն բանուկ ճամբաններէն մին է: Անդադար  
կ'երթեւ եկեն կարուաններ՝ որոնք ծովեղերը կը  
բերեն Պարսկաստանի գորգերն եւ ուրիշ ապրանքները.  
Եւ բազմաթիւ ուղեւորներ անցած են ասկէ  
ու նկարագրած է: Ուստի ակտը մը չունինք մեր  
վերջին օթեւաններուն մանրամասնութիւնները  
նշանակելու: Եթէ գիտնական տեղեկագրութեան  
մը տեղ՝ բաղձայինք Տաճկաստանի գեղանկարչա-  
կան ուղեգրութիւն մը գրել, թերեւս որեւէ աշ-  
խարհաբաժին մ'ասկէ աւելի արժանի չըլլար՝ եր-  
կարօրէն յամելու (Պտկ. ճամբ., գէպ ի Արդասա):  
Հոս բնութիւնը կարծես աւելի իւր հակասու-  
թեամբք զարմացընել կ'ուզէ: Նախ կան այն հյոյա-  
կերպ կապանները, ուսկից Խարշուտ իրեն անցք  
մը փորած է լեռներու խառնակցյտին մէջ, առա-  
պարին կրճերու շարք մը՝ ուր մարդ միայն ժայռ կը  
տեսնէ ու ջուր. բայց ջուրը՝ միշտ կենդանի ու շար-  
ժուն, եւ ժայռերն ուղղաբերձ ու ցնորակերպ որ-  
մածեւերու հերձատուած եւ բազմագոյն երփնե-  
րանգներով գունաւորուած (Պտկ.): Յետոյ կու-  
գայ Արդասա, անտարակոյս բիւզանդական Արդասան,

1. Սարբարն, ՓԲ, 3, § 18: **Տեսնելու և Ալիխանոսի**  
(Ըրջանաւ, 11:[15]) եւ Պրոկոպիոսի (Ըն. Գ, 6) Սանաց  
կամ Ծանաց (Ծանաբը) մասին ըստածները. Հմմտ. Ռայխախ,  
Միհրդ. Եւպատոր, Էջ 235 եւն:

<sup>2</sup> Ասիանոս, «Ճակատամարտովթի նո (Հերթակէց, Ենդ-  
դէմ «Ալանացն»), գլ. 7:

Յ Ա Խ Ն Հ Ե Ա պ օ ր ս լ ե ա ն ե ր ու ւ մ է կ ա ր ձ ա ն ա զ բ ո ւ թ ի ւ ն չ է գ ա ն ու ա ծ ե ւ ո չ հ ա տ մ ը ր բ ա յ ց մ ե զ ի լ ս փ ի թ է ս գ ր ու ա ծ ք ա ր ո ց մ ը ր կ ա յ գ ո ն ն ա կ ա վ կ ա մ ը կ ո ր մ ա կ ա կ ա վ Ա մ ա շ ա լ է ս ե ղ ն ի Տ օ ր ու լ (Toroul). բ ա յ ց չ ի ր ց ա ն ի պ ա յ ս ը ս ո ւ ա ծ ի ն Շ պ ո ւ թ ի ւ լ գ ե ր ս ա ս ո ւ գ ե լ :

\* Wilson, Handbook, p. 202 ff. Yorke, *անդ:*  
 Ա բըլին Կարպագութիւնը Հայ անօրէն Լինչ գրածն  
 L y n e h, Armenia, Travels and Studies, t. II, p. 240 ff.

3 Щ. І. юнітнагої та апаративної відповідь, опрізводячої відреакції або Yorkeh, анат., № 462: — Півострові відхилені апаративної відповіді розрізняються від північної апаративної відповіді.

եւ իւր միջնադարու դղեկին աւերակները, կանգնած  
ծիրանի քարաժայրին մէկ ժանեւորին վրայ՝ որ  
մահկաձեւ կը շրջադատէ փրփրահսո գետը. յետոյ  
անվերջ վերելք մը երաշտին դարիվերի մը վրայէն՝  
խարցուտի հեռաւտեսիլով, որ ցնորեցոց ցիշ խարու-  
թեան մը մէջ՝ գէպ ի Տիրեբոլի կը սահի. բայց  
բարձունքէն այնպէս մը կ'երեւայ իբր թէ վեր  
կ'ելլէ գէպ ի իւր ախնազբիւրը՝ ապաւերկ ու չոր-  
բայց երփներանդ վաս գոյներով դարդ արտած  
լեռներու խառնամառնութեան մէջ (Պահ.).

Աերջապէս կը համինիք Զիկուռ (Զիշան),  
որուն անունը հնութենէն ի վեր անփոփոխ մնաւ-  
ցած է: Ասի այժմ՝ ողորմելի իջեւաններու (իւն)՝  
հաւաքատեղի մը միայն է (Պատկ). բայց իւր առեւ-  
տրական ու ուղղմական հին կարեւորութեան վկայ  
են տակաւին կարաւանատուն մը եւ բերդի մ'ըն-  
դարձակ աւերակիները: Առաջնէն՝ տակաւին կը  
տեսնուին ութ կամարակալներ՝ իրարմէ օ մետր  
հեռու, որոնք հարթ աղիւսներով շինուած ընդար-  
ձակ սրահի մը կամարները վեր կը բռնէին: Զի-  
գանայի կամրջին քարերուն մեծագոյն մասն առ-  
նուած են այս մեծածաւալ շինուածքէն: Քիչ  
մ'աւելի խոնարհակողմը՝ կը գտնուի գղեկարերոցը  
քարաժայուի մը գլուխը: Աը մնան տակաւին բոլորշի  
աշտարակի մը հիմերը լեռնագլխուն ծայրը, որուն  
հետեւելով կը բոլորէր շրջապատ պարիսպն ալ:  
Ստորոտը՝ կը բղեսի երկաթախտուն ակնազիւր մը:

Քսենոփոնի օրերէն վեր ասկէ կ'անցնուի  
2000 մետք բարձրութեան մէջ՝ այն հզօր լեռնա-  
զանգուածը, որ Տըապիզոննը կիսաբոլորակաձեւ կը  
շրջապատէ ու կը պատուապարէ: Զիւնապատա կատար-  
ներու մերձաւոր լեռնացքս անցնելէն անմիջապէս  
ետքը՝ Խարչուատի հովտին վայրենի ամիութեան կը  
յաջորդէ յանկարծ՝ լերան միւս երեսին զարի վայրին  
վրայ՝ ուռածալից բուսականութիւն մը, որ կը փթթի  
ծովային մժնուորդի մը խոնաւ եղկութեան մէջ:  
Ոփիներու ու եղեւիներու ժանձրախիտ բարձրա-  
մայրի անտառներու մէջ, ապնիւ պատերու գորգի  
մը մէջտեղ, ամէն կողմէ կը ծաղկին շքեղափառ  
մբտավարդեր (վարդածառեր) եւ սաստիկ անու-  
շաբայր գեղին լեռնավարդեր (Պատկ.): Անտառներու  
գալարագեղութիւնը, զօրերու վճիւ յստակու-  
թիւնը, ապառաժուտ լեռնազլուխներու յան-  
դշնաձեւ գծերը, ինչպէս նաև գեղատեսիլ զիւղեր,  
եկեղեցիներ ու մատուռներ՝ ցանուցիր սփռուած  
բլուրներու վրայ, այս ամէնին Ալպեանց մէկ գաւառը

тика) *дѣлъ* *կը յեշուի իբրեւ կախուած սէկուլարիսյ միջուկն*  
որ կերպասն փօխագոռուած էր (*չմմ.* Parthey, Hieroc.  
syned., Not. III, 225; X, 346; XIII, 206). — Թրդական  
չի զարդարած՝ Արդասա անուան հնու կը կրէ սաեւ ՏՐԴԱԼ  
(Toroul) յօրջօրջանքը, որ բուն գաւառին անունն է: — Ար-  
դասա Խաղաղաց բանակաթեմն վեց ամուներէն մին պատ-  
է. *չմմ.* Galloz. С. 107.

<sup>1</sup> Οὐκέτηρ. Πλ. § 216, 6; Notit. Dignit., Or. XXXVIII, 37 ἡ οὐσιώνητε<sup>1</sup> Cohors secunda Valentiana Ziganne (Ζιγάννης θεοπότερος οὐαληνθετικός, ή Θεοφύλακας): Οὐαληνθετή (Ζυγάρεος) οὐαληνθετουσα μητρία ιθετούση ή Notitiae, I, 468; VII, 238; VIII, 517; IX, 428, Σμρν. Parthey. Σδειλιαν. Gelzer, Georg. Cypr., 467: ὁ τῆς Ζιγαρέων Θεοφύλακας πατέρας:

կործել կու տար, — եթէ օտարոտի ձեւով նախ-  
նական սայլակառքեր, ուղաբեռու երկարաձիգ տու-  
ղաններ՝ որոնք իրենց առաջնորդող յաւանաւ  
կին ետեւէն շարուած կ'երթան, պյու ամէնն ալ  
չըիշեցընէր թէ հոս Վրեւելքի գրանց միզն վրայ  
կը գտնուինք:

Խառնապատասխանէ Աղեղրութեան Ad Vice-simum կայանինչ, կը համի Դէյիրման-Սուի (Տէյիրմէն, հին Պիքսիտէս) գետախառնունքը Միքամանա-Սուի հետ։ Ճամբան այսուհետեւ առանց արդելքի է. եւ բնազդապէս կ'երագէինք մեր ընթացքը՝ որշափ Տրապիդոնի կը մօտենայինք. եւ քառամբակ արշաւելով էր որ ելանք այն աւազաբլուրն՝ որ ծովափը կը պատէ։ Աղեւոր մը չէ եղած որ այս ծովեղոն իջած ատեն՝ իւր մէջ ալ լսած ըլլայ Բիւրուն ի տես ծովուն արձակած յնձալից աղաղակին արձագանգը։

§ 34. Ճրապիզոնն: — Տրապիզոնի հին յոյն դաշտականութենէն մնացած է միայն “Սեղանը” (յն, Տրապեզա), որմէ է քաղաքին անունը. այսինքն՝ քարտաժայուերու զանգսւած մը միահարթ եղած գագաթով՝ շրջապատուած խորխորածներով, որոնց վրայէն կամուրջներով կ'անցնուի: Ասի այժմ տաճկական հին քաղաքամասն է, պատուած փեռեկոտուն ու խարիսուլ պարիսպներով (Պակ.), որոնց ժանեւորքն ու կեռիքները թանձրախիտ բուօսականութեան մը միջն դուրս կը ցցուին. եւ իւր գեղանկարչական տեղո՞ն՝ ինչպէս նաև իւր յիշատակարանքն յաճախ նկարագրուած են<sup>2</sup>: Տրապիզոնիւր հնաբանական հոչչակը պարտական է գլխաւորաբար բիշպանի ական գեղեցիկ եկեղեցիներուն, որոնց մասրամասն ուսումնակարութիւն մը նուիրած էր Պր. Միլէ<sup>3</sup> մեր ճամբորգութենէն քիչ մը յառաջ<sup>3</sup>. որով անոնց մասին հոս նորէն խօսելու պէտք մը չի մնար: Մենք աւելի փոյթ տարինք հնագոյն շրջանի հնութիւնները հետախուզելու, որոնք շատ սակաւաթիւ են, թէպէտ եւ քաղաքը հոսուեական պետութեան ժամանակ անժխտելի բարդաւաճառ ունեցած էր:

Տրապիդոն՝ նախնաբար պարզ լաճառ առեղիք  
մը, ուր Սինովի գաղթականները ներքնաշխարհին  
վայրենի ազգերուն հետ առեւտուր կ'ընէին. կա-  
մաց կամաց առեւտրական ծաղկեալ հրապարակ  
մ'եղան, որ Զաքարէն սիսկա ուշամբ առ Եղանա-

1. Զեկվողիկ ճիշդ 20 հառմէսական մղոն հեռու է  
Ցըտալիքոնեւ, որ թիւը կու առյ Աւշեգրութիւնը՝ § 166, 4:  
— Պէտքին ամիս գետեան Ցախտակալը միեւնոյն հեռաւորութեան  
մէջ կ'ուն Magnanap աեցզ, բայց ինչպէս արգեւն ըսթիք  
(տես Վերը՝ Բ, § 33), այս ու զին թիւիքու ուրիշ հօգուեց-  
ւութիւնը:

2. Ալիսաներ, անդ, Էջ 852 եղ. Համբլուրն, Ա, էջ 159:  
 242. Fallmerayer, Fragmente aus dem Orient (1845),  
 I, p. 39 ff. Եւ ուրիշներ - Որչափ մեզի Ֆանով է՝ ամենանոր  
 և կարագրութիւնն է Վիշնու' Lyne h, Armenia, I, 1901,  
 p. 8 ff. որ քաղաքին եւ ամրաւթեանց նոր յատակագիծ մը  
 կը դնէ եւ իը յաւ ելու գեղեցիկ մատենապահութեակ մը:

<sup>2</sup> Millet, Les monastères et les églises de Tré-bizonde (ib Bull. Corr. hell. XIX, 1893, p. 419-459). Cf. Strzygowski, Les chapiteaux de Sté Sophie de Tré-bizonde (ib. p. 517 ff.). <sup>3</sup> *ib* <sup>4</sup> Kleinasien, p. 153 ff., 175.

նէր<sup>1:</sup> Որչափ ալ “փակուած էր ընդարձակ լիռա-նով<sup>2:</sup>, նպաստաւոր էր իւր դիբը՝ Սեւ Ծովուափին արեւելեան ծայրին վրայ<sup>3:</sup>։ Սակայն Սարա-բանի ժամանակ տակաւին շափաւոր կարեւորութեամբ նաւահանգիստ մըն էր, որ Ամփասի հետ համեմատուիլ կարենալէն շատ հեռու էր բար-բարոսիկ բրատութեամբ մը կը զրուէր հօն յունա-րէնը եւ քարերը կը քանդակուէին<sup>4:</sup>։ Իւր մեծա-քայլ զարդացումը կը սիսի այն օքն, երբ Հռո-մայեցի իրենց աշխարհակալութիւնքը տարածեցին մինչեւ Հայաստան։ եւ Սատաղայի զիւուրա-կան ճամբան շինելով՝ այսպէս բսելու համար՝ ծակեցին այն պարիսպը, որ քաղաքս կ'արդ եւ վա-կէր, եւ թափանցման դիրին ճամբայ մը բացին դէպ ի Եփրատայ հովիան ու Փոքուն-Ասիս սարա-հարթը։ Պողեմնիումի եւ Փասիսի միջեւ ուրիշ որեւէ ճամբայ մը ծովեղերեայ երկայն լիւնաշղթան չէր կարեր անցներ։ Արդէն Տրապիզոնէ կը համբա-րակուէր Կորբուզոնի բանակը Հայաստանի արշաւա-նաց ժամանակ 62ին թ. Ք. 5, եւ այնու հետեւ ծո-վային այս խարիսխը գործածելով էր որ Կապա-դովիս լիգէսնները շարունակեցին պաշարապէնդ ըլլալ եւ սպառապիսուիլ։ Նշանակելի կէտ մըն է որ բիւզանդական շրջանէն կանուխ եղող սակաւա-թիւ արձանագրութիւններն՝ որոնք ընդհանրապէս գտնուած են Տրապիզոնի մէջ, բայց առապէս լա-տիներէն լեզուաւ են ու զինուրական (արձ. Թ. 415 եւն)։

Տեղոյս ռազմագիտական արժէքը պատ-ճառ եղաւ որ հռոմէական պետութեան հետ միա-ցուելէն անմիջապէս ետքն՝ ընտրուեցաւ իր հան-գրուան նաւահանգիստ Պոնտական նաւատորմին (cassis Pontica)<sup>5:</sup>։ եւ Ադրիանոս՝ որ քննական սյցելութեան եկաւ հու 124ին, բարւոքեց անոր յարդարանքները, անտարակցոյս ամբարտակով մը փակեց նաւակայքն՝ որ յառաջ անմատչելի էր փոթորկալից օդերուն<sup>6:</sup>։ Երախտագէտ քաղաքն կանգնեց անոր արձանը ծովուն դիմաց՝ զըր մատով կը ցուցընէր. բայց արձանս աւելի քաղաքին հաւատարմութեան՝ քան թէ գեղարուեստական ճաշակին վկայ էր<sup>7:</sup>։ Սակայն Տրապիզոն՝ որ մինչեւ այն տաեն անշան էր, պճնուեցաւ մարմարեայ շքեղակերտ յիշատակարաններով, եւ բազմամարդ ու փարթամ մայրաքաղաք մ'եղաւ<sup>8:</sup>

<sup>1:</sup> Բարըսն եւ Ռայնախ, անդ, Ա, էջ 108 եւն։

<sup>2:</sup> Պինխոս, Զ, § 11 կը գրէ Oppidum monte vasto clausum (ընդարձակ լոռնով փակուած բերդ մը)։

<sup>3:</sup> Տակառու, Պատմ. Գ, 47 կը գրէ՝ In extremo Pontiae orae conditam (Պոնտական ծովափին ծայրը շի-նուած)։

<sup>4:</sup> Առանոս, Ըստանաւ, 1, 1։

<sup>5:</sup> Տակառու, Տարեգր. Ժ. 39։

<sup>6:</sup> Erm. Ferrero, Ordinamento delle armate ro- mane (ի Mem. Acad. Տորինի) 1899, p. 71.

<sup>7:</sup> Առանոս, Ըստանաւ, Ժ. 5, — Այս տեղեկութեան ճգրառութեան մասին կասկած յայնուած է առանց իրաւաց, Հմմա, Patsch, Beiträge zur alten Gesch. IV (1904), p. 71 ff.

<sup>8:</sup> Առանոս, անդ, 1, 1։

<sup>9:</sup> Զոսիմոս, Ա, 33։

Ե. Յու բարգաւաճանքն ոչնչացաւ առաջին արշաւանքներով։ Գոթերը 257ին գիշեր մը տիբե-ցին քաղաքին սանդղապարձակմամբ, յաւարի առին, եւ բարձր բնակիչներն իրենց նաւերով գերութեան տարին։ Այս աղէտքն իւր պատմութեան առաջին մասը կը փակէ<sup>1:</sup>

Գիշ մ'եաքըր յաղթանակից քրիստոնէու-թիւր, — Տրապիզոն նպիսկովս մը ներկայացու-ցիչ խաւրեց նիկիս ժողովին<sup>2:</sup>, — եւ մեհեանները փոխուեցան նոր կրօնից եկեղեցիներու։ Պրոկոպեայ մէկ տեղեկութենէն կ'իմանանք թէ Յուստինիանս զանոնք նորոգեց, եւ միեւնոյն ժամանակ շինեց նոր Ընմուղ մը՝ բառնալու համար այն ջրոյ պահասու-թիւնը, զոր կը կրէին բնակիչները<sup>3:</sup>։

Սակայն ոչ բարբարոսաց յարձակումն եւ ոչ քրիստոնէական կերպարանափոխութիւնը բուն պատմառ եղան հեթանոսական շինութեանց ան-հետացման, այլ մանաւանդ քաղաքին մեծնալը ժի՞ եւ ժի՞ գարերուն։ Տրապիզոնի Կոմեննեանք եղած են պերճամակը շինողներ. եւ անոնց եկեղե-ցիներուն ներթեւ՝ որոնք այժմ մզկիթներու փո-խուած են, փնտուելու ենք հեթանոսական մե-հեաններուն ներքնակառույց մասերը։ Դից եւ հոռ-մեական կայսերաց նուիրուած ծօներն անշուշտ ծածկուած են այն թանձր պատուարներուն մէջ՝ որ բերդը կը շրջապատեն։ Տակաբին կը նշմարուին հին բեկորներ՝ որոնք ագուցուած են միջին գարու շինութեանց մէջ, Յոնիական երկու մեծ սիւներ՝ կիսով չափ հողի մէջ իրած, վեր կը բռնեն տա-նիքը եւ երկու ուրիշներ ալ անդաստակը՝ “Ասկե-գլուխ Տիրամօր” (Panaghia Chrysoképhalos) հին կաթողիկէ (մայր) եկեղեցւոյն, որ միջնա-բերդին ճիշդ կենդրունը կը բարձրանայ, հաւանօրէն հեթանոսական հին սրբարանի մը տեղոյն վրայ<sup>4:</sup>։

Գորշ մարմորէ խոյակ մը եւ երկու սիւները գարձեալ գործ ածուած են այն հոյակերտ կամա-րակապ անդաստակին շինութեան մէջ՝ որ Ա. Յո-փեայ եկեղեցւոյն դաւթին առջեւը կառուցուած է։ Երեք ուրիշ սիւներ կը զարգարեն Ա. Բարսղի մա-տուուը, ուր փոխադրուած է Յուստինիանու մէկ արձանագրութիւնը (արձ. Թ. 418). եւ այսպէս անտարակցոյս կարելի էր հռոմէական հին քաղա-քակիթութեան բազմաթիւ նշխարներ մատնանիշ ընել տաճկական արդի քաղաքին մէջ։

Տրապիզոնի մէջ առանձինն կերպով պաշ-տուած գիքն էին քաղաքին դրամագիտութեան

<sup>1:</sup> Զոսիմոս, անդ, 1։

<sup>2:</sup> Nomin. patr. Nicaen., ed. Gelzer-Cuntz, p. 30ff.; Հմմա, Harnack, Ausbreitung, II<sup>o</sup>, p. 177. — Եպիսկոպոսութեան՝ որ յետոյ արքեպիսկոպոսութիւն եղած է, պատմութեան մասին հմմա. Lequien, Oriens christianus, p. 509, 1341; Gelzer, Notit. episc. (Abh. Akad. München) 1900, p. 576.

<sup>3:</sup> Պրոկոպ, Վասն Ըն. Գ, 6, էջ 260 (Հրտ. Քու-քը.); — Այս ջրմուզն որ կը կոչուէր “Զբանու Ա. Եւգի-նեայն, թէ երեւու այսօր ալ Տրապիզոնի ջրու մատակարա-րովն է։ Փորուած է քարագայուն մէջ այն ճամբուն եր-կայքն՝ որ գիշ ի Գելիկիւն-Սու կ'ելլէ։ Զմմա, Արիանու, Ալ. 902, եւ ի պատի Յուստինիանու գրուած ար-

<sup>4:</sup> Millet, անդ, էջ 422։

Համաձայն՝ Հերմես<sup>1</sup>, որուն մեջ էան մը շինուեցաւ  
Ըդրիանութ ագաւորութեան օրով, եւ միեւնպէն  
ժամանակ՝ Փիլեսոփոս դիւցազին՝ անոր սերնդէն<sup>2</sup>:  
— Սերապիոս<sup>3</sup>, որ բնիկ Սինոպէ եղած կը համա-  
րուէր, եւ զոր մասնաւորապէս կը պատուէին նաեւ  
Ամասիայ մէջն: — Դիոնեսիոս՝ պաշտուած իբրեւ  
պաշտպան այդինքնուն, որ երկրին հարստութեանց  
մէկ մասն էին<sup>5</sup>: Բայց այն աստուածութիւնն՝ որուն  
պատկերն ամէնէն աւելի յաճախ դրոշմուած է  
դրամներուն վրայ, պարսիկ Միհրն է<sup>6</sup>, զոր պէտք  
ենք նկատել իբրեւ քաղաքին պահապան ոգին:  
Տրապիզոնի վկայագրական աւանդութիւնը կը  
պատմէր թէ Դիոնիզոսիանու օրով Ս. Եւ գինիիու  
կործանեց մազգեղեան դիցոս մէկ կուռքը լերան մը  
վրայ<sup>7</sup>, որ նաեւ միջն դարուն կը կոչուէր Մհեր  
Քլուպիոն (Մեծրիոս Յանոնός): Արդ Մհեր լւոր՝ որ  
Տրապիզոնի միջնաբերդին վրայ կ'իշխալ արեւել-  
քէն<sup>8</sup>, ինչպէս շատոնց ծանչցուած է՝ այն լեռն էր,  
որ պյօր տաճկական Յօզեֆը անուն կը կրէ<sup>9</sup>:  
Ամէն ուղեւորք կ'երթան հոն այցելելու Աս-  
տուածայարկ Կուսաին<sup>10</sup> (Θέοσκέπασտος) վկանուր  
մատուռն, որ Ժ.Դ.Դարլու որմնանկարներով պահուած  
է, բայց դրուուք բարբարոսի նորոգութիւն մը խո-  
թարած է<sup>11</sup> (Պտկ.): Մատուռ կը վերաբերի կուսա-  
նաց վանքի մը, որ Պող.-Թէփէփէ լերան գահավէժ կո-  
ղերուն յեցած է: Քարանձաւը, որուն պատերը մա-  
սամբ ծածկուած են նկարազարդ որմերով, անկանոն  
քարայր մըն էր՝ քանու հինգ ոտք խորութեամբ եւ  
իբր չորս մետր բարձրութեամբ, որ կորսանալով խո-  
րամնուխ կ'ըլլայ քարածայուին խորոց մէջ: Իւր  
դէպ ի արեւմուտք ուղղուած բերանը կրնայ իբր  
տասը մետր լայնութիւն ունեցած ըլլալ: Աջ կողմէ՝  
քարանձաւին մէջտեղին մօտ, կրաքարին մէջէն  
ծորերով կը բղիէ ակնաղբիւր մը, որ սքանչելի  
ջուր մը կը մատակարարէ<sup>12</sup>: Տարակուսական չէ թէ  
այս քարածաւը համարելու ենք հեթանոսական  
այն մեհեանը, որու մասին կը խօսի Ս. Եւ գինիու

<sup>2</sup> Բարելոն-Ռայնախ, էջ 111, թ. 27:

<sup>2</sup> Πακιστανός, αὐτή, 2: — Πακιστάνος ζεύμων ζεύριπποι εγγυώντων πρωταρχίας (σύνναος) ημέρες γνωστών εν τη δημοκρατίᾳ Φίλιππον Βαρρόνην ζεύων:

<sup>3</sup> Բարըլոն-Ռայնախ, անդ, էջ 110, թ. 21, 36.

8 Տես վերը՝ Բ. § 9։ Հմայ. Ս. Բասիլիսկեայ վարքը  
(Act. SS., Պարտ. Ա), էջ 238։

<sup>5</sup> Բարբուռն Ուահակս - 31 - 35 - 51 - 52 -

<sup>6</sup> Բարելն-Ռայնախ, անդ. Հմատ. մեր Mon. Myst de Mithra. t. II. Mon. abiss. A. 1.

7. Բանագիրները հրատարակուած են Պապագոսով լուսաբանութիւն հրատարակութեան համեմատ (P.-Kerameus, Fontes hist. Trapezunt. 1897) մեր երկասիրութեան մջանակագիր մոն. Myst. de Mithra. I. p. 220 ff.

<sup>8</sup> Monum. Myst. de Mithr., I, p. 362 ff., Σύμισ. II, p. 55 C.  
ὅς πρὸς ἐώ τοῦ ἀστεως Τραπεζοῦντος ὑπεροχανθέζεται.  
(Τυέδε επιτηρεῖ οὐ πρὸς θραμβόντι θρῆνον παραπομπήν αρέτην  
καὶ ρωτηρίων).

#### • 9 Միանկարներ

10 Millet, *mix*, 40

11. Անդութքեան մը համեմատ՝ զօր Ռիխտեր կը յիշ-  
շատակէ (անդ, թէլ, էջ 888) պա ջուրը՝ սերիտասարդացո-  
թիշ լազբեր մը ըլլայ, որ իբր թէ կը պարզեւէ կամ գոնէ-  
կ'երիարաձգէ երիտասարդութիւնն ու գեղեցիկութիւնն:

կլյայրանութիւնը, արդեամբը ալ զ կտենք թէ Միհրի աղանդաւորը սովորութիւն ունեին անոր նուիրելու քարանձաւներ, ըլլային բնական քարոյրներ թէ արուեստական, որոնց մէջն ըլլանող ակնազիր մը հսաելու էր<sup>1</sup>: Խնչվէ Հռոմեայ Ս. Կղեմէս և կեղեցւոյն մէջ՝ հսա ալ եկեղեցի մը փոխարինած է պարսիկ աստուածութեան ստորերկրեաց աղօթատեղլոցն: Այլուստ ակնալըքերաց պաշտօնը եւ քարայրներու յարգութիւնը՝ քրիստոնէական երեւոյթ մ'առնելով՝ այս երկրիս ժողովրդական պաշտօնասիրութեան մէջ անեւական մնացած չ են:

Ահմափոր որիշ անձաւներ կ'երեւոյ թէ հնութեան մէջ տարբեր նպատակի ծառայած են: Ս. Սաբայ մատուաը, որ մնացած է համանուն հին վանքէն, կտրուած փորուած է կղզիացեալ հսկայական քարաժայուի մը մէջ՝ որ յունական արդի գերեզմանոցին վրայ կ'իշխէ: Աւերը՝ զրեթէ գագաթնահայեաց կանքնած գահաւանդին վրայ՝ փորուած են արուեստական բաղմաթիւ այրերու Ասոնց ամենէն ընդարձակիլ, ուր կրնայ մացաւիլ լերան մէջ ծակուած բացուած շեղահակ նրբանց քով մը<sup>2</sup>, զարդարուած է ֆե գարու նկարներով: Ուրիշները պարզ խցէ մը կը բաղլանան, որոնց բոլորակամար գուռաը կը բացուի բնական նեղ պատշգամի մը վրայ, Մենք այս քարայրներէն հաշուեցինք թուով կը առանուերկու հատ, որոնց շատերն անմատչելի են: Ասոնց բարձրահայեաց դրից, եւ շինութեան կերպին նմանութիւնն այն ամենուն հետ՝ զորոնք տեսանք արդէն՝ ի Կոմանս (Բ, § 20), ի Տաւրա (Բ, § 23) եւ ուրիշ տեղեր, պայծառ կերպով կ'ապացուցանէ թէ ասոնք ալ հին քարափոր գամբարաններ են, նման

<sup>1</sup> Mon. Myst. de Mithra, I, p. 55, 297.

2. Ակնաղբերաց հեթանոսական պատմոնը՝ աես վերը,  
թ. 8 9 և 8 28: — Հմմտ. Որիտաէր, Ավա. Ժ. Եջ 902  
(ըստ Ինձիւնանի.) Տրապիզոնէ մէկ ժամ հեռու, Հայոց  
Ամենափրկիչ վահքին մօն՝ կը գտնուի ոռորբ հայտ-  
բառ- ու որբէ- մ'ամենընտիր ջրով (Առասպէտի- ի կորուած  
Հայոց կողմանէ), որուն երկարաւուն յարդութեան վկայ է  
ժայռին վրայ փորապրուած հայերէն արձնասպութիւն մը:  
— Քիչ մը հեռուն Դեկլիփիւթ-Փաշ կոչուած աեզզ կը  
գտնուի ոռոր- որբէ- մը Կելւել- ու կոչուած, որ գիւղաց-  
ւոց սնուախապաշտական յարդութեան առարկայ է: — Քա-  
ղաքէն երկու ժամ հեռու՝ Պող- թէփէի վրայ կը գտնուի  
երրորդ աղեմիր մը Վլշուկ- որբ (Ճշակուուղաճ)՝  
սպազէս անոն անսկալուած՝ որովհետեւ ըստ աւանդութեան  
իր թէ խորհրդաւոր փշապ մը պահապան կեցած ըլլար  
անոր. (Որիտաէր, անդ, Եջ 903. Հմմտ. Monum. Myst. de  
Mithra, I, 363): Այն առասպիլ թէ օձ մը պահապան  
կ'ըլլայ ակնաղբերի մը, դիցարանական զրոյց մըն է՝ որ լուս  
պազերու քով ալ կը գտնուի. Հմմտ. Frazer, ի ծանօթ,  
Պատանեայ խորհրդն՝ Պատ. թ. 5, 10 (Հար. Ե, Եջ 44 եւն):  
— Չորրորդ հրաշնայրծ աղեմիր մ'ալ Այլազմա կոչուած  
(այլասմա, նուրիական, ու խտառեղի)՝ կը գտնուի Ա. Գեոր-  
գայ մատրան մօն, Հմմտ. Որիտաէր, Եջ 887: — Քարայր-  
ներու յարդութեան մասին՝ նպյն իսկ բաղմաթիւ մենաս-  
տաններու եկեղեցիները հաստատուած են ամայի Հովիտ-  
ներու քարանձաւներուն մէջ. սպազէս Տրապիզոնի մօն  
ի Սումէւս. Կարառ- չխսարի մօն՝ ի Միղրամանա (ահս վերը,  
թ. 8 25):

անոնց, դորոնք Պահառսոսի ամէն կողմ՝ կը գտնենք: Միայն թէ միջին դարու մէջ ասանք, զբեթէ ինչպէս Ամասիյ մէջ՝ “Հայելի քարայրը”<sup>1</sup>, ծառայած են Ս. Սաբայ կրօնաւորաց իբր Եցիկներ կամ մատուռներ: Դժբախտաբար այն քարալեռն, ուր այս հին գամբարանները կոփուած են, պատօր կը շահագործուի իբր քարահանք: Եւ երկիւղ կայ թէ մի դուցէ շուտով ականով պայթեցուին այս յիշաւակարանները, որոնք ամէնէն հնագոյններն են՝ որոնցմով Տրապիզոն կրնայ պարծել:

Եթէ Կոմմենեանց քաղաքին մէջ անհետեղած են բոլոր հին շինուածակերանները, գոնէ պահուած են հետաքըբրական ձեռագիրներ շրջակայ յունական վանքերուն մէջ<sup>2</sup>: Այս վանքերը թագուած են Պահանական լեռնաշղթային անտառապատ ծալքերուն մէջ, ուր քրիստոնէական հելենականութիւնը կրցած է ամէն ճնշմանց դէմ դիմանալ: Քանի մ’օր նուիրեցինք այցելելու այս վանքերը, որոնց բերդի պարիսպներու պէս թանձր պատերն ու գրեթէ անմատաց գիբբը՝ կը յիշեցընեն երկրին երկարատեւ անապահովթիւնը: — Վասելին վանքը՝ Հսկայագործ աղաւնոցի մը նման կամած կրաքարային լեռնորմի մը՝ անտառի մը խորը (Պտկ. Վասելինի մօտ Հովիտը), — Պերիստերա՝ անմատչելի առեղնածեւ քարածագի մը վրայ թառած (Պտկ.): — Եւ մանաւանդ՝ Սուսմելա, ուղիսի մը վրան կախուած՝ չես գիտեր ինչպէս զբեթէ անհագութիւնը պատասխան կատար մօտ Հսկայագործ ժամանելուն մէջ միջնդարէն ի վեր պահուած են տակաւին թանկադին գրատաններ, թէպէտ եւ երոպացի ուղեւորներ բաղմաթիւ նախուցազութիւնները ըրած ըլլան: Սիրով աւելի երկար ժամանակ կը մնայինք երկրի այս անկետն մէջ, որ այնպէս հարուստ է բնական գեղեցկութիւններով եւ պատմական յիշաւակներով: Բայց Տրապիզոնի մէջ ժամատախափ գէպը մը ծանուցուած ըլլալով՝ սովորեցանք յունիս 2ին նաև մտնել՝ մաքրանակար սպառնալեօք, ցառով թողով այս յանկուցի գաւառը, որ ամէնէն վիպագեղ երկիրներէն մին է անոնց մէջ՝ ուր տակաւին կը բնակին Յունաց սերունդները:

<sup>1</sup> Տես վերը՝ Բ. թ. 9, եւ Սամոնի մէջ՝ “Մոնաստիրի, անձաւը՝ վերը, Բ. թ. 1:

<sup>2</sup> Քանի մը գիտողութիւններ հրատարակած ենք ասոնց պարունակած գրոց եւ յիշաւակարանց մասին՝ ի „Revue de l’instruction publique en Belgique“ 1903, p. 16 ff.; 1905, p. 1 ff.; Հմայակ. „Byz. Zeitschr.“ XIV, 1905, p. 382, եւ Պատմագուտը լուս-կերամիւս՝ անդ, էջ 386 եւ նույնականացները (Ազանի) Ս. Գետրդաց վանքը, որուն մէկ լուսանակը հոս կը դնենք (Պտկ.): Հրդեհով պարած աւերուած է վերջին (1905) Կեկանէրեր ամսոցն բայց ձեռապիրներն աղաւած են՝ ինչպէս կ’ապահովուի: — Սումելցիք մէկ աւերը գրած ենք մէր վերսիւեալ յօդուածին մէջ (Rev. de l’instr. publ. Belg. 1905), ուրիշ մը կրնաց գանութել լինչի քով (Lyon և, անդ, II, p. 239): — Այս խանդակագործիւնները զոր Փալլերայեր (Fragments aus dem Orient, I, p. 131) Ալմելոյի հովանքի մասին լարացի ասծ է՝ ամենեւին շափականցութիւն մը չէ:

### ԱՆ Զ Բ Պ Ե Տ Ք Տ Ե Վ Ե Ա Յ 1

Երկու տեղեաց միջեւ արձանագրուած թուերը կը ցացընեն այն ժամանակը՝ որուն պէտք ունեցանք մէկն միւսն անցնելու, հաշուէն գուրս հանուած ըլլալով գագարներու ժամանակը: Ճամբաներս կտրած անցած ենք ձիավարելով, ընդհանրապէս արագաքայլ: Բայց բնականապէս խաղացքն աւելի գանդաղ էր գարերուն վրայ քան թէ գաշտին մէջ, շաւիղներու մէջ՝ քան թէ պողոտաներու վրայ: Քարտէները գծելու ասեն կարելոյն չափ այս տարբերութիւնները հաշուի առնուած են:

### ՔԱՐՏԻՍ ԺԱ. — 15 Ապրիլ.

Խաւաս. — 40 լ. — Ակ-Զամար-Մահմետ. — 60 լ. — Էսկիվիրան. — 55 լ. — Կէօնէկ. — 2 ժ. 20 լ. — Աէղեր-Քէօփրիւ:

### ՔԱՐՏԻՍ ԺԱ. — 17 Ապրիլ.

Աէղեր-Քէօփրիւ. — 2 ժ. — Ստաւրոյ-Քէօփրիւ. — 1 ժ. 5 լ. — Կէօնէկ. — 1 ժ. 15 լ. — Թաքնա. — 3 ժ. — Խաւաս:

### ՔԱՐՏԻՍ ԺԲ. — 21 Ապրիլ.

Մարզուան. — 1 ժ. 10 լ. — Եակուբ. — 50 լ. — Տուրքուկ. — 15 լ. (շ). — Գէլ-Գիրազ. — 1 ժ. 40 լ. — Մարզուան:

### ՔԱՐՏԻՍ ԺԳ. — 29 Ապրիլ.

Ամասիա. — 1 ժ. 40 լ. — Կափու-Կայա. — 1 ժ. 40 լ. — Ակալար. — 3 ժ. — Բաջիլէ. — 1 ժ. 20 լ. — Տէրէրոյան. — 1 ժ. 15 լ. — Զելէ:

### ՔԱՐՏԻՍ ԺԴ. — 1 եւ 2 Մայիս.

Զելէ. — 2 ժ. — 2էլթէր. — 2 ժ. 10 լ. Սիլիս. — 2 ժ. — Կուրուչայ. — 3 ժ. — Սուլու-Սէրայ:

### ՔԱՐՏԻՍ ԺԵ. — 5 եւ 6 Մայիս.

Սուլու-Սէրայ. — 2 ժ. 20 լ. — Բայազիտ-Թէրէէ. — 3 ժ. 10 լ. — Էկիջիկ. — 1 ժ. 30 լ. — Կարա-Կայա. — 2 ժ. 40 լ. — Կաւակի:

### ՔԱՐՏԻՍ ԺԶ. — 6 եւ 7 Մայիս.

Կոււակ. — 1 ժ. 45 լ.<sup>3</sup> — Եէնի-Խան. — 4 ժ. — Եէնի-Քէյ. — 3 ժ. 15 լ. — Սերաստիա:

<sup>1</sup> Քրիստուկ վերջը՝ (բնակիր էջ 373—375) կը գնէ չեղինակը ժամանակացոյց մը խորագրով՝ “Քարտէներու վրայ շամակուած ուղեգծերն անցնելու համար կործածուած ժամանակները”: Ալշափ ալ բուն քարտէներուն մէջ աեւղեած հեռաւորութիւններն ուղղելու համար ըլլայ ցանկն աւելորդ չհամարեցանք նոյնը գնել այս աեղ, թէեւ քարտէները չկարինանք ներկայացընել ընթերցողաց, վասն զի ժումանակացոյց նաեւ առանց քարտէսի իւր օգտակարութիւնը կը պահէ, եւ քարտէներուն ալ բովանդակութիւնը համառոտիւ կը բացատրէ: Ծ. թ.

<sup>2</sup> Բնագրին մէջ (էջ 229, առջ. 32) փոխանակ Աէրեք քառորդ ժամանակ կարդար է աժամ մը եւ երեք քառորդ:

ՔԱՐՏԵՍԻ ԺԷ. — 11 Մայիս.

Սեբաստիա. — 2 ժ. 50 լ. — Բորզուկ. — 1 ժ. 35 լ. — Կոսմուշ-Թէքեէ. — 2 ժ. — Խարզըն:

ՔԱՐՏԵՍԻ ԺԸ. — 13 և 14 Մայիս.

Խարզըն. — 1 ժ. 50 լ. — Արման-Տօղուշ. — 1 ժ. 45 լ. — Գէօնէշմէք. — 1 ժ. 35 լ. — Բորզու. — 45 լ. — 2 փթթւիք. — 3 ժ. 10 լ. — Թողոսաթ:

ՔԱՐՏԵՍԻ ԺԹ. — 16 և 17 Մայիս.

Թողոսաթ. — 1 ժ. 35 լ. — Կոմանա. — 1 ժ. 45 լ. — Օմալա. — 1 ժ. — Ալմուշագիր. — 2 ժ. 50 լ. — Նիքսար:

ՔԱՐՏԵՍԻ Ի. — 19 և 21 Մայիս.

Նիքսար. — 2 ժ. 45 լ. — Արդոստի. — 2 ժ. — Ալաջակ-Եպյլա. — 1 ժ. 55 լ. — Բաշ-2 փթթւիք. — 3 ժ. 20 լ. — Մա'ագուն-Կալէսի. — 1 ժ. 50 լ. — 2 երթիկ. — 35 լ. — Աճ-Օղու:

ՔԱՐՏԵՍԻ ԻԱ. — 22 և 23 Մայիս:

Աճ-Օղու. — 1 ժ. 25 լ. — Երեսկէ. — 1 ժ. 35 լ. — Ըշըլու Լեռ. — 4 ժ. 30 լ. — Աֆան. — 4 ժ. 30 լ. — Կէոյլասա. — 1 ժ. 30 լ. — Կէոյլու-Հիսար:

ՔԱՐՏԵՍԻ ԻԲ. — 24, 25 և 27 Մայիս.

Կէոյլու-Հիսար. — 7 ժ. 30 լ. — Զերանա. — 5 ժ. — Կարա-Հիսար. — 3 ժ. 30 լ. — Դոմանա. — 2 ժ. — Ռումայլակ-Թաշ. — 2 ժ. 10 լ. — Էնդէրէս:

ՔԱՐՏԵՍԻ ԻԲ. — 28 և 29 Մայիս (ուղիղ Ճամբայ).

Էնդէրէս. — 1 ժ. 15 լ. — Բուրգ. — 3 ժ. 30 լ. — Լիզբիտէր (Ածպտեր):

ՔԱՐՏԵՍԻ ԻԳ. — 30 Մայիս և 1 Յունիս.

Լիզբիտէր. — 1 ժ. 45 լ. — Սեւինդուկ. — 1 ժ. 35 լ. — Ենիկ-խան. — 1 ժ. 30 լ. — Այվանսո. — 2 ժ. — Կամեթաշ. — 1 ժ. 15 լ. — Ալակենդի. — 1 ժ. 20 լ. — Պուղտածոր. — 2 ժ. 35 լ. — Ռումայէ:

ՔԱՐՏԵՍԻ ԻԳ. և ԻԵ. — 2 և 3 Յունիս.

Պումայէ. — 1 ժ. 20 լ. — Զեպտի. — 50 լ. — Կանդիլիս. — 1 ժ. 35 լ. — Մելք-Ըերփ. — 3 ժ. — Բաշ-Ենիկ-Քէյ. — 2 ժ. 30 լ. — Բէշ-Գէօզ (խան). — 6 ժ. 30 լ. — Երզնկայ:

ՔԱՐՏԵՍԻ ԻԵ. — 5 Յունիս.

Երզնկայ. — 1 ժ. 10 լ. — Վասկերս. — 2 ժ. 10 լ. — Ռում-Ալբայ. — 2 ժ. 50 լ. — Սիպիկոր:

ՔԱՐՏԵՍԻ ԻԶ. — 6 և 8 Յունիս.

Սիպիկոր. — 1 ժ. — Բանդոլար. — 1 ժ. 10 լ. — Սատաղ. — 1 ժ. 30 լ. — Կիշէ. — 3 ժ. — Քէուէ. — 2 ժ. — Ռումիկանատուն. — 6 ժ. 20 լ. — Գիւմբէ-Խանէ:

## HISTORISCH

### Mipherqēt und Tigranokerta.

So lange wir nicht imstande sind, die drei von Tigranokerta ausgehenden Itinerare der Tab. Peut. — nach ad Tygrem, nach Sardebar und nach Isumbo — zu erklären und auf der Karte zu projizieren, bleibt für die Bestimmung der Lage von Tigranokerta von besonderer Wichtigkeit die übereinstimmende Angabe des Eutropius und Faustos von Byzanz, wonach Tigranakert in der Provinz Alžnik' (Arzanena), im Machtbereiche des bdeašch, lag. Eutropius, ein Kriegsgefährte des Kaisers Julian auf seinem Feldzuge gegen die Perser, sagt von Lukullus (VI, 9, 1): Tigranocertam; civitatem Arzanenae, nobilissimam regni Armeniaci, cepit. Allein der Beisatz *civitatem Arzanenae* darf nicht aus der von Eutrop benutzten Epitome des Livius oder gar, wie LEHMANN-HAUPU und HÜBSCHMANN tun<sup>1</sup>, aus Livius selbst hergeleitet werden, sondern ist auf Rechnung des Schriftstellers selbst zu setzen. Dies zeigt ein Vergleich mit dem Breviarium des Rufius Festus, welcher dieselbe Liviusepitome benutzt hat. Hier lautet der entsprechende Satz: Tigranocertam, maximam Armeniae civitatem, expugnavit<sup>2</sup>. *Arzancna* ist also als zeitgenössische

<sup>1</sup> LEHMANN, Verh. der 46. Versammlung deutscher Philologen und Schulmänner, 25 ff.; Armenien einst und jetzt I, Berlin 1910, S. 518. HÜBSCHMANN, Die altarmenischen Ortsnamen, S. 474.

<sup>2</sup> Rufi Festi breviarium c. XV, 3, p. 15 ed. WEND. FÖRSTER, Vindob. 1874 = p. 9 ed. CAR. WAGENER, Lips. et Pragae 1886. Wie genau sich beide an ihre Vorlage gehalten haben, zeigt der vorhergehende Satz: Tygranen, Armeniorum regem, cum septem milibus clibanariis et centum viginti sagittariorum, ipse cum decem et octo Romanorum milibus vicit = Eutrop. ipsum regem cum septem milibus quingentis clibanariis et centum milibus sagittariorum et armatorum venientem decem et octo milia militum habens ita vicit, ut magnam partem Armeniorum deleverit. Der folgende Satz fehlt bei Eutrop: Madaenam (mademam W<sup>1</sup>, adenam WP<sup>1</sup>), opimam Armeniorum regionem, obtinuit, per Melitenam ad Mesopotamiam descendit. Mit Madaena ist hier das Reich Պօջնոնն ̄ gemeint, wo Lukullus Winterquartiere bezog (Plut. Luk. 29, 34), das aber mit Մարձուկ (Plut. Luk. 32, Strab. XVI, 1, 23, p. 747) vermengt erscheint. Vgl. Erānšahr, S. 305.